

Գրեց

ՍԻՌՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՒ


ՅԱՌԱՋԱԲԱՆ՝ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՒԳՈՒՍՏ

(ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ)

Տէլֆիկ Տպարան  
THE DELPHIC PRESS  
NEW YORK  
1946



3.08(47.925)  
Մ-28



290747

ԱՄՈՒՋՎԱՆ է 1961 թ.

Գրեց

ՍԻՌՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ

ՑԱՌԱԶԱՐԱՆ՝ ՑՈՎՀԱՆՆԵՍ ԱԻԱԳԵԱՆԵ

(ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ)



ՏԵՂԻՖԻԿ Տպարան

THE DELPHIC PRESS  
NEW YORK  
1946

A 576  
III

ԶՕՆ

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ԱՐՄԱԹԵԱՅՑ ՅՈՒՆԵԼԵԱՆԻՆ





# ԱՄԻՍ Մ'Ի ՀԱՅԱՍՏԱՆ

ՅԱՌԱԶԱԲԱՆ



ՃԱԿՈՒԽԱԾ՝ լուսաւոր մտքի, ու ազնիւ՝ առաքինի  
սրաի աէր հայրենասէլ ու հայրենանուէր եկեղեց-  
ցուկան մըն է Սիոն Եպիսկոպոս՝ որուն «Ամիս Մ'ի  
Հայաստան»ի ընթերցումը առաւել եւս ամբա-  
սդուց իմ հաւատքս Խ. Հայաստանի պան-  
ծալի ներկային ու փառահեղ՝ արեւաշող ապա-  
ղոսին վրայ:

Աւետիք Խսահակեանի «Արարատ» քերթուածը՝ որով կը բաց-  
ուի հասորը՝ ընթերցուին կը ներչնչէ այն արիութիւնն ու մանա-  
ւանդ տոկունութիւնը՝ որ կը յայտաբերէ պատմական՝ գարաւոր  
այդ լեռը՝ որպէս խորհրդանիշը Հայուն ու Հայաստանին մշտա-  
նորոգ կորովին ու յարաշարժ ոգիին:

Սիոն Եպիսկոպոս՝ որ լու ուսած է չափի կանոնը՝ ճամբոր-  
գութեան իր նկարագրութիւններուն մէջ կը յիշէ միայն կարեւո-  
րը, գմանալը, զանց ընելով մանրամասնականն ու երկրորդակա-  
նը. այդ պատճառաւ իսկ անձանձրոյիթ ու հետաքրքրութեամբ իսկ  
կը կարգացուին իր այդ էջները՝ որոնք՝ նուազ ճարտար գրիչի մը  
ներքեւ կրնային տաղտկալի զանալ:

Ներրորական նոյն նկատողութիւնը կարելի է ընել նաև «Ե-  
կեղեցական Համագումար»ի իր տեղեկութեան մասին՝ որ ամ-  
փոփ, այլ կուռ տեսութիւն մը՝ աւելի ճիշդը՝ արձանագրութիւն  
մըն է:

Կաթողիկոսական օծման եւ ի պատիւ պատգամաւորներու  
ճաշկերոյթին նկարագրականներն ալ իրենց մէջ կը կրեն յուղիչ  
շունչ մը՝ որ կ'ապացուցանէ թէ հեղինակը պարզ հանդիսատես  
մը չէ եղած. այլ ներչնչում կրած, վերացած, ոլացք է ստացած:

Նոյն ներչնչումը, նոյն վերացումը, նոյն ոլացքը նաև այն  
րոլոր պարագաներուն՝ երբ պատմական վայրեր կ'այցելէ ան-  
ձամբ եւ կամ հանդիսատես կ'ըլլայ անոնց՝ հեռուէն. այդ տեղ

ննջող նախահարց ոգիները կը կինդանանան կարծես, երբ վեհափառ Մասիսն ու Արեւալառ Արագածը, Գեղարքունիք լեռներն ու Արայի եւ Շամիրամի սարերը կը ցցուին իր աչքերուն առջեւ, ու օդը, Հայաստանի ջինջ ու պայծառ օդը կը զովանայ տակաւառ տակաւ, «լեռնային մեղմ զեփիւռը կը ըսյէ դէմքերը ու մեղմօրոր սիւզը կը զովացնէ ջերմ ճակատները»:

Միայն բանաստեղծի վերացմամբ գոհացող գրիչ չէ, սակայն, Սիոն Եպիսկոպոս, ան կ'ուղէ խօսիլ ոչ միայն զգացումներու, այլ մանաւանդ մտքերու. այլ խօսքով կը փափաքի ոչ միայն ներշընչում առթել այլ եւ հմտական պաշար մատակարարել. այնպէս որ Սեւանայ Լիճը կ'ըլլայ ոչ միայն լեռներու գահին վրայ բաղմած եւ զմբուխտ սարերով շրջապատուած «երկնագոյն զգեստով վեհաշուք թագուհի մը» այլ եւ մատակարար եօթը տեսակ ձուկերու՝ ի մասնաւորի իշխանածովկի, ու նաև ծնող Հրազդանի՝ «որուն ջրվէժներուն վրայ կատուցուած են 8 ելեքտրակայաններ ու վեց եւս պիտի կառուցուին»:

Հմտական տեսակէտով վրքին ամենէն շահեկան գլուխն է այն՝ որ կը խօսի քսան տարուան ընթացքին (1921-1941) Հայաստանի կատարած վերելքի մասին: Այստեղ երեւակայութիւնը կանգ առած է այլեւս ու թիւերն են որ կը վկային մեծաբարբառ: Ու այսպէս, ընթերցողին առջևէն մի առ մի տողանցք կ'ընեն այժմու բարզաւած ու ծաղկեալ Հայ գիւղը, արտերը, ջրանցքները, խաղողի այգիները, բամպակի գաչտերը, ելեքտրական լուսավառութեան, ոչտիոյի եւ հեռախօսի ցանցեր, ձգալիէժի՝ սիմէնթի՝ ձէթի՝ օճառի՝ մետաքսի՝ պահածոյի՝ գուլպայի՝ մորթի՝ գինիի, գոնեակի՝ հիւսուածեղինաց եւ այլ գործարաններ, տուֆը, մարմարը, օնիքսը, սիմէնար, կիրը, կրանիտը, կըդմինստրը, աղիւսը եւն., եւն.: Ու սիրտք հրճուանքին կ'ուռի մինչ կը դիտես այդ տողանցքը ու կ'անցնիս Հայաստանի Մշակոյթին՝ որուն համայնապատկերը աչքի կը պարզէ գպրոցներու ցանցը՝ մինչեւ հեռաւոր աւաններն ու գիւղերը, անգրագիտութեան բարձումը, բարձրագոյն կրթարաններն ու Համալսարանը, գեղարվեստից՝ ինչպէս նաև անասնաբուծական, գիւղատնտեսական, բժշկական, մանկավարժական հաստատութիւնները, պետական երաժշաանցը, թատերական հիմնարկութիւնը, գրապալատը, թանգարանը, օրերան, բոյմերու եւ կենդանիներու լապորատորիաներ, նորաշէն աւաններ, հրատարակութիւններ, գեղարվեստական ու գրական դէմքեր, եւ այլ հաղար ու մէկ նիւթեր, թիւեր, թուանշաններ:

Սիոն Եպիսկոպոս՝ գիտնալով թէ եջմիածինի անունն իսկ

«բաւական է թրթուցնելու ամէն հարազատ Հայու սիրան ու հոգին», քանի որ զարերով անիկա «եղած է Հայու հաւաքին լուսաւոր փարոսը», մասնաւոր գլուխ յատկացուցեր է անոր, պարզելով այժմու վիճակը՝ որ խրախուսիչ է անտարակոյս և օրհնաձիր՝ առաւել եւս յուսալից ապագայով:

Սիոն Եպիսկոպոս՝ Գրոց աշակերտ՝ չը կընար վերադառնալ Հայաստանէն առանց այցելու Օշական՝ ուր զարերէ ի վեր կը հանդչի Հայ Գիրի հսկան, ու այս առն չութեամբ՝ խիստ պատշաճորէն կ'ոգեկոչէ Եղիշէ Դուրեհան Պատրիարքի զմայլելի մէկ քերթուածը՝ որ այդ սեռին մէջ անպուղական կարելի է կոչել—

Օշական,

Ո՛վ Սուրբ Մեսրոպի հանգիստ սիրական,

Եքէ օր մ'երբեք նոր հովիւ նոր հօս

Պաշտամունքի նոր ծէսով գան ինզ մօտ,

Ու իրենց համար նոր Աստուած մ'ուզեն,

Արքընցուր Հսկան Գիրի երազէն . . . :

Աղոփ մը հոգին է, կարելի է ըսել, իր մշակոյթը՝ որուն գըլ-իստոր մէկ փուլը կը կազմէ բանաստեղծութիւնը: Սիոն Եպիսկոպոս՝ զիտակ այս ճշմարտութեան՝ կը ներկայացնէ Խ. Հայաստանի այժմու բանաստեղծներէն կարդ մը քերթուածներ՝ որոնց եթէ ոչ ամէնը՝ գէթ չատերը անծանօթ են Սփիւռքի Հայութեան, և սրոնք անտարակոյս հաճոյիքով պիտի կարդացուին ամէնուն կողմէ: Այդ քերթուածներուն մէջ իրաւամբ պանծացուած են Երեւանը, Հայ հանճարը, Արարատեան գաշտանկարը, Լենինն ու Ստալինը, զինուորներու գէպի Բեռլին յառաջնադաշտը: Կան նաև քննարական տաղեր ու մանկական երգեր, այնպէս որ եթէ ուլրիւ, գէթ որոշ չափով կարելի է զաղափար մը կազմել Խ. Հայաստանի ժամանակակից քերթողութեան մասին՝ որ իր մէջ կը ցոլացնէ զգացումներու յորդութիւն, լեզուի գաշնաւորութիւն, նկարագրութեանց չքեղութիւն, հաղորդականութեան ուժգնութիւն, և ապրումներու ջերմութիւն:

Վերադարձի ճամբուն վրայ Սիոն Եպիսկոպոսի արձանագրած ակնարկներն ալ լոյս կը սփուն Հայկ. մէկ քանի գաղութներու ընդհանուր կացութեան վրայ:

Մեզի համար, այս գերքը՝ «Ամիս Մ'Ի Հայաստան»՝ իր արժէքը կ'ստանայ անով՝ որ կը կանգնի որպէս կենդանի վկայ Խ. Հայաստանի աննախընթաց շինարարութեան ու օր ըստ օրէ աճող բարօր կենցաղին:

ՅՈՒՂ. ԱԽԱԳԵԱՆ





## ԱՐԱՐԱՏ

Արարատի Ծեր զմբէրից  
Դար է եկել, վայրկեանի պէս,  
Ու անցել :

Անուն քուով կայծակների  
Սուրեն է քեկուել աղամանդին,  
Ու անցել :

Մահախունապ սերունդների  
Աչքն է դիպել լոյս գագաթին,  
Ու անցել :

Հերքը մի պահ քո՞նն է հիմա,  
Դո՞ւ էլ նայի՞ր սէզ նակատին,  
Ու անցի՞ր :

ԱԻԵՏԻՔ ԻՍՍՀԱԿԵԱՆ

## ՀԱՅ ՈՒԽՏԱՒՈՐ

Գընաս բարո՞վ , Հայ Ուխտաւոր ,  
Երանի՛ քեզ , ա՛յ Ուխտաւոր ,  
Որ կարօտով ու սիրառատ՝  
Ուխտ ես գընում դէպ' Այրարատ :  
Զեփիւռներով , ծաղկանց բոյրով ,  
Ինչպէս ծընող սիրագորով ,  
Քեզ կ'ողջունեն զմբուխտ հագած՝  
Գեղամ Սարերն ու Արագած .  
Ու հարազատ աշքի նըման՝  
Քեզ կը ժառայ վլենիտ Սեւան ,  
Որ լեռների շուքերի հետ  
Խաղ է անում , խայտում վէտ-վէտ ,  
Փայլփլում է ծրփանքներով ,  
Ցօրինում է լոյսերի ծով ,  
Եւ մերք վշտով ու տիրուք եամբ  
Սեւանում է ինչպէս Սեւ Ամպ . . .  
Խսկ Մասիսը , Է՛ն սար հսկան ,  
Էն Սարերի Սարն ու արքան ,  
Լազուարք երկնի ծոցը մըտած ,  
Ճերմակ գլուխն ամպեր փարքած ,  
Քու առաջին եւ քու սրտում . . .  
Քու առաջին եւ քու արտում . . .  
Գընաս բարո՞վ , Հայ Ուխտաւոր ,  
Երանի՛ քեզ , ա՛յ Ուխտաւոր :

ՅՈՎՆ. ԹՈՒՄԱՆԵԱՆ



Ա . Եշտիառին



ՎԵՀԱՓԱՆ Տ. ԳԵՈՐԳ Զ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ




Համազումարի Եկեղեցական Պատը



Ամենայն Հայոց Հայրապետը, Կիլիկիոյ  
Կաքողիկոսը, Աբուաւազդ Արքեպիսկոպո-  
սոս եւ Կիւրեղ Պատրիարք Երուաղէ-  
մի՝ Էջմիածնայ Բակին Մէջ

Տիրան Եպիսկոպոս, Պաղեստինի Պատ-  
գամաւոր Փետոն Ճըռեան եւ Սիոն Եպիս-  
կոպոս :



Համագումարի Խմբանկարը Հցվլուծի Մայր Տաճարի Առջև  
Յունիս 2±, 1945



Կախեն Եղիսաբետ Դաստ



Երկու Վեհափառները , Կ. Պոլսոյ Պատրիարքական Տեղապահը  
և Երկու Մամբրէ Եպիսկոպոսները



## ՆԻԿ ԵՈՐՔԻՆ ԵՐԵՒԱՆ



ՄԵՐԻԿԱՅՑԻ ԱՐԵՎԵԼԵան թեմի Երեսփոխանական ժողովը, գումարուած 1945 Յունուարի վերջ, ի Պոստոն, մեղ պատգամաւոր ընտրած էր մասնակցելու համար իշմիածնի Եկեղեցական Համազումարին, որ տեղի պիտի ունենար Մայիս 20-ին, սակայն պատերազմի պատճառուաւ, ամիսներ տեւեց, մնիչեւ որ կարելի եղաւ ստանալ Սովետ։ Միութեան վիզան եւ Ամերիկեան անցալքային թուղթերը։ Համազումարը յետաձգուեցաւ Յունիս 16-ին, որպէսզի ժամանակ տրուի պատրաստուելու եւ պաշտօնական թուղթերը ստանալու։

Եւ ահա՛, Մայիս 15-ին, երբ վիզաները ստացուած էին, Առաջնորդարանէն հեռագիր մը կը հրահանգէր անմիջապէս Փրավիտէնսէն նիւ Եորք գալ՝ մեկնելու համար։ Ուրբաթ օր նիւ Եորք էի նաւու տոմսակը առնելու համար։ Կիրակի պատրարքէցի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին, եւ քարոզեցի Հոգեգալստեան Տօնին առթիւ։

Մայիս 21-ին, Երկուշարթի առառու նաւահանգիստն էինք պատղամտորներու — Առաջնորդ Տիրան Շ. Վարդակական, Գալֆորնիոյ Առաջնորդ Մամբրէ Եպիս. Գալֆայեան, մեր Թեմի պատղամտորներէն՝ Սլուն Շ. Վարդ. Մանուկեան, Հայկ Գալուգեան և Ճէյրս Զանգալեան: Մեզի կ'ընկերանային Ազգային Խորհուրդի Առաջնապետ՝ Գետրոս Թէրդեան և Փոխ-Առենապետ՝ Պատրիկ Սելեան:

Անցագիրներու և գոյքերու ստուգումներէն վերջ՝ նաւակով ստաջնորդուցանք նաւահանգիստին բացերը խարսխած բեռնատար ԼիՊլիթի նաւ մը — Սամուէլ Պլաչֆորդ (Samuel Blatchford) անոնով, 10,000 թերուոց պղտիկ նաւ մը որ Գոնսթանցա պիտի երթար իր բեռլ պարզելու լեհաստանի և Զեխոսլովաքիոյ համար: Մինչեւ բերանը լցուն UNRRA-ի (United Nations Relief and Rehabilitation Administration) — Միացեալ Ազգաց Նախարարութեան Վարչութեան ապրանքներով:

Ամբողջ օր մը նաւը անշարժ կեցաւ, բայց մենք կարուած էինք ցամաքէն: Երեքարթի առաւօտեան, ժամը 7-ին խարիսխները վերցուց և սկսաւ դանդաղ շաբաթի՝ կարգի մէջ մտնելու համար ՔԱՆՎՈՅՑԻ 16 նաւերուն, որոնց թիւը յաջորդ օրը բարձրացաւ 45-ին: 4-ը զրահաւորներ, որոնք առջեւէն ու քովերէն կը պաշտպանէին բեռնատար նաւերու այս տորմիղը:

Օդը պայծառ էր ու ովկիանոսը խաղաղ ու ծաւել. կապոյտ երկինքին հետ միախառնուած: Ճամբորդութիւնը հաճելի էր, թէեւ շատ մը գիւրութիւններէ զրկուած էինք, սակայն, ընկերութիւն էր ճամփանք կամբջակին վրայ ու Արեւի լոգանք կ'առնէինք պայծառ արեւին տակ:

Այսպէս 16 օր նաւատորմիկով ճամբորդեցինք Ադամտեան Ովկիանոսին վրայ, առանց ցամաք տեսնելու, սակայն, նաւախումը նաւահանգիստի պատրանքը կուտար մեղի, ու կը փարատէր միապաղապ ու կապոյտ ովկիանոսին ու երկինքին միօրինակութեան ճանձրոյթը:

Մեր նաւուն վրայ 45 ծովային վինուորներ և նաւազներ կային, որոնցմէ 8-ը Հրետանիի թանդանօթաձիգներ: Նաւապետը, Քափթըն Մէյսըն, լուրջ և փորձառու մարդ մըն էր, ծխամորբափթըն Մէյսըն, լուրջ և փորձառու մարդ մըն էր: Շուտով բարեկամացանք համակընելի երիտասարդ սպայ մըն էր: Շուտով բարեկամացանք համակըներուն հետ, որոնց կէսը Մէքսիկացի սեւամորթներ էին: Կիբակի օրերը կամբջակին վրայ կրօնական պաշտամունք կը կատարէինք, մաս մը անդդերէն լեզուով ու կաթոլիկ նաւազները ներկայ կ'ըլլային:

Առաջին երկու շաբթուան ճամբորդութիւնը թէեւ խաղաղ, սակայն, միօրինակ ու տաղոկալի կը դառնար, մինչեւ որ հասանք ձիվրալթարի նեղուցը: Գիշեր առեն էր, երբ առաջին անգամ ցամաք կը տեսնէինք 16 օրուան ընթացքին:

Միջերկրական մտնելի վերջ՝ Քանիզը ցըուեցաւ, նաւերէն ոմանք ֆրանսա, Խտալիա, Յունաստան եւ Ավրիկէ դացին, իսկ մենք շարունակեցինք մէր ճամբան, Ավրիկէի ծովեղերքը քերելով, տեսանք թիւնիդ, Ալմէիրս, եւ Պիզերթէ: Նաւը չափազանց ծանրագեռուած ըլլալով՝ հաղիւ 8-10 փարսախ (knots) կրնար կտրել: Անցանք Յունաստանի կղզիներու առջեւէն, Մալթայի եւ Սիկլիոյ մօտէն, եւ Յունիս 14-ին, առաւտօնեան դէմ, Տարտանէլ հասանք, հրաշագեղ տեսարան մը պարզուեցաւ մէր աչքին: Յաջորդ օրը Պոլիս էինք, Վասիորի մէջ, աշխարհի գեղեցկագոյն ու ամենէն բնական նաւահանգիստը, ուր նաւը կեցաւ քանի մը ժամ, Տօլմա Պաղճէի Պալատին առջեւ:

Երկար ճամբորդութեան տաղուուկը մեոցընելու համար՝ կը կարդայինք, կը խօսակցէինք ու կը կատակէինք: Պրն. Զայկ Գառվուգենիք, կը սրամիտ կատակներով կը խնդացնէր մեղ: Ամէնքս ալ ճամբորդի հագուստներ հագանք եւ զինուորական խաքին գնեցինք նաւուն վրայ որպէսդի հագուստնիս չ'իւզոսի եւ չ'աղտոտի:

Մօտաւորապէս մէկ ամսուան այս ճամբորդութիւնը ինծի առիթ ընծայեց կարդալու երեք կարեւոր գիրքեր: —

1. — Էնա Լուիզ Ստրոնգի (Anna Louise Strong) «Խորհրդային Միութեան ժողովուրդները (Peoples of USSR), հետաքրքրական գիրք մը Սովիտ Միութեան 16 հանրապետութեանց մասին: Զայսաստանին նուիրուած գլխուն սկիզբը կ'ըսէ «Ա. Քրիստոնեայ Պետութիւնը» ու կը նկարագրէ 20 տարուան վերելքը: Հեղինակը Ամերիկացի էին մըն է որ 20 տարի Ռուսիա ապրեր է իրեւ թղթակից եւ ամուսնացեր է Ռուսի մը հետ, ու շատ լաւ կը ճանչնայ Սովիտ Միութեան ժողովուրդները:»

2. — Անտոնէ Մոռուայի «Կը Յիշեմ, կը Յիշեմ» (I Remember, I Remember) գիրքը, որ իր ինքնակենսագրութիւնն է: Հեղինակը աշխարհահռչակ գրող մըն է. Հրեայ ծագումով Ֆրանսացի, որ այժմ Ամերիկա կը գտնուի, ու երկու պատերազմներուն մէջ գերունեցեր է, սահուն ու հաճելի ոճով մը եւ իմաստասիրական խորհրդածութիւններով կը նկարէ իր կեանքի ընթացքը:

3. — Ռալֆ Ուոլտո Էմերսոնի (Ralph Waldo Emerson) «Փորձեացք» (Essays), խորունկ իմաստասիրական վերլուծումներով ինքնաստիպ գիրք մը:

Իտալիայէն մինչեւ Գոնսատանցա ծովային ճամբան ծանօթ էր ինծի, 1935-ին Պաղեսախնէն Աթէնք ճամբորդեր էի, 1936-ին Ռումանիա եւ Պուլկարիա, իսկ 1938-ին Իտալիա եւ Ֆրանսա: Այս անգամ բնութեան նոր ու զեղեցիկ ծալքեր կը բացուէին տեսողութեանս առջեւ, մանաւանդ Վոստորի ակնապարար ու եղական տեսաբանները դիւթիչ էին եւ առինքնող: Երբ Սեւ Ծովը մտանք թեթեւ ալեկոծութիւն մը կար ու չուրը ոչ թէ սեւ էր, այլ՝ կանաչորակ, կարծես պղաոր Դանուրի խասնումէն գունաւորուած:

Ցունիս 16-ի կէսօրին, պայծառ արևով Գոնսատանցա հասանք, սիրուն նաւահանգիստ մը: Շարաթ իրիկան է, գուրս կ'ելլենք պատելու: Տեղոյն Հայ քահանան, Տ. Բարգէն Քերորեան, ծահոթ մը ինծի, որուն ձևնազրութեան խարսավլեակ եղած էի 9 տարի առաջ, Պուքրէշի Մայր Եկեղեցին մէջ, գիմաւորութեան կուռայ ու մեղ կ'առաջնորդէ քաղաքին մէջ: Մեր Ռուսական վիշտաները Օդեսայի վրայ են, եւ քանի որ Ռումանիա Ռուսական գրաւման ենթարկուած է, լուր կը տրուի զինուորական հրամանատարին, որ կը հեռախօսէ Պուքրէշ ու Մոսկուայի կարգադրութեամբ՝ ամէն դիւրութիւն կ'ընծայուի մեզի: Կիրակի առառ կանուխ, մասնաւոր շոգեկառքի վակին մը կը տրամադրուի մեզի, ու զինուորական պատիւով կը մեկնինք գէպի Պուքրէշ: Կայարանը գիմաւորութեան նկած են տեղոյն Թաղական Խորհուրդի ներկայացուցիչները եւ Սովիտ Միութեան Ա. Քարտուզարը, որ պատուական Հայ երիտասարդ մըն է, Տոնկուօֆ տնտենով, եւ մեծ բազմութիւն մը:

Կ'առաջնորդուինք Եկեղեցի, ուր Հրաշափառով կ'ընդունին մեզ: Տեղոյն Հայաստանեան Ճակատը մեզի ի պատիւ մեծ ճաշկերոյթ մը կը սարքէ, ու գէւշերը մինչեւ առաւօտեան ժամը 4·30, մեղ կը հերասիրեն: Ապա օգանաւի կայանը կ'առաջնորդէն, ուրիէ մասնաւոր օգանաւով մը կը թոխնք գէպի Հայաստան: Կանք կ'առնենք Օդեսա, Ռուսաով, ուր վարաւոր ճաշ կը հրամցուի մեզի, — իստեար, ճուկ, գինի, վուկա և այլն:

Ապա կը հանդիպինք Գրողնատար, Թիֆլիս, եւ երեկոյեան ժամը 6·30-ին, Երեւանի Օդակայանը վար կ'իջնենք: Վերջապէս, Երկար եւ յոդնեցուցիչ ճամբորդութենէ մը յետոյ, ոտք կը կոխենք Հայրենի հողին վրայ, կը մոռնանք բոլոր յոդնութիւնները, մեր սիրու կը հրճուի, կը համբուրենք Հայաստանի նուրբական հողը, հասած ըլլալով մէր երկար տարիներու երազին ու փափաքին, երջանկութեան հոսանք մը կ'անցնի մեր սիրտէն՝ թրթուացնելով մեր բովանդակ էռութիւնը:

Հայաստանի կառավարութեան եւ էջմիածնի կողմէ գիմաւորութեան եկած են: Ինքնաշարժով կ'առաջնորդուինք Երեւանի ինտուրիստ Պանդոկը՝ ուր կը բնակին աշխարհական պատգամաւորները: Իսկ Եկեղեցականներս ուշ ատեն Ս. էջմիածնին կը տեղաւորուինք:

### ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Յունիս 19-ի արշալոյսը կ'ողջունենք էջմիածնի Վանքին մէջ: Հայաստանի պայծառ արեւը սենևակիս պատուհանէն ներս կը խուժէ սուկի ճամանչներով: Կը փութանք Մայր Տաճար, Էջման Ս. Սեղանին առջեւ, ծնրադիր կատարելու երկար տարիներու մեր Ուխտը եւ ազօթելու երկիւղած պաշտումով:

Քանինե՞ր փափաքեր են տեսնել Ս. էջմիածնը ու չեն հասած իրենց փափաքին. մենք բախտը ունեցանք տեսնելու զայն եւ ապրելու անոր ինկարոյր մթնոլորտին մէջ ամբողջ երկու շաբաթ:

Նախաճաշէն վերջ, ժամը 11-ին համագումարը սկսաւ իր Գ. նիստը: Առաջին երկու նիստերը տեղի ունեցած էին նախորդ շարաթ եւ ԲՀ. օրերը, որոնց մենք չկրցանք ժամանել: Կարգացուեցաւ այդ նիստերուն Ատենագրութիւնը, ուր արձանագրուած էր Սովհատ Միութեան կրօնական գործերու Խորհուրդի Նախագահ Պոլեանաքիի ճառը եւ Հայաստանի կրօնական գործերու վարիչ, Սուրէն Ներսէսի Յովհաննէսեանի ճառը, որոնք յանուն Խորհ. Միութեան եւ Հայաստանի կառավարութեան կ'ողջունէին համագումարը եւ յաջողութիւն կը մաղթէին:

Առենին համագումարի Ատենագրութիւնը Հրատարակուեցաւ թերթերուն մէջ, ուստի, զանց կ'ընեմ հոս կրկնել, այլ, միայն քանի մը կարևոր էի տերը ու ինդիւները կ'ուղիմ չեշտել:

Բ. նիստի առենագրութեան մէջ արձանագրուած էին Մարածախստ Ստալինին եւ Խորհ. Հայաստանի կառավարութեան նախագահ Մացակ Պապէանին ուղարկուած հեռագիրները, ուր կ'արտայայտուէր պատգամաւորներուն սրտագին երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնը համագումարին ընծայուած դիւրութիւններուն համար: Եւ ուր, խնդրանք կը ներկայացուէր Ստալինին՝ որպէս զի Թուրքիոյ գրաւած Հայկական հողերը Հայաստանի կառավարութեան վերադարձուին:

Գ. եւ Դ. նիստերու օրակարգի կարեւոր հարցերն էին.—

1. Հայ Եկեղեցւոյ Սահմանագրութեան նախագծի քննութիւնը:

2. Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանի բացումը 40 աշակերտներով :

3. Մայր Աթոռոյ Տպարանի բացումը :

4. Մայր Տաճարի նորոգութիւնը :

5. Հայրապետութեան Կիլիկիայէ յէջմիածին վերահաստատութեան (1441-ին) 500-ամեակի Տօնակատարութիւնը :

Սահմանաբդութեան քննութիւնը յետաձգուեցաւ ուրիշ նիստի մը :

Թեմերուն կողմէ պատգամաւորները սիրայօժար յանձն առին Ճեմարանի 40 աշակերտներու թոշակը հողալ, տարեկան 500 տոլար իւրաքանչիւր աշակերտի, վեցամեայ շըջանին համար :

Ամերիկայի մէր թեմին կողմէ մէնք խոստացանք տասը սան որդեզրել: Գալիֆորնիա նոյնչափ յանձն առաւ. Խսահան՝ 4 սան. Վրաստանի թեմը՝ 6 սան: Մէր պատգամաւորներէն Տիար Հայկ Գավուգծեան՝ 3 սան. Եղիպատուչն Տ. Ճանիկ Զագըր՝ 2 սան. Տ. Էօժէն Փափագեան՝ մէկ սան: Մէկական սան որդեզրեցին Արտաւազդ Արք. Սիւրմէեան, Ակադեմ. Ս. Մալմասեան, Մկրտիչ Մորլեան, Եղեմի (Գալիֆ.) համայնքը եւ Մտրպատականի թեմը. գումար 41 սան:

Պէյրութի պատգամաւոր Պր. Մկրտիչ Մորլեան յանձն առաւ տպարանի ամբողջ ծախքը: Ուրիշ գրամական մեծագումար նուերատութիւններ ալ եղան —

Իրանահնդկաստանի Առաջնորդը 30,000 թուման (6,000 տոլար) նուերեց, Եղիպատուչն Կարասկեա Սարսեանի կտակիչն՝ տեւականօրէն տարեկան 50 Եղիպատական Ոսկի: Կիլիկիոյ Աթոռը՝ 5000 տոլար, Ամերիկայի Արեւելեան մէր թեմը՝ 30,000 տոլար: Եղիպատուի թեմը 3,000 Ե. Ա. (12,000 տոլար), Պէորդ Մէքթուլպահն՝ 1000 սուպլի (200 տոլար), Թէհրանի պատգամաւոր Ռուժան Իսայէֆ՝ Լինքըն ինքնաշարժ մը նուերեց Վեհափառին: Անդգիայէն, Սարգիս Քիւրքճեան՝ 2,000 Անգղ. ոսկի, իր մօրիշատակին, մեղուտրուծարան մը շինելու էջմիածնի մէջ:

Մայր Տաճարի նորագութեան հարցը, որուն համար հսկայ գումար մը ծախք կ'նենթաղբուի (մօտաւորապէս 5,000,000 սուպլի), Վեհափառը յանձն առաւ՝ առանձին գրել մեծահարուստներուն: Վերջերս լսեցինք թէ Ամերիկայէն անծանօթ բարերար մը յանձն առած է հողալ ամբողջ ծախքը:

Մայր Աթոռոյ պահպանութեան համար քուէարկուեցաւ բոլոր թեմերու եկամուտին 5%ը:

Կիլիկիոյ Վեհաշնորհ Կաթողիկոսը ժողովին ներկայացուց էջմիածնի Մայր Տաճարի նորոգութեան հանդանակութեան հաշուեառութիւնը, որուն զումարն եղած է 37,000 տուար, եւ որ ի պահ դրուած է Բարեղործականի քոյ, Լոնտոնի եւ Նիւ Եորքի մէջ:

Այս նիստի վերջաւորութեան խօսեցաւ Անդվիոյ Քանթըրպարքի արք.ի ներկայացուցիչը՝ Աւագ Երէց Տքթ. Հուլիէթ Ճանապըն, Հայ Եկեղեցւոյ Վեհածնունդին առթիւ, եւ թէ լոնչ ըրած է Խորհ. Միութիւնը Հայաստանի համար, եւ այժմ կ'ընէ Հայ Եկեղեցւոյ համար:

Ցունիս 21-ի նիստը զբաղեցաւ Մայր Աթոռի 1945-46-ի Պիւտճէի նախահաշվեով, եւ Ուրբաթ իրիկուն կատարուեցաւ Կաթողիկոսական ընտրութիւնը Մայր Տաճարին մէջ: Համազումարին կը նախազահէր Կիլիկիոյ Կաթողիկոսը, իր աջ եւ ձախ ունենալով Ամենայն Հայոց Տեղակալն ու Երուսաղէմի Պատրիարքը:

Հայաստանի պատգամաւորներուն մէջ էին ծանօթ մտաւորականներ. — Աւելիք Խաչակեան, Հայաստանի Պատկանոր Բանաստեղծը, Ակադեմիկոս՝ Ստեփանոս Մալխասեանը, որոնք ժողովին Ատենապետներն էին, Ճանիկ Զագըրի եւ Հայկ Գավուգճեանի հետ: Նոյնպէս ներկայ էին Երուանդ Շահաղիկ, Գարեգին Լեւոնեան, Երեւանի Պետ. Համալսարանի Հայ լեզուի Ուսուցչապետ՝ Փրօփ. Արարատ Ղարիպեան, եւ Պատմութեան Փրօփ. Աշոտ Արքահամեան, տաղանդաւոր նկարիչ Մարտիրոս Սարեան եւ ուրիշներ:

### ԸՆԺՐՈՒԹԻՒՆ ԵԽ ՕԾՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԻ

Ցունիս 22-ին, Ուրբաթ կէսօրէ վերջ, ժամը 3-ին, պատգամաւորները, թիւով 111, հաւաքուեցան Մայր Տաճար: — Պատգամաւորներէն երկուքը հիւանդ էին, իսկ Վեհափառի օծումէն վերջ հասան Դամասկոսի եւ Հարաւային Ամերիկայի պատգամաւորները, թիւը բարձրացնելով 121-ի, 44 Արտասահմանէն եւ 77 Հայաստանէն ու Խորհ. Միութեան զանազան մասերէն: Պատգամաւորներէն 35 Եկեղեցական էին եւ 86 աշխարհական:

Ժողովուրդի մուտքը արգիլուած էր Տաճարէն ներս, բացի Փիլմի պաշտօնաներէն, որոնք ժողովը նկարեցին: Պատգամաւորներու ինքնութեան ստուգումէն եւ ստորագրութիւնէն վերջ, Կիլիկիոյ Վեհափառին ալօթքովը բացուեցաւ ժողովը: Սաղմոսի եւ աղօթքի ընթերցումէն վերջ՝ կարգացուեցաւ ԵՐԻՄԱՆ ՈՒԽ-

ՏԱԳԻՐԸ, զոր կրկնեցին եւ ստորագրեցին աշխարհական պատգամաւորները։ Ասպա կարգացուեցաւ Հայ եկեղեցւոյ Եպիսկոպոսներու անունները, որոնց մեծ մասը ներկայ էին։

Գարեգին Կաթողիկոս Կիլիկիոյ բացատրեց ընտրութեան կանոնը, եւ հարցուց թէ բացակայ Եպիսկոպոսներու մէջ թեկնածու կա՞յ, որմէ վերջ, Քուէտրկութիւն կատարուեցաւ երկանուն ցանկի համար, սակայն, ՄիԱջևթնոՒԽԹԵԱՄԲ ընտրուեցաւ Տեղակալ Սրբազնը, 110 քուէով, մէկ քուէն իրն էր, զոր տուած էր Կիլիկիոյ Կաթողիկոսին։ Փողով պէտք չտեսաւ երկրորդ քրէքարկութեան, եւ միաբերան Կաթողիկոս հոչակեց Գէորգ Արք. Զէօրէքճեան, որ եղաւ Գէորգ Զ. եւ 129-րդ Հայրապետը Լուսաւորչի Աթոռին։ Էջմիածնի զանգակները հնչեցին՝ ցնծութեան զօղանջով, եւ աւետիսը հազորդեցին դուրսը անհամբեր սպասող ժողովուրդին, որ կեցցէններով թնդացուց բակը։ Հոգիկան հըճուանքի հոսանք մը անցաւ բոլոր պատգամաւորներուն սիրտէն ու յուղումով միարեան երգեցինք «Էջմիածին ի հօրէ...» զուարթ շարականը։ Բոլոր պատգամաւորները փութացին չնորհաւորել եւ համբուրել նորընտիր Վեհապատին Ս. Աջը, որ արժանաւորապէս պիտի բազմէր լուսաւորիչի Գահուն վրայ։ Աստուծոյ եւ ազգին ընտրեալն էր Ան, ու իր աչքերը թրջուեցան, երբ չնորհակալութիւն կը յայտնէր պատգամաւորներուն, ըսելով թէ շատ ծանր, թէ եւ նուիրական՝ լուծ մը կը զնէին իր պարանոցին վրայ։

Նորընտիր Կաթողիկոսը, Յունիս 24-ի կիրակին, ժամը 11·30-ին, զգեստաւորուեցաւ Վեհարանի Դահլիճին մէջ, Մայր Աթոռոյ ամենէն գեղեցիկ ու նկարէն, ոսկեթել ու թանկարժէք հայրապետական զգեստներով, Կաթողիկոսական կոնքեռը կախեց ու գաւազան ի ձեռին առաջնորդուեցաւ Տաճար։ Կիլիկիոյ Կաթողիկոսը, Վեհաչնորէ Տ. Գարեգին Արք. Յովսէփեան, նոյնպէս փառաւոր զգեստաւորումով, ամբողջ Եկեղեցական գասը եւ միաբանութիւնը՝ գունագեղ հանդերձներով՝ «Խորհուրդ Խորին»ի երգեցողութեամբ թափորը առաջնորդուեցաւ դէպի Մայր Տաճար։ Ամպհովանին կը կրէին պատգամաւորներէն՝ Հայաստանի մեծ բանաստեղծ Աւետիք Խոտակեան, Ակազեմիկոս Ստեփանոս Մալխասեան, Ճանիկ Զագըր (Եգիպտասուչն) եւ Հայկ Գավուդ-ճեան (Ամերիկայէն)։

Կը խնկարկէին Տիրան եւ Սիոն Ռ. Վարդապետները։ Մովածաւալ բազմութիւն մը լեցուած էր Էջմածնի ընդարձակ բակը։ Իսկ ներսը մուտքը տոմսակով էր, առիթ տալու համար պատգամաւորներուն եւ պաշտօնական հիւրերուն, տեսնելու այս վեհաշուրք եւ յուղիչ արարողութիւնը։

Պատարագիչ Վեհափառը, ձաշու Գիրքէն առաջ, Աւագ Խորանէն, որ լոյսերու մէջ կը չողար, ինչպէս նաև ամբողջ Տաճարը, դարձաւ ժողովուրդին ու հանդիսաւորապէս կարդաց Երդման Ուխտը, Հաւատարիմ մնալու Հայաստանեաց Եկեղեցւոյ Օրէնքներուն ու Կանոններուն, եւ անաղարտ պահելու Լուսաւորչաւանդ Ս. Հաւատքը: Ասաւ ծնրագրեց ու հանդիսադիր Եպիսկոպոսները երկիցս երգեցին «Աստուածային եւ Երկնաւոր Շնորհ...», որմէ վերջ, կարգացուեցան ձաշու Գիրք, Ազօթք եւ Աւետարան, եւ Հաւատամէքը արաւասանուեցաւ երգաձայն: Պատարագը շարունակուեցաւ մինչեւ Ողջոյն, որմէ ասաջ, Վեհափառը կրկին դարձաւ ժողովուրդին ու ծնրագրեց Աւագ Սեղանին առջեւ: Երուսաղէմի Պատրիարքը հանդիսաւորապէս Ս. Միւռոնի Աղաւանին բերաւ Մկրտութեան Աւազանէն: Կիլիկիոյ Կաթողիկոսն առընթերակայ ունէք Հինգ Եպիսկոպոսներ: — Պոլսոյ Պատրիարքական Տեղապահ՝ Գէորգ Արք. Աւաննեան, Յունաստանի Առաջնորդ Կարապետ Արք. Մազլումեան, Պէյրութի Կաթող. Փոխանորդ Արտաւագդ Արք. Միւրմէկեան, Եգիպտասի Առաջնորդ Մամբրէ Եպս. Միւրունեան, եւ Գալիֆորնիոյ Առաջնորդ Մամբրէ Եպս. Գալֆային: Օծումը կատարեց Կիլիկիոյ Կաթողիկոսը, Ս. Միւռոնը թափելով նորբնտիր Վեհին Գաղաթին վրայ, «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգեցողութեամբ, եւ վեց Եպիսկոպոսները իրենց բթամասներով զայն ճաճանչաձեւ տարածեցին Կաթողիկոսի Գլխուն վրայ, հայրապետական սպիտակ քողը ձգեցին եւ թագը դրին ի գլուխ, ինչպէս նաև կաթողիկոսական Մականը տուին ձեռքը: Խորհրդաւոր ու սրտառուէ էր արարագութիւնը, որուն առաջին անգամ ներկայ կ'ըլլայի մօտին: Յուղուած էր Վեհափառը, յուղուած էին ամէնքը, ու ժողովուրդը ուրախութեան արցունքներ կը թափէր մարզրիտի հատիկներուն պէս: Ողջոյնը տրուեցաւ, ու Եպիսկոպոսները կարգով համբուրեցին նորօծ Հայրապետին ձական ու Աջը: իսկ միւսները միայն Աջը համբուրեցին:

Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Երեւանի Պատարագան Օրերայի Խումբը, գեկավարութեամբ Արմէն Տէր Յովհաննէսին:

Յաւարաւ Ս. Պատարագի, դարձեալ միեւնոյն հանդիսաւորութեամբ, Հայրապետը թափօրով առաջնորդուեցաւ Վեհարան: Ժողովուրդը կը խուժէր համբուրելու Վեհափառին Աջը, ու շատեր կ'արտասուէին ուրախութենէն:

Վեհարանի Մաղկեայ Դահլիճին մէջ՝ Կնքահայրելը ջուր լեցուցին ու Հայրապետը լուաց իր գլուխն ու ձեռքերը: Ապա



օրհնեց զամէնքը եւ արձակեց ի խաղաղութիւն, ժամը 2.30-ին :  
Ամբողջ արարողութիւնը Փիլմի տոնուեցաւ Հայաստանի կա-  
ռավարութեան կողմէ :

### ՃԱՇԿԵՐՈՅԹ ՚Ի ՊԱՏԻՒ ՊԱՏԳԱՄԱԽՈՐՆԵՐՈՒՆ

Օծումէն վերջ, Նորընտիր Վեհափառը Կիրակի երիկուն, Մա-  
տենադարանի Սրահին մէջ շքեղ ձաշկերոյթ մը տուաւ ի պատիւ-  
րուոր պատգամաւորներուն : Սեղանը ճոխ էր ու զեղուն Հայկական  
համագամներով, ուշագրութիւն կ ըդրաւէին Սեւանայ Լճին համ-  
րաւաւոր իշխան ճուկը, խաւեարը, Հայաստանի գառնուկի խո-  
րովածը, Արարատի զոնեակը, Ոսկեվազի գինին, Արզնի հան-  
քային ջուրն ու զանազան համեղաճաշակ կերակուրներ :

Հոս կը զնենք գլխաւոր խօսողներու արտայայտած դադա-  
փարներու ամփոփումը .—

Նորընտիր Վեհափառը ըստաւ .— 600 տարիներէ ի վեր Հայ  
ժողովուրդը չէր ունեցած Աղասութիւն եւ սեփական կառավա-  
րութիւն, այժմ ունի չնորհիւ Լենինի եւ Ստալինի . Ասուուծ եր-  
կար ընէ անոր կեանքն ու ճեռքը : Եւ բաժակ առաջարկեց Ստալի-  
նի կենացը :

Կիլիկոյ Կաթողիկոսը ի միջի այլոց ըստաւ .— Պատմութեան  
մէջ չէ եղել այսպիսի դէպք, որ Կիլիկոյ Կաթողիկոսը մասնակցի  
էջմիածնի Համագումարին եւ Հայրապետական Ընտրութեան .  
Մեր փափաքը՝ իբրև Միարան Մայր Աթոռոյ՝ կատարուեցաւ :  
Մենք ուրիշ իդեր էլ ունինք, այն է՝ Սփիւռքի Հայութեան Հա-  
յաստան վերադարձը :

— Պոլեանսքին, Խորհ . Միութեան կողմէն չնորհաւորեց եւ  
բաժակ առաջարկեց Նորընտիր Հայրապետին կենացը :

— Երուասողմէր Պատրիարքը ըստաւ՝ թէ Հայ ժողովուրդը կը  
ստեղծագործէ Հայաստանի մէջ :

— Սուրէն Ն . Ցովհաննէսւան, Սովետ . Հայաստանի կառա-  
վարութեան կողմէ՝ բաժակ առաջարկեց Գէորգ Զ . Կաթողիկո-  
սին կենացը եւ ըստաւ .— Պիտի կատարուի պատգամաւորներուն  
փափաքը եւ մէնք պիտի ընդունինք Սփիւռքի մեր Եղայլները :

— Բանաստեղծ Աւետիք Խսահակեան խօսեցաւ յանուն պատ-  
գամաւորներուն, չնորհակալութիւն յայանելով Հայաստանի կա-  
ռավարութեան որ ամէն դիւրութիւն ընծայեց եւ արտօնեց պատ-  
գամաւորներուն, իրենց ազատ խիզճով ու միտքով եւ միաձայ-  
նութեամբ ընտրել Լուսաւորչի Աթոռին արժանաւոր Գահակալ  
մը, Գէորգ Զ . որ 129-րդ Կաթողիկոսն է : Էջմիածինը Հայու-

թեան հողեկիր հաստատութիւնը՝ 1630 տարիներէ ի վեր կը մնայ ու պիտի մնայ:

— Երեւանի Պետ. Համալսարանի Հայ Լեզուի Ռւառցչապետ՝ Արարատ Ղարիպեան, Հայաստանի ժողովուրդին կողմէ խօսեցաւ, ըսելով. «Պատգամաւորները երբ վերադառնան իրենց տեղերը, թող յիշեն երեք բան. —

Ա. — Թէ Հայ ժողովուրդը մի մեծ պաշտպան ունի, Խուս ժողովուրդը.

Բ. — Թէ՝ ինչպէս որ մենք միաձայնութեամբ ընտրեցինք Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այդպէս ալ ամբողջ Հայ ժողովուրդը միասիրտ պէտք է ըլլայ:

Գ. — Թէ Հայաստանի ժողովուրդը գրկաբաց պիտի ընդունի Սփիւրքի իր Եղրայրները, երբ անոնք Հայաստան եվրադառնան:

— Խոսք առին նաեւ Արտաւազդ Արք. Սփրմէեան, Մամբրէ Եպս. Սիրունեան, Ե. Շահազիզ, Տիրան Ծ. Վրդ. Ներսոյեան եւ Ճանիկ Զադըրը:

Հայաստանի եւ Արտասահմանի Հայութեան սիրտը միացած էր այդ օր, իջմիածնի մէջ:

**ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ** (Գ. 26 Յունի 1945 թ. 127) Պաշտօնաթերթը հետեւեալը գրեց Կաթողիկոսի Օծման առթիւ.

**ՆԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  
ՕԾՈՒՄԸ**

Յունիս 24-ին իջմիածնի Մայր Տաճարում տեղի ունեցաւ նորընտիր Ծայրագոյն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ 6-րդի Օծումը:

Օծման արարողութիւնը կատարեցին Կիլիկիոյ Տանն Կաթողիկոս Գարեգին Ա., Երուսաղէմի Պատրիարք Կիւրել Բ.Ը. Կոնստանդնապոլիսի Պատրիարքի Տեղապահ Գէորգ Արք-ը. Կարապետ Արք. Մաղլումեանը, Արտաւազդ Արք. Սփրմէեանը, Մամբրէ Եպս. Սիրունեանը, Մամբրէ Եպս. Գալֆայեանը:

Օծման առթիւ տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ, որը կատարեց Եկեղեցական ժողովին ներկայ գտնուող ամբողջ հոգեւորականութիւնը: Օծման ժամանակ Կաթողիկոս Գէորգ 6-րդին մատուցուեց Պատրիարքական (\*\*\*) Գաւազան:

(\*) Երուսաղէմի Պատրիարքը տակաւին Եպս. Հեր Ճեղադրուած որպէս զի մասնակցէր Օծման:

(\*\*\*) Կաթողիկոսական Գաւազան պէտք է ըլլայ:

Պատարագից յետոյ, Ծայրագոյն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհապահնում ամբողջ Հոգեւորականութեան առունից Գէորգ 6-րդին ողջունեց Կիլիկիոյ Տանն Կաթողիկոս Գարեգին Արքը: Կաթողիկոս Գէորգ 6-րդը, պատասխան խօսքից յետոյ, օրհնեց բոլոր ներկայ գտնուողներին:

Միեւնոյն օրը Կաթողիկոս Գէորգ 6-րդը ճաշկերոյթ տուեց Եկեղեցական ժողովի բոլոր պատզամաւորներին: Օժմանը եւ ճաշկերոյթին ներկայ էին ՍՍՌ. (Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկ) Միութեան Կառավարութեան կողմից ՍՍՌ. Միութեան Ժողկոմսովետին կից կրօնական պաշտամունքներին եւ Հայկական ՍՍՌ Կառավարութեան կողմից՝ Հայկական ՍՍՌ Ժողկոմսովետին կից Հայ Եկեղեցու գործերի խորհրդի նախադահու Սուրբն Ներսէսի Յովհաննէսնը:

(Հ. Հ. Գ.)

\* \* \*

Երկուշաբթի համագումարը ունեցաւ իր վերջին երկու նիստերը, նախադահութեամբ Նորընտիր Հայրապետին, ուր քննուեցաւ Սահմանադրութեան նախագիծը, որուն մէջ կը վերահաստատուէր Հայոց: Եկեղեցւոյ Միասնականութիւնը, թէ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագոյն պետն է Հայ Եկեղեցւոյ, որուն ենթակայ են Կիլիկիոյ Աթոռն ու Երուսաղէմի Պատրիարքը: Սակայն Մայր Աթոռի Գահակալին կոնդակէն վերջ, յետ այսորիի, իր Անուան յիշատակութենէն յևոյ, Ս. Պատարագի մէջ պիտի յիշատակութիւններ կիլիկիոյ Կաթողիկոսն ու Երուսաղէմի Պատրիարքը՝ բոլոր Հայ Եկեղեցիներու մէջ:

Կատարուեցաւ ընտրութիւնը Գերագոյն Հոգեւոր խորհուրդին:

Եկեղեցականներէն՝ Մայր Աթոռոյ Միասնական ։

1. Ռուբէն Եպս. Տրամբեան
2. Վահան Եպս. Կոստանեան
3. Ներսէս Եպս. Աբրահամեան
4. Կարապետ Եպս. Թումանեան
5. Եղիշէ Վրդ. Յարութիւնեան

Իսկ աշխարհականներէն՝ Հայաստանի մտաւորական դասէն.

1. Ակադեմ. Ստեփանոս Մալիսսեան
2. Մինաս Մինասեան
3. Ստեփան Կամսարական
4. Երուանդ Շահազիզ
5. Ճեմարանի ապագայ Տեսուչը:

Վերջին նիստին մէջ չնորհակալութեան հեռագիրներ զրկուեցան Հայաստանի եւ Խորհ. Միութեան Նախագահներուն, ժողովին ցոյց տրուած բարեացակամութեան համար՝ երախտագիտութիւն յայտնելով: Եւ Ստալինէն խնդրելով որպէս զի Ա. Պատերազմէն վերջ Հայոց եղած անարգարութիւնը դարձանուի:

Համագումարը փակուեցաւ խանդավառ մթնոլորտի մէջ, օրսկարդի հարցերը սպասած ըլլալով (Բարեկարգութեան խնդիրը յետաձգուեցաւ յառաջիկալին) նորող Օծեալ Հայրապետի օրհնութեամբը:

Մեր Եկեղեցական տարիերութեանց մէջ, էջմիածնի համազումը բացասիկ գէտքը մրն էր, աննախընթաց, ոչ միայն, սրբիչնետեւ Բ. մէծ եւ ահաւոր պատերազմի ընթացքին կը գումարուէր, այլ նաև, որովհետեւ.—

1. Առաջին անդամն ըլլալով Կիլիկիոյ Կաթողիկոսը եւ Երուսաղէմի Պատրիարքը ներկայ կ'ըլլային, ու կը վերահստատուէր Հայ Եկեղեցւոյ միասնականութիւնը:

2. Ազատ և անկաշկանդ ընտրութիւն կատարուեցաւ ու միաձայնութեամբ Կաթողիկոս ընտրուեցաւ Գէորգ Զ.:

3. Առանց քաղաքական իշխանութեան միջամտութեան եւ վաւերացման՝ ընտրութիւնը կատարուեցաւ: Մինչդեռ, Յարական իշխանութեան ատեն Պրոկուրորը ներկայ կ'ըլլար եւ Յարը իրաւունք ունէր Երկու ընտրեալներէն մին վաւերացնել՝ ըստ Պօլօֆենեայի:

4. Ազգ՝ Եկեղեցական Ասհմանագրութեան Նախագիծը պատրաստուեցաւ համագումարին կողմէ, ուր կը վերահստատուէր Հայ Եկեղեցւոյ միասնականութիւնը:

— Հայ Եկեղեցւոյ առջեւ նոր ու լուսավայձառ ապագայ մը բացուած է, վերածնունդի նոր ու փայլուն ըլջան մը:

Գէորգ Զ. Հայրապետը, իր իմաստուն ու հեռատես քաղաքականութեամբ, իր վարչագէտ ու հայրենասէր խոհականութեամբ՝ ամբողջ Հայութեան սէրը դրաւած է ու նոր բարեկարդիչ մը, նոր ներսէս Շինող մը, Շնորհալի մը պիտի ըլլայ Հայոց Եկեղեցւոյ:

Աղքընտիր Վէհափառը պատղամաւորներու միջոցաւ իր Հայ-բական սիրալիք ողջոյններն ու Հայրապետական Օրհնութիւնները զրկեց Սփիւռքի իր հաւատացեալ զաւակներուն, եւ կոչ ուղղեց անոնց մասնակցիլ Մայր Աթոռի եւ Հայաստանի Վերածնունդին և Վերաշնութեան, Ս. էջմիածնի Հիմնադիրին ու մէծ Լուսաւորիչին հետ՝ ըսելով. «Եկայք շինեսյուք Մը. Զիսրանն Լուսոյ, քանդի ի սմա Ծագեաց մեղ լոյս ի Հայաստան աշխարհի»:

Ամենայն Հայոց Հայրապետը պարզեւատրուած է «Կովկասի պաշտպանութեան համար» մետալով. իր Հայրենասիրական գործին եւ «Սասունցի Դաւիթթ Թանքային Զօրասիւնի» հանդանակութեան համար :

### ՏԱՄՆ ԵՊԻՍԿՈՊՈՒՄՆԵՐՈՒ ՕՇՈՒՄԸ

Նորընտիր Հայրապետը իր Օծման յաջորդ կիրակին, Յուլիս 1-ին, կատարեց Տասը Նորընտիր Եպիսկոպոսներու ձեռնադրութիւնն ու Օծումը :

Նախորդ շարաթ օր, իջման Ս. Անդանի առջեւ, ծննդակիր Տասը Եպիսկոպոսացուները արտասանեցին Երդմագիրը՝ ի ներկայութեան Եղիպտոսի Առաջնորդ Մամբրէ Եպիսկոպոսին՝ թէ հաւատարիմ պիտի մնան Ամենայն Հայոց Հայրապետին, եւ սոորագրեցին զայն :

Կիրակի, ժամը 11-ին, Մայր Տաճարի Աւանդատան մէջ ըդգեստաւորուեցան ու շարուեցան ձեռնադրութեան կարգով :

1. Երուսաղէմի Պատրիարք Կիւրեղ Ծ. Վրդ. Խորայէլեան
2. Վարդան Ծ. Վրդ. Գասպարեան (Օգլէնտ, Գալիֆորնիա)
3. Ներսէս Ծ. Վրդ. Արքահամեան (Միարան Էջմիածնի)
4. Կարապետ Ծ. Վրդ. Թումանեան (Միարան Էջմիածնի)
5. Սուրբն Ծ. Վրդ. Թորոսեան (Միարան Էջմիածնի)
6. Գրիգորիս Ծ. Վրդ. Կարապետեան (Առաջնորդ Պուլկարիոյ)
7. Տիրան Ծ. Վրդ. Ներսոյեան (Առաջնորդ Ամերիկայի Արեւել. Թեմին)
8. Սիրոն Ծ. Վրդ. Մանուկեան (Փրաւիտենս)
9. Ռուբէն Ծ. Վրդ. Դրամբեան (Միարան Էջմիածնի)
10. Վահան Ծ. Վրդ. Կոստանեան (Միարան Էջմիածնի եւ Առաջնորդ Իրանահնդկաստանի) :

Ինչպէս կը տեսնուի, հինգը միարան են Էջմիածնի եւ մնացեալ հինգը Արտասահմանի թեմերէն, որոնց 4-ը միարան Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Ուխտին :

Էջմիածնի Միարանութեան թիւը Տասն է, հինգ Վարդապետները, եւ հինգ Եպիսկոպոսներ :

#### Վարդապետներն են .—

1. Մատթէոս Ծ. Վրդ. Աձէմեան
2. Ներսէս Վրդ. Տէր Յովհաննէսեան
3. Եղնիկ Վրդ. Ազնաւորեան

4. Խորէն Վրդ. Էլուողեան

5. Եղիշէ Վրդ. Յարութիւնեան :

Վեհափառը զգեստաւորուեցաւ Հայրապետական հանդերձներով, կախեց կոնքեւը և Կաթողիկոսական մական ի ձեռին, առընթերակայ ունենալով Պոլսոյ Պատրիարքական Տեղապահ Գէորգ Արք. Ասլանեան և Յունաստանի Առաջնորդ Կարապետ Արք. Մազլումեան: Մամբրէ Եպս. Սիրունեան խարտաֆիլակի պաշտօնը կը կատարէր:

«Խորհուրդ Խորին»ի երգեցողութեամբ թափօրը շարժեցաւ: Վեհափառը իշման Ս. Սեղանին առջեւ կատարեց լուացումը: Եպիսկոպոսացուները շարուեցան Տաճարի հարաւային կողմը: իսկ Վեհափառը բարձրացաւ հիւսիսակողման Սեղանը: «Ս. Ասուածած»ի երգեցողութեամբ ժողովուրդի բոլոր դասերուն ներկայացուցիչները զոյլ զոյլ, հարաւարուեցան իր քովը. Դպիրներ, Սարկաւագներ, Քահանաներ, իշմաններ, Աղքատներ ու Եպիսկոպոսներ: Ապա Ընծայեալները ծնրագիր առաջնորդուեցան Հայրապետին ոտքը, որ հարցումներ ըրաւ եւ կարդաց աղօթքը: Յետոյ թափօրով բարձրացանք Աւագ Խորանը, ուր շարունակուեցաւ պատարագը:

Ողջոյնէն առաջ, Ընծայացուները ծունկի եկան ու ժողովուրդին դարձան ձեռամբարձ ու երգուեցաւ «Աստուծային եւ Երկնաւոր չնորհ, որ միշտ լնու զպէտս սրբոյ սպասաւորութեան առաքելական Եկեղեցւոյ, կոչչ՝ Զ... (այս անուն) ի Վարդապետութենէ յԵպիսկոպոսութիւն, սրբոյ Եկեղեցւոյ ի սպասաւորութիւն...»:

Յետոյ ոտքի ելան, ու Վեհափառը «Առաքելոյ Աղաւոյ» շարականէն վերջ, մի առ մի օծեց Սրբալոյս Միւռոնով 10 Ծ. Վարդապետներու ճակատն ու աջ բթամատը եւ ափը, եւ Եպիսկոպոսական թագը գրաւ անոնց գլուխը: Եւ համբուրեց անոնց օծեալ ճակատները, իսկ դպիրները համբուրեցին Սրբազաններու նորօծանքը: Նորապսակ Եպիսկոպոսները հաղորդուեցան Վեհափառ պատարագիչին ձեռքին:

Օծման արարողութիւնը խորհրդաւոր էր եւ յուղիչ. ուրախութեան առիթ մըն էր ժողովուրդին, մանաւանդ այս օրերուն, շատեր կ'արտասուէին ինդութենէն:

Հայրապետական պատարագը շարունակուեցաւ: Յաւարու Ս. Պատարագի, նորապսակ Եպիսկոպոսները շարուեցան Ս. Սեղանին առջեւ, դասին մէջ ու ժողովուրդը փութաց համբուրելու անոնց միւռոնազօծ աջերը:

Օծումէն վերջ, Վեհաբան բարձրացանք, համբուրելու Վեհափառին աջը եւ չնորհակալութիւն յայտնելու: Վեհափառ Հայրապետը չնորհաւորեց նորասլսակ Եպիսկոպոսները եւ խրատեց թէ ասկէ վերջ իշխաններ էք Հայոց. Եկեղեցւոյ եւ Առաքեալներ Աւետարանին:

Հնաւանդ ու գեղեցիկ սովորութիւն է որ նորասլսակ Եպիսկոպոսները իրենց անդրանիկ Եպիսկոպոսական Պատարագը մատուցանեն Ս. Էջմիածնի Մայր Տաճարի իջման Սեղանին վրայ:

Երկու օր վերջ, ե՛ս ալ բախտը կ'ունենայի մատուցանելու Եպիսկոպոսական անդրանիկ պատարագս, Միածին Որդւոյն իջման Ս. Սեղանին վրայ: Հոգեկան անպատմելի հրճուանքով զեղուն էր հոգիս, սիրտս յուղուած էր ու երջանկութեամբ կը թրթուար:

'Ի սրտէ աղօթեցի մեր հոգեւոր հօր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին կեանքի եւ Աստուածահաճոյ սրբազն դործին յաջողութեան, Հայութեանի եւ Հայութեան երջանկութեան ու իմ ժողովուրդիս համար, մասնաւորաբար անոնց՝ որոնք խնդրանք մատուցած էին ինծի:

## ՍԵՒԱՆԱՅ ԼԻՃՆ ՈՒ ԿՂԶԻՆ



Յունիս 28-ին, այցելեցինք Սեւանայ Լիճն ու Կղզին : Առաջին անգամն է որ երկար պտոյտ մը կ'ընէինք Հայաստանի մէջ : Անցանք երեւանի մէջէն, տեսանք կառավարական հսկայ շէնքը, Հայաստանի պետական պալատը, իր սիրուն ու հայկական ոճի կառուցուածքով, նշանաւոր Արթիկի Տուֆ Վարդագոյն քարով շինուած : Անցանք Արովիեան փողոցէն ու Ստալինեան պողոտայէն, Պետ. Համալսարանի գորչ քարէ շէնքին առջեւէն, Բժշկական հաստատութեան և «Մարի Նուազար» Ակնաբուժարանին քովէն, Գրապալատի և Օբերայի բոլորակ ու հոյակապ շէնքերուն քովէն ու բարձրացանք գէպի Քանաքեռ, առաջին Հայ վիպասան Խաչատուր Արովիեանի Գիւղը : Ճամբուն վրայ ցոյց կուտան ա՛յն տունը, ուր ապրեր է մեծանուն վիպասանը :

Ճամբան գիւթիչ է ու զմայլելի, աստիճանաբար կը բարձրանանք ծաղկաւէտ ու կանաչազարդ բլուրներէն : Հայաստանի բազմազան բնական ու վայրի ծաղիկներուն երփներանդ տեսքը աննման բնանկար մը կը պարզէ մեր տեսողութեան առջեւ : Վար կ'իջնենք օթօպիւսէն, ծաղիկներ քաղելու — անթառամ, կակաչ, անմեռուկ և այլազան ու գոյնզգոյն ծաղիկներ . Հայաստանի բուրումնաւէտ ծաղիկներ . . . :

Կ'անցնինք Հայկական գիւղերէն, կանաչ դաշտերուն մէջ տարածուած, Հայաստանի պայծառ ու վառ արեւին տակ կոլխոդ-ները կը մշակեն հայրենի բարեբեր հողը, առոյդ ու խանդավառ :

Մեր ետեւէն, իր ձիւնազարդ գաղաթը գէպի երկինք կը ցցէ Վահափառ Մասիսը, որ ալիքական պատկերն է Հայաստանի ու դարերու խորհրդանշանը Հայ ժողովուրդի ազատասէր ողիկին : Արարատը կը տեսնուի Հայաստանի ամէն կողմէն, ու Հայութեան ակնարկը կը սեւեռէ իրեն : Հայաստան ամբողջական չի կրնար ըլլալ՝ առանց վեհ Մասիսին, ու Հայ ժողովուրդի անբռնաբարելի իրաւունքն է Տէր ըլլալ իր Ալեփառ Արարատին :

Մեր ձախ կողմէն կը տեսնենք Արագածը, որ նոյնպէս ճիւնապատ է, ու կը նշմարուին հեռաւոր Գեղարքունիաց լեռները իւրենց սպիտակալարդ զմբէթներովը։ Կ'անցնինք Արայի ու Շամբիամի սարերուն առջեւէն, ու երթալով կը բարձրանանք. ողը կը զովանայ, լեռնային մեղմ զեփիւուը կը չոյէ մեր դէմքը, ու մեղմօրօր սիւզը կը զովացնէ մեր ջերմ ճակատները։

Ուխտաւորներու երկիւղած զգացումով, երգով ու ցնծութեամբ՝ ճամբուն երկարութիւնը աննկատ կ'անցնի, եւ ահա, Սեւանայ Լիճին առջեւը կը գտնենք մենք զմեկ, ի՞նչ չքնաղ գեղեցկութիւն, երկնապոյն զգեստով վեհաշուք թագուհիի մը պէս բազմած է լեռներու գահին վրայ, շրջապատուած զմլուխտ սարերով։ Մաքսիմ Կորպին իրաւունք ունի ըսելու՝ «Հայաստանի եւ ամբողջ Խ. Միութեան Կազոյոյ Գոհարն է Սեւանայ Լիճը»։

Միկոյեանի անունը կրող չոփենաւով կ'անցնինք կղզին, որ ցամաքէն շատ հեռու չէ։

Սեւանայ ջուրը անոյշ է, ու վճիտ, ծալի կապտորակ, յատակը կը տեսնուի, խճաքարերով զարդարուն, կղզիին վրայ երկու վանքեր կան, որոնց զմբէթները կը նշմարուին։ Կէս ժամէն՝ կղզիին կանանչ դորգերուն վրայ ոտք կը կոսինքի։ Կը բարձրանանք կատարը, որուն վրայ ծուարած են Առաքելոց Վանքի երկու եկեղեցիները։ Ս. Յարութիւն եւ Ս. Գէորգ. գուռները բաց են, ու ինքնարերաբար, եկեղեցական ու տշխարհական պատգամաւորնես, ուխտաւորի կղզով կ'ազօթինք ու կ'երգենք հայ եկեղեցւոյ հոգեղմայլ շարականները։ «Ուրախ Լեր Ս. Եկեղեցի...» եւ «Եղմիածին...» մեր ձայնը՝ յստակ ու ջինջ, կը հնչէ հինաւուրց եկեղեցիներու զմբէթներուն տակը, և արձագանքելով՝ կը տարածուի կղզիին ամէն կողմը։

Ու այդ կատարէն կղզիին՝ կը դիտենք մեր շուրջը տարածուած Հայելանման Լիճն ու իր շուրջը պարիսպի պէս պար ըըռնած սիրուն լիտները՝ հիսոսքանչ այս բնագեղ տեսարանին վրայ, որ եղական է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ Խ. Միութեան մէջ։ Ծովուն մակերեսէն 3281 ոտք բարձրութեան վրայ՝ կարծես թէ մարդկային ձեռքով կառուցուած արուեստական լիճ մը ըլլար. ինչպէս նաեւ այս պղտիկ կղզին։

Սեւանայ Լիճին մէջ կ'ապրին 7 տեսակ ձուկեր. ամենէն նշանաւորն ու համելն է Խշան ձուկը։ Քանի մը պղտիկ գետակներ կ'ընդունի իր մէջ, ու միայն Հրազդան գետն է որ կը բխի իրմէ, որուն ջրվէժներուն վրայ կառուցուած են 8 ելեքտրակայաններ և վեց հատ եւս պիտի կառուցուին։

Զանգու կամ պատմական շրադդան գետը իր ճամբուն վրայ կ'ոռողջէ շրջակայ գիւղերն ու դաշտերը, եւ ջուր կուտայ Երեւանին ու Էջմիածնին :

Մեր տեսողութեան հետաքրքրութիւնը յագեցնելէ վերջ, կը լողանանք անոր սառնորակ ու զուլալ ջուրին մէջ եւ կը ճաշակենք կարմրախայտ ու համեղ իշխան ձուկը։ Զենք ուղեր բաժնուիլ այս գեղեցիկ կղզին՝ երբ կ'ազդարարուի թէ մեկնումի ժամը հասած է։

Վերադարձի ճամբուն վրայ՝ դարձեալ կ'անցնինք հայկական ու Մալակայ (Ռուս) գիւղերուն մէջէն։ Մեզի հետ բերելով ոչ միայն Մեւանի սիրուն խճաքարերէն նմոյշներ, այլ՝ մանաւանդ բնական ու Աստուածաստեղծ գեղեցկութեան մը պատկերը՝ խորունկ տպաւորուած մեր յիշողութեան մէջ։

Երբ կը մօտենանք Երեւանին, մթնած է արդէն, ու հեռուէն, քաղաքը լոյսերու մէջ կը փալիլի. ելեքտրական լապտերները՝ աստղերու պէս կը կէտկիտեն քաղաքը. կարծես երկինքը փոռուեր է երկրի վրայ։

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԵԼՔԸ ՔՍԱՆ ՏԱՐՈՒԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ



Սովոր. Հայաստանի վերջին քսան տարուան (1921-1941) յառաջդիմութեան ու վերելքի մասին՝ հետեւեալ համառօտ տեղեկութիւնները կը քաղենք մեզի տրուած պաշտօնական գեկոյցէ մը:

Հայաստանի քսան տարուան վերելքը մինչեւ պատերազմը, եղած է հսկայական ամէն մարզի մէջ, թէ՛ երկրագործական, թէ՛ ճարտարաբուեստի եւ թէ՛ գեղարուեստի եւ գիտութեան մարզերուն մէջ:

Հայաստան, մինչեւ Ա. մէծ պատերազմը, երկրագործական երկիր մըն էր միայն, մինչդեռ այսօր, անոր հետ գուգընթաց, եղած է աւելի ճարտարաբուեստի երկիր մը: 25% երկրագործական է եւ 75% ճարտարաբուեստական:

ՀԱՅ ԳԻՒՂՃԻ. — Հայաստանի հողերուն ընդհանուր տարածութեան (3,000,000 հեքտար) մէկ երրորդը միայն մշակելի է, մնացեալը ըլլալով արօտատեղիներ, անտառներ եւ անմշակելի եւ ապառաժուտ լեռներ: Հայ Գիւղացին հողատէր եղած է այժմ, եւ արդիական մեքենաներով կը մշակէ իր արտերն ու այգիները: Արօրի, Գութանի եւ Մանկազի տեղ՝ բռնած են տրակտօրը, շարքացան, կամրային ու կալսիչ մեքենաները:

Հողերը կը մշակուին կոլխոզներու (գիւղական տնտեսութեան) ձեռքով, բոլոր արտերը հասարակաց են, բացի, ամէն ընտանիքին յատկացուած տան քովի բակէն ու պղտիկ բանջարանոցէն, ուր աղատ է հասցնել իրեն համար պէտք եղած բանջարեղէն ու պահել հաւեր կամ ուրիշ ընտանի կենդանիներ:

Կառավարութիւնը գրեթէ 560 միլիոն մոռալի ծախսած է գիւղատնտեսութեան համար, մեծաւ մասամբ ջրանցքներ բանալու համար: Եթէ 1919-ին Հայաստանի հողերէն միայն 63,000 հեքտար ոռոգուած էր, 1945-ին՝ 200,000 հեքտար կ'ոռոգուի:

Բացուած են հետեւեալ մեծ ջրանցքները. —

1. ՍՏԱԼԻՆԻ ՄԵԾ ԶՐԱՆՑՔԸ՝ 60 քիլոմէթր երկայն, որ կոռուպէ 22,000 հեքտար հողեր :
2. ՇԻՐԱԿԻ ԶՐԱՆՑՔԸ՝ 10,000 հեքտար :
3. ԱՅՂՋՐ ԼՃԻ ԶՐԱՆՑՔԸ :
4. ՄԻԿՈՅԵՍԻ ԶՐԱՆՑՔԸ՝ 47 քիլոմէթր երկայն :
5. ՄԻՍԵՍԻ ԶՐԱՆՑՔԸ՝ 40 քիլոմէթր, որ 5,000 հեքտար կոռուպէ :
6. Ղամարլուկ և Զանգիբասարի ոռոգման ցանցերը՝ 10,000 հեքտար :

**Շուտով կը կառուցուին նաեւ՝ ԹԱԼԻՆԻ ԶՐԱՆՑՔԸ,** որ պիտի ոռոգէ 30,000 հեքտար : Արագածոտնի-Էջմիածնի Զրանցքը, որ կ'աւարտի այս տարի, և պիտի ոռոգէ 7000 հեքտար . ՆՈՐԻ ԶՐԱՆՑՔԸ, ԱԴԵԱՄԱՆԻ, ԱԼԱՎԵՐՏՈՒ, ՔԱՆԱՔԵՌԻ, ԳԱՌՆԻԻ, ՀԱՄԲԵՐԴԻ, և ուրիշ ջրանցքներ : ԱՐԱՔՄԱՆ ափին պիտի կառուցուի նոր ջրանցք մը 30 ք. մ. ոռոգելու համար Արագդայանի աղային և ճահճային հողերը :

Խաղողի այդիներու տարածութիւնը ընդարձակուած է, 1919-ին՝ 5,100 հեքտար էր, իսկ 1943-ին՝ 19,700 հեքտար . Հայաստան բազմաթիւ խաղողի տեսակներ ունի, որոնց մէջ նշանաւոր են Ասկեվազի Գինին ու Արարատի քոնեակը, ծանօթ ամբողջ Խորհ . Միութեան մէջ, պըտղատու ծառերու կամ մրգաստաններու տարածութիւնը՝ 1919-ին՝ 1,500 հեքտարէն՝ բարձրացած է 19,800 հեքտարի, 1943-ին :

Բամպակի բերքը չատցած է, այժմ՝ 16,000 հեքտար տարածութեամբ :

Նոյնպէս աճած են հացահատիկներու, ծիսախոտի և ուրիշ պտուղներու բերքերը :

Հողերը արուեստական կերպով պարարտացնելու համար գործարաններ չինուած են, զոր օրինակ, Պղնձարջասպի Գործարանը, որ պարարտանիւթ կուտայ նաեւ Անդրկովկասի միւս հանրապետութիւններուն :

Հայ Գիւղերը ունին Ելեքտրական Լուսավառութիւն, Ռետիոյի եւ Հեռախոսի ցանցեր, բաղնիքներ եւ մանկապարտէզներ :

1941-ի Մոսկուայի Համա-Միութենական Գիւղատնտեսական ցուցահանդէսին, կը մասնակցէին Հայաստանէն 659 Գիւղական տնտեսութիւններ, եւ շատեր Ա. եւ Բ. կարգի մրցանակներ շահեցան ու ոսկի եւ արծաթ մետաղներ :

Պատերազմը կասեցուց մեծ ծրագիրներու իրագործումը, սակայն, այժմ, յաղթութենէն վերջ, փայլուն հեռանկարներ կը բացուին մեր Երկրին առջեւ :

**ՃԱՐՏԱՐԱՐՈՒԵՍ** — Հայաստան գարձած է ճարտարարուեսի երկիր մը, ունի հսկայ զործարաններ, զոր օրինակ, Երեւանի Համագրական Զգալիքի (սինթէթիկ բըպըր) զործարանը, ուր կրաքարէ (կարպիթ) քառոչուկ կը շնուն. Սիմէնտի (Զիմէնթօ) զործարանը, Մեքենաշնութեան, Զէթի, Բամպակազտիչի, Օճառի, Մետաքսի, Կոշիկի, Կանսերվի (պահածոյի), Գուլպայի, մորթի, կաչի, կարի, բամպակի, փայտամշակման, անտառներու, եւ այլն: Նշանաւոր է Երեւանի հսկայ Արարատ Գինիի եւ Գոնիակի զործարանը: Կան նաև Լենինականի Տէքստիլի (հիւսուածեղէնի) մեծ զործարանը. Ղափանի եւ Ալավերտիի պղնձահանքերը, եւ ծծմբարջասալային զործարանը:

Պահածոյի ճարտարարուեսուը արագ կ'աճի, տարեկան շուրջ 100 միլիոն տուփ պահածոյ կը պատրաստուի Հայաստանի համեզպառուղներէն:

Հայաստան չունի հանքածուկն եւ քարիւղ, մղիչ ոյժերը ճարտարարուեսի, բայց ունի ձերմակ Ածուխ, այսինքն Ելեքտրական ոյժ, չնորհիւ Սեւանայ Լճին եւ անկէ բխող Զանգու գետին, որուն վրայ կառուցուած են 8 ջրելեքտրակայաններ, 20 տարուան մէջ: Սեւանայ Լճը 1916 մէթը բարձր է ծովու մակերեսէն, եւ ունի 1412 քառ. քիլոմէթր տարածութիւն (60 քառ. մղոն), իր բարձրութեամբ, կանանչ լեռներով շրջապատուած, ու գեղեցկութեամբ եղական այս լիձը՝ Մաքսիմ Կորքի կոչած է «Հայաստանի եւ ամբողջ Խ. Միութեան կապոյտ Գոհարը»:

Ճարտարագէտ Գ. Տէր Աստուածատուրեանը 1927-ին, առաջին անգամ յաջողեցաւ զլուխ հանել անոր օգտագործման ծրագիրը, որուն համար պարզեւատրուեցաւ Լենինեան շքանշանով: Սեւանէն Երեւան, Զանգու Գետի Երկայնքին (65 ք. մ.) կառուցուած են հետեւեալ 8 Ելեքտրակայանները, որոնց ջուրերը կը հասնին մինչեւ Սարտարապատի անապատը (այժմ Հոկտեմբերեան) եւ կ'ոռողեն մօտաւորապէս 200,000 հեկտար տարածութեամբ հողեր:

Սեւանայ, Քարվանսարի, Կիւմիւշի, Արզնիի, Քանաքեռի եւ Երեւանի երեք ջրելեքտրակայանները, որոնք կ'արտադրեն 558 հազար քիլովաթ ոյժ, ասոնց ամենէն մեծն է Կիւմիւշի Ելեքտրակայանը, որ 258,000 քիլովաթ ոյժ ունի:

Հայաստանի 48 ջրելեքտրակայաններէն միայն չորսը — Քանաքեռէքս, Զորագէս, Երզէս եւ Լենգէս, տարեկան 380 միլիոն քիլովաթ ժամ Ելեքտրակայանութիւն կ'արտադրեն, իսկ պղտիկները օքիլիոն:

Վերջին տարիներ ո՛չ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ Խորհ. Միութեան մէջ սկսաւ գործածութիւ հոչակաւոր Արթիկի վարդապոյն տուփ քարը, անով շինքեր շինուած են Մոսկուայի, Ռոստովի, Ստալինկրասի և ուրիշ քաղաքներու մէջ: Նշանաւոր են նաև Հայաստանի մարմարները, օնիքսը, սիմենտը, կիրը եւ կրանիտը: Այժմ Հայաստանի մէջ 12 գործարաններ շինուածանիւթ կը հայթայթեն, — սիմենտ, տուփ քար, պեմզա, կղմինտր, աղիս: Եւ չուտով կը շինուի ապակի գործարանը:

Ամբողջ Խորհ. Միութեան մէջ նշանաւոր են Արարատ գործարանի գոնեակն ու գինին, պտուղներու պահածոները, Զէթն ու Օձառը, Երեւանի ծխախոտի և գլանիկներու (սիրեկթ) արտադրութիւնը: Արզնիի հանքային ջուրը: Միայն Երեւան 27 գործարան ունի:

Հայաստան ունի տասը հաստատութիւններ որոնք կ'արտադրեն կառքեր, սայլեր, եկեղեցական ջերմոցներ, գիւղատնեսական գործիքներ, ապակեայ իրեր, գրենական պիտոյքներ եւ 47 ձեռնարկութիւններ զանազան իրեր կ'արտադրեն:

Հայաստան կ'արտածէ գէպի Խորհ. միւս հանրապետութիւնները — պղինձ, սիմենտ, տուփ քար (տարեկան 2 միլիոն թոն), պեմզա քարը որ փոշիի կը վերածուի (տարեկան 250,000 թոն), կարբիտ (կրաքար), ձգախէժ, պղնձաթթու, պղնձարջասպ, պահածոներ, գինիներ, քոնեակ, բամպակի կտորեղէն, տրիկոտաժ, ծխախոտ, եւ այլն:

Կը ներածէ մեքենաներ, անտառանիւթ, ներկ, բրդեղէն, թուղթ, անուշահոսութիւններ, երկաթ, պղղպատ, եւ այլն:

Հայաստանի մէջ, նոյն իսկ պատերազմի ատեն շինուած են 30 նոր գործարաններ, ժամացոյցի, օդանաւի, մեքենայի եւ ինքնաշարժի նորոգման, եւ այլն:

Քսան տարուան մէջ 2,300,000,000 մուլլի ծախսուած է ժողովրդական տնտեսութեան համար: Աւելցած է արտադրութեան քանակը եւ որակը եւ գինը իջած է:

Հայաստան ունի 115 հանքային ջուրի աղբիւրներ, ամենէն նշանաւորն է Արզնիի հանքային ջուրը, որ կ'արտածուի Խ. Միութեան ամէն կողմը:

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՅԹԸ

Մշակոյթն ու ժողովրդական կրթութիւնը աննախընթաց բարձրութեան հասած են: Հայ ժողովուրդը մշակոյթի սիրահար աղդ մըն է, դաստիարակութեան ու գեղարուեստի ծարաւի: Հային չափ ու երբեմն անկէ առաջ՝ իրեն համար էական է նաև գիրն

ու գրկանութիւնը, նոյն իսկ պատերազմի օրերուն, ոչինչ խնայուած է Հայ մշակոյթի զարգացման համար: Հայաստանի մէջ այսօր նախանձելորէն ծաղկած են Հայ գեղարուեստի բոլոր ճիւղերը և գիտութիւնը:

Դպրոցներու ցանցը տարածուած է մինչեւ հեռաւոր աւաններն ու գիւղերը, որոնք ունին իրենց դպրոցներն ու գրադարանները: Այժմ միջնակարգ դպրոցներու թիւն է 1150, մօսաւորապէս 250,000 աշակերտներով: Պարծանք մըն է Հայութեան համար որ Հայաստանի մէջ անդրադէտ չկայ:

Նախասովետական Հայաստանում Բարձրագոյն Դպրոցներ չկային, իսկ այժմ՝ 68 Մասնագիտական եւ 10-էն աւելի Բարձրագոյն Դպրոցներ կան, որոնց մէջ է նաև Երեւանի Պետական Համալսարանը՝ իր ութ ֆակուլտետներով: Համալսարանէն զատ կան նաև հետեւեալ ութ բարձրագոյն կրթական հաստատութիւններն ու մասնագիտական վարժարնները:—

1. Երեւանի Պոլիտեխնիկ ինստիտուտը (Գեղարուեստից)
2. Համամիութենական Անասնաբուժական-Անասնաբուժական հաստատութիւնը
3. Գիւղատնտեսական ինստիտուտը
4. Բժշկական ինստիտուտը
5. Հայկական եւ Ռուսական Մանկավարժական ինստիտուտը
6. Պետական Կոնսերվատորիան (Երաժշտանոցը)
7. Թատերական ինստիտուտը
8. Լենինականի Մանկավարժական ինստիտուտը:

Երեւանի Պետական Համալսարանը իր բաժանմունքներով կը գրաւէ 27 չէնքեր, կազմելով առանձին թաղամաս մը:

Մինչեւ Հայրենական պատերազմը, բարզագոյն դպրոցները տուած են 7,272 որակեալ մանսագէտ, որոնցմէ 860 բժիշկ, 831 ճարտարապետ, 840 դիւցանախես, 1036 անասնաբոյժ, 514 տնտեսագէտ, 2,381 մանկավարժ, եւ այլն: Միեւնոյն ատեն, մասնագիտական դպրոցները տուած են 14,000 միջին որակի մասնագէտներ:

Եթէ 1921-22-ին, Հայաստանում կային 16 մանկապարտէզ՝ 2,330 աշակերտներով, 1944-45-ին կային՝ 140 մանկապարտէզ՝ 12,200 աշակերտներով:

Իսկ դպրոցներու թիւն էր՝ 1921-22-ին՝ 546 դպրոց, 67,403, աշակերտով, եւ 1,638 ուսուցիչներով: Մինչ 1944-45-ին 1,134 դպրոց, 243,122 աշակերտներով եւ 11,766 ուսուցիչներով:

Հայաստանի մէջ նախագէտ կային 30 դրադարաններ, իսկ այժմ կան 1832 դրադարան, որոնցմէ 24-ը քաղաքային են, 158

հազար գիրքերով, 33-ը շրջանային՝ 80,000 հատորներով, և 801-ը գիրքական՝ 430,000 գիրքերով: Կան 1019 գպրոցական գրադարաններ՝ մէկ ու կէս միլիոն գիրքերով: Հինգ բարձրագոյն գըպրոցներու գրադարաններ՝ 245,000 գիրքով:

Երեւանի պետական գրադարանը կամ Գրասլալատը երկու միլիոնէն աւելի զիրք ունի: Իսկ Զեռագրաց Մատենադարանը 10,000-էն աւելի ընտիք ճեռագիրներ՝ մեր հին մատենադրութեան որոնց վրայ կ'աշխատին բազմաթիւ հայ գիտնականներ:

Գեղարուեստը ծաղկած է Հայաստանի մէջ: Երեւանի Գեղարուեստից բարձրագոյն վարժարանը ունի երեք բաժանմունք՝ Ճարտարապետական, Նկարչական և Քանդակագործական, ուր կ'ուսանին բազմաթիւ ուսանողներ:

Հայաստանի մեծագոյն նկարիչն է Մարտիրոս Սարեհան, որ նորհ: Միութեան առաջնակարգ արուեստագէտներէն մին է: Ծանօթ են նաեւ նկարիչ Յակոբ Կոջոյեան, Աղաջանեան և Առաքել Գիրջեան, քանդակագործ՝ Արա Սարգսիսեան, Սուրէն Ստեփանեան և Ռերալտու: Իսկ ճարտարապետներէն՝ Գէորգ Թամանեան, Ե. Քոչար, Մազմանեան եւ նշանաւոր Կարօ Հալապեան, փոխնախագահ Խ. Միութեան Ճարտարապետներու կազմակերպութեան ուրուն վատահուած է Ստալինկրատի վերաշնուրական գործը:

Կերպարուեստի պատկերասրահը ունի 6500 նկարներ եւ քանդակներ: Երեւանի Պետ. Թանգարանը ունի 6 մասեր, տարբեր չէնքերու մէջ, կերպարուեստի, Հնագիտական, Գրական, Աղդագրական, Ճարտարապետական և Ցեղագիտական ցուցադրութեանց սրահ:

Գիտութիւններու Ակադեմիան կամ Կանառը հիմնուած է 1927-ին, եւ մինչեւ այսօր հրատարակած է երկու հազարէն աւելի հատորներ Հայագիտութեան մասին:

Հոն կ'աշխատին Ակադեմիկոսներ՝ Յովկսի Օրբելեան, Յակոբ Մանանդեան, Հրաչեայ Աճառեան, Գրիգոր Ղափանցեան, Ալիքիսանեան Եղբայրներ, Ստեփանոս Մալիսասեան, Վիկտոր Համբարձումեան, լնդամէնը 23 ակադեմիկոսներ:

Ակադեմիայի բազմաթիւ բաժանմունքներուն մէջ — Գիմիական, Երկրաբանական, Բուսաբանական, Գրականութեան, Լեզուի, Պատմութեան, — Հայ մասնագէտները կ'ուսումնասիրէն մեր երկրի հարուստ լնդերքը:

Մեծ աշխատանք կատարուած է Գրականութեան եւ Պատմութեան բնագաւառում: Հրատարակուած են բազմաթիւ արժէքաւոր ուսումնասիրութիւններ, զոր օրինակ — Խ. Աբովյանի, Նալ-

պանտեանի, Պոռշեանցի, Յովհ. Յովհաննէսեանի, Յովհ. Թումանեանի, Ռ. Պատկանեանի, Ռաֆֆիի, Մուրացանի, Տէրեանի, Յ. Յակոբեանի, Ա. Խաչակեանի եւ ուրիշներու ստեղծագործութիւնները:

Մինչեւ պատերազմը Հայաստանում կը հրատարակուէին 62 թիրթ եւ 16 ամսագլիք : Միայն 1936-ին Փետ. Հրատարակչականը լոյս ընծայած է 650 գիրք, 4 միլիոն 705 հազար օրինակով :

Ծաղկած է Հայ գրականութիւնը Հայաստանի մէջ, մեծ հրաշակ ունին — Բանաստեղծ Ա. Խաչակեան, Վիլադիք Մարիէթա Շահինեան, Թատերազմիք Դիրենիկ Տէմիրճեան, Բանաստեղծ Նայիրի Զարեան : Նոյնպէս սիրուած անուններ են — Գեղամ Սարեան, Յովհ. Շիրազ, Ազատ Վշտունի, Ստեփան Զօրեան, Սուրէն Տարօնցի, Գուրգէն Տորեան, Հր. Յովհաննէսեան, Հր. Քոչար, Աղաւնի, Սիլվա Կապուտիկան, և այլն, որոնք անդամ են Հայ Գրողներու Միութեան եւ կը վայելին պետութեան պաշտպանութիւնը ու լաւ կը վարձատրուին :

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԲԵՐԱՆ ԵՒ ԹԱՏՐՈՒՆԻ

Թատրոնն ու երաժշտութիւնը մեծ տեղ կը գրաւեն Հայ ժողովուրդի կեանքին մէջ, եւ հանրային կրթութեան լաւագոյն միջոցներէն կը նկատուին : Երեւանի նորակառոյց Փետ. Օբերան, նշանաւոր ճարտարապետ Ա. Թամաննանի հանճարեղ կոթողը, և. Միութեան առաջնակարգ թատրոններէն մին է, տակաւին կեսաւրտ, ամառնային եւ ձմեռնային սրահներով, բոլորակ եւ Հայկական ոճով : Բնմը օժտուած է ամենէն արդիական թէքնիքով : Երկրորդ մեծ թատրոնն է երեւանի Սունդուկեանի Փետ. Թատրոնը : Հայաստանի մէջ կան 28 թատրոններ, 24-ը Հայկական, երկուքը Ռուսական, մէկը Ադրբէջանական, եւ մէկը Քըրտական .— աշխարհի մէջ միակը : Կան նաեւ թատերական շրջուն խումբեր, որոնք ներկայացումներ կուտան հեռաւոր գիւղերու մէջ :

Հայաստանի նշանաւոր դերասաններն են — Յամիկ, Սեդա, Գիլազեան, Վաղարշ Վաղարշեան, Հրաչեայ Ներսէսեան, Գրիգոր Աւետեան, Միքայէլ Մանուէլեան, Աւետ Աւետիսեան, Գուրգէն Զանիրէկեան, Սուլան Վարդանեան եւ Դաւիթ Մալեան :

Տասը տարի առաջ կազմակերպուեցաւ առաջին Օբերայի եւ Բալէարի (թատերապար) թատրոնը, որ հոչակաւոր է Սովետ Միութեան մէջ եւ որուն արուեստագէտները մեծ համբաւ ունին — Հայկանոյշ Դանիէլեան, Շարա Տալեան, Գալուստ Գաբրիէլեան, Դ. Պողոսեան եւ ուրիշներ :

հորհ . Միութեան մէջ ծանօթ են նամուս , Զարէ , Գիգոր , Պեպօ , Զանգեզուր (Երաժշտական համերդ) եւ Դաւիթ Բէկ օբերաները :

Իսկ նորագոյններն են .— Գայիանէ , ստեղծագործութիւն համբաւաւոր երգահան Արամ Խաչատրեանի , որ 1943-ին Ստալինեան Մրցանակին արժանացաւ : Ալմաստ , գործ՝ հռաչակաւոր Ալ . Սպենդիարեանի , Մարզան , Լուսաբացին , Քաջ Նազար , Սասունցի Դաւիթ , Լեվլէպինի եւ Խանդուրք , դոր տեսնելու բախտը ունեցայ : Իսկ օրերէթներ են .— Արեւելեան Ատամնաբոյժը , Աշուղ Մուրաստ , եւ այլն : Առաջին անգամ բեմագրուեցաւ վերջերս Տ . Չուհանեանի Արշակ Բ . Ռ . :

Երեւանի Հայ Թիլհարմոնիայի 90 արուեստագէտներու Հայկական երգի ու պարի Անսամբլը , կամ Երգչախումբը կը սարքէ գեղարուեստական մէծ համերգներ : 1939-ի Մոկսուայի միջնորդը գրգային նորագախումբերու մրցման մէջ Երեւանի Կոմիտաս Կուտարտէտը առաջնութիւն շահեցաւ : Հռչակաւոր են նաեւ Սպենդիարովի Կուտարտէտը , Դաշնամուրի Տրիոն , Սիմֆոնիկ նորագախումբը եւ Պետ . Ճաղ Նորագախումբը :

Հայաստանի մէջ ուսումնասիրուած է Հայ Դասական Երաժշտառթիւնը .— Կոմիտասի , Կարա-Մուռզայի , Եկմալեանի , Սպենդիարովի եւ Զուհանեանի Երաժշտական գործերը :

Նշանաւոր Երաժիշտներն են .— Արամ Խաչատրեան , Յարօ Ստեփանեան , Կարօ Զաքարեան , Եղիազարեան , Տէր Ղեւոնդեան , եւ ուրիշներ :

Պետական Երաժշտանոցէն եւ Պետ . Թատրոնի ինստիտուտէն զատ կան 12 Երաժշտական ուսումնարաններ :

\* \* \*

Շնորհիւ Հայաստանի լուսնային չոր ու առողջարար օդին ու ջուրին , Հայաստանի ժողովուրդը քաջառողջ է եւ կորովի : Ճահճներու չորացումով՝ մալարիան անհետացած է : Բժիշկ ու դեղ , ինչպէս նաեւ հիւանդանոց ձրի են Հայաստանի , ինչպէս նաեւ ամրող Խորհ . Միութեան մէջ :

Մէծ զարկ կուտան մարզանքներու , եւ Երիտասարդական կազմակերպութիւններու : Հայաստանի մէջ կան 165,000 երկսեռ սկառուտներ (պիօներ) կամ Արիներ եւ Արենուշներ : Ամէն դըպրոց , նոյն իսկ գործարաններ եւ հաւաքական ագարակները ունին իրենց մարզական խումբերը եւ ակումբները :

Հայաստանի մէջ մասնաւոր իննամքի առարկայ են մայրերն ու մանուկները , որուն համար բնակչութեան աճման տոկոսը շատ բարձր է : Արդէն Հայ ժողովուրդը ամենէն բազմածին ու

արագ աճող ազգերէն մին է : Արդիական հիւանդանոցներ եւ մայրանոցներ՝ նուազագոյն չափի իշխուցած են մանուկներու մահուան թիւը : Հաստատուած են Մանկամսուրներ՝ գործարաններու քով, ուր մայրեր կ'աշխատին, որպէս զի մասնաւոր հիւանդապահուհիներ հոգ տանին մանուկներուն՝ կաթ եւ հանդիստ ջամբելով անոնց, մինչ անոնց մայրերը կը գործեն ցերեկը :

Հայաստան ունի թժշկական ինստիտուտը՝ 1500 ուսանողներով : Մինչեւ այսօր տուած է 1752 շրջանաւարտ բժիշկներ, իսկ տեխնիկներուն մէջ՝ 4000 կատրեր : 1944-ին Հայաստանի մէջ կային 564 բժշկուհիներ :

Հայաստան ունի հոգեբուժական հիւանդանոց մը 225 մահակալով :

Ըստ Խ. Միութեան Սահմանադրութեան՝ աշխատանքը ընկերային կեանքի հիմքը կը կազմէ, պարտադիր է բոլոր առողջքաղաքացիներուն, եւ ամէն մարդ իր աշխատանքին ու արտադրածին համաձայն կը վարձատրուի : Աշխատաւորները երեք դասակարգի կը բաժնուին .— Բանուոր, Պաշտօնեայ կամ Պետութեան Ծառայող եւ Գիւղացի կամ կոլլաոզ : Մտաւորականները երկրորդ խումբին կը պատկանին ու կը վայելին ամէն յարդանք եւ առանձնաշնորհումներ : Աշխատող ամէն անհատ ապահովագրուած է Պետութեան հաշոյն՝ հիւանդութեան, արկածի եւ ծերութեան դէմ : Բնականոն ժամանակներու մէջ, ամէն աշխատաւոր իրաւունք ունի տարեկան մէկ ամիս վճարուած արձակութիւն :

Ուսումը եւ բարձրագոյն կրթութիւնը ձրի են ամենուն համար : Պետութիւնը յառաջադէմ ու տաղանդաւոր աշակերտները ձրի համալսարան եւ մասնագիտական վարժարաբաններ կ'ուղարկէ :

Այր եւ կին հաւասար իրաւունք կը վայելին օրէնքին առջեւ, եւ ամէն ասպարէզ բաց է կիներուն առջեւը, մինչեւ պետական բարձր պաշտօններ :

Դատարաններն ու փաստաբանները որոնք պետական են, շատ սակաւ են ու քիչ գործ ունին : Խսկ լանտերը կը կոչուին «Ռեզլիչ Տուններ», ուր գատապարտեալները կը դաստիարակուին եւ կ'ուսանին արհեստներ եւ արոեւններ, ինչպէս է Ամերիկայի մէջ, այնպէս որ գատապարտութեան շրջանը լմնալէ յետոյ, բանտարկեալները թէ՛ կը կրթուին եւ թէ արհեստի մը կամ մասնագիտութեան մը կը տիրանան, ու կրնան լաւ քաղաքացիներ դառնալ :

Հայաստան եւ Պատերազմը .— Հայ ժողովուրդի կեանքը միշտ Պայքարի շարք մը եղած է իր աղասոութեան համար : Իրբեւ աղա-

տասէր տղթ մը , ծառացած է բոնութեան ու անիրաւութեան դէմ ու իր արիւնովը պաշտպանած է իր երկրին անկախութիւնը : Հազիւ վերաշինուած Ա . Մեծ Պատերազմի աւելակներէն , Հայաստան տրամադրեց իր ամբողջ երիտասարդութիւնն եւ նիւթական ու բարոյական բոլոր միջոցները Կարմիր Բանակին , պաշտպանելու համար Խ . Միութիւնը , եւ ուրախ ենք որ յաղթական դուրս եկաւ դաշնակից ազգերուն հետ :

Խ . Միութեան 16 հանրապետութիւններուն մէջ՝ Հայաստան կը գրաւէ պատուաւոր գիրք մը , ո՛չ միայն իր մշակոյթով ու գեղարուեստով , իրեւ ամենէն հին մշակոյթ ունեցող ազգերէն մին , որուն համար հպարտ են Հայաստանի վարիչները , այլ նաեւ , իրեւ քաջ կուտղներ պատերազմի ճակատին վրայ : Հայը եղած է մարտական ազգ մը , իր պատմութեան ընթացքին , միշտ ստիպուած ըլլալով՝ զինք ի ձեւին պաշտպանել իր Հայրենիքը , որ շրջապատուած էր բարբարոս եւ Խսլամ ժողովուրդներով : Խնչպէս որ Խ . Միութեան վարիչներուն մէջ ծանօթ է Անաստաս Միկոյեանի անունը , իրեւ Ստալինի մտերիմ ու գործակից , անդամ Գերագոյն Խորհուրդին եւ Արտաքին Առեւտուրի Գործավար եւ Հայրենիքի Պաշտպանութեան Գերագոյն Խորհուրդի հինգ անդամներէն մին . նոյնպէս ծանօթ է Զօրավար Յովհ . Բաղրամեանի անունը , իրեւ ճակատի 4 մեծ զօրավարներէն մին :

Խ . Միութեան մեծ պաշտօնեաներուն մէջ են — Յովհ . Թեւոսեան , Կոմիսար Ծանր Արդիւնաբերութեան . Ա . Յարութիւնեան , Հաղորդակցութեան փոխ-գործավարը , իսկ Կարմիր Բանակին մէջ հոչակուած են շատ մը զօրավարներ , ինչպէս անցեալում ցարական իշխանութեան ատեն՝ Զօրավար Մատաթեանց , Լազարեան , Տէր-Ղուկասով եւ Լորիս Մելիքով : Նախորդ պատերազմին , Զօր . Նազարբէկեան , Սիկիլեան , Փիրումեան , Ղորղանեան եւ աղքային հերոս Անդրանիկ :

Իսկ ներկայ համաշխարհային պատերազմին՝ 50-է աւելի զօրավարներ տուած է Հայ ժողովուրդը , որոնց մէջ հոչակուած են Զօր . Բաղրամեանէն վերջ , Նաւասորմիղի Ամմիրալ (Ծովակալ) Յ . Իսակով , Մարտիրոսեան , Կարապետեան , Աղաջանեան , Սաֆարեան , Ա . Ղաղարեան , Տէր-Գրիգորեան : Սովետական Միութեան կրկնակի հերոս՝ օդաչու Նելսոն Ստեփանեան , Ղուկաս Մատոյեան , Լեւոն Գարբիէլեան եւ ուրիշներ :

Հայ զինուորներէն եւ հրամանաստարներէն աւելի քան 30,000 մարտիկներ պարզեւատրուած են շքանշաններով , եւ մետաղներով , իսկ 70-ը՝ Սովետ Միութեան Հերոսի բարձր կոչման արժա-

նացած են : Եւ մինչ Հայ քաջարի զինուորները պատերազմի ճակատին վրայ իրենց կեանքի զինովը կը մարտնչէին նացի հրոսակներուն դէմ, ճակատին ևտեւը, Հայ կիներն ու աղջկեները գործարաններու, հանքերու եւ գաշտերու մէջ դիշեր ցորեկ կ'աշխատէին անոնց զէնք, ուզմամթերք, ուտելիք եւ հագուստ հասցնելու համար, իրենք զիրենք զրկելով շատ մը անհրաժեշտ պէտքերէ, որպէս զի թշնամին պարտութեան մատնեն ու պաշտպանեն իրենց աղատ Հայրենիքը :

Եւ այդ զոհողութիւններն ու զրկանքները յաղթութիւն պարգևեցին իրենց ու ամբողջ աշխարհին :

## ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ԳԱՌՆԻ ԵՒ ԳԵՂԱՐԴ



Հայաստանի պատմական վայրերու մեր և բգրորդ այցելութիւնը տուինք Գառնիի եւ Գեղարդի Վանքին։ Յուլիս 8-ին, Շաբաթ կէսօրէ վերջ, ժամը 4-ին մեծ զբուժ մը ճամբայ ելանք երեւանէն։ Խումբին մէջ էին — Կիլիկիոյ Գարեգին Կաթողիկոսը, Գարեգին Արք, Խաչատուրեան, Տիրան եւ Սիոն Եպիսկոպոսներ, Դերենիկ Վրդ, էջմիածնի Միաբաններէն երկու Վարդապետներ, դպիրներ եւ ուխտաւորներ։

Գառնի 35 քիլոմէտր հեռու է Երեւանէն, ճամբան՝ քարուտ խճուղի է եւ լեռնային, օճապոյտ ու զիկ-զակ։ Վեց քիլոմէտր ճամբորդելէ վերջ՝ կեցանք Աւան Գիւղին առջեւ, ուր կը գտնուի Ծիրանաւոր կոչուած, Յովհաննէս Կարնեցի Հակաթոռ Կաթողիկոսին կրզմէ կառուցուած եկեղեցին, Ս. Հովհանիմէի ոճով ու Հայկական կառուցուածքով սիրուն եկեղեցի մըն է, այժմ աւերակ։ Շինուած է Զ. դարուն վերջերը (596-ին)։

Ճամբան շարունակելով՝ անցանք Ողջաբերդ Գիւղէն, զոր ժողովուրդը աղաւալելով Ոչխարաբերդ կը կոչէ։

Երեկոյեան ժամը 7-ին կը հասնինք Գառնի աւանը։ Աւելի քան 750 տունէ բաղկացած՝ փոշոտ ու աղքատ աւան մըն է, թէեւ բնական գեղեցկութիւններով ու պատմական հնութիւններով հարուստ։ Հոյն են «Տրդաստ Թաղաւորի Տախտ» կոչուած Մեհեանին աւերակները, հոկայ քարեր, սիւներ եւ խոյակներ։ Քրիստոսէ առաջ կառուցուած սիրուն բարձունքի մը վրայ, որ կը նայի անդընդախոր ձորին, ուրիշ որոտալով կը հոսի Ազատ Գետը։

Մեր ուղեցոյցն է Գարեգին Կաթողիկոս Կիլիկիոյ, որ ուսումնասիրած է Գառնիի եւ Գեղարդի պատմական հնութիւնները, եւ հաստարակած՝ իր Պոօշեանք եւ Խաղբակեանք հատորներով։ Հոյմէական ոճով, քանդակներով եւ արձանագրութիւններով ճոխ այս աւերակները բացատրելէ վերջ՝ Գարեգին Վեհափառը կը փնտուէ Մաշտոց Կաթողիկոսի գերեզմանաքարը, չի

կրնար գտնել, վերցուած է, կ'ըսէ, բայց տեղւոյն վրայ «հոգւոց» մը կ'արտասանէ :

Գիւղին ամբողջ տղաքը մեր ետեւէն թափօր կազմեր են, ու կը հետեւին մեղի, հետաքրքրական դէպք մըն է իրենց համար. այսքան եկեղեցականներ միասին ո՞ւր տեսներ են : Մեծ մասը կը խաչակնքեն երբ Վեհափառ Հայր Մերը կ'արտասանէ :

Գիւղին ծայրը, պաղորակ առուակին քով շինուած երկյարկանի տան մը մէջ կը հիւրասիրութիւնք. մաքուր յարկ մըն է, սակայն, մժեղները կը նեղեն մեղ, կը վայելենք գիւղացիներուն սիրավիր հիւրընկալութիւնը, ճաշոկելով թարմ ու համեղ լաւահացը, պանիրն ու կաթը, թութն ու կեռասը :

Կիրակի առոտու կանուխ, Վարդապատին, Գեղարդայ Վանքը կը մեկնինք, Ս. Պատարագ մատուցանելու համար :

Հաւուց թառի Ամենափրկիչ Վանքը արծիւի պէս թառած է լերան մը կատարին : Գառնիէն Գեղարդ 7 քիլոմէթր է, մենէ առաջ հարիւրաւոր ուխտաւորներ, շատեր քալելով՝ եկեր լեցուեր են Վանքին շրջափակը : Տօնական օրերու խանդավառութիւն կը տիրէ ժողովուրդին մէջ : Ուրախ են ամէնքն ալ :

Վանքը լերան կուշտին սառնորակ ջուրին վրայ շինուած է : Ժայռերու մէջ փորուած եկեղեցիներ ու քարայրէ ճգնարաններ ունի : Պոչշեանց իշխանական Սեփականութիւն է եղեր : Մխիթար Այրի Վանեցի Վարդապետը կառուցեր է զայն, ԺԳ. Դարուն մէջ. սիրուն եւ հիանալի բնական գեղեցկութիւններով շրջապատուած տեսարան մ'ունի : Հսկայ լեռներու կողին : Զորի մէջն որոտալով կը սուրբայ Ազատ Գետը :

Գեղարդայ Վանքը նշանաւոր է ժայռի մէջ փորուած իր միակտուր հինգ եկեղեցիներով . մին բաւական մեծ ու հոյակապ գըմբէթով. ոմանք շատ սիրուն քանդակներով ու խաչերով :

Մխիթար Այրի Վանեցիի քարայրը կամ ճգնարանը բարձր լերան կատարին քով, հսկայ անդունդին վրայ կախուած ժայռի մը մէջ փորուած է :

Ս. Պատարագին հարիւրաւորներ հաղորդութիւն կը ստանան, շատեր մատաղ կը մատուցանեն, ժողովուրդը ծարաւի է հոգեւոր սնունդի : Նոյն բարեպաշտ Հայ ժողովուրդին է, հաւատարիմ իր հայրերու հաւատքին : Պատարագէն վերջ կը սկսի ժողովրդական ուրախութիւնը, գեղջկական երգեր ու պարեր. փող եւ թմբուկ, լարախաղացութիւն եւ շուրջպար . հին օրերու տօնական ցնծութիւնն է որ կը ծաւալի Վանքին մէջն ու շուրջը : Պարտէզներու ծառերուն տակ ցրուած՝ ժողովուրդը կը զուարձանայ ամբողջ օրը :

Պատարագէն վերջ Վեհափառը մեզի կը բացատրէ հնութիւնները ու սեպ ժայռերէն կատաջնորդէ դէպի Մխիթար Այրի Վանեցիի ճղնարանը. վտանգաւոր վերելք մըն է, եթէ սիսալ քայլ մառնես ու սահիս՝ մինչեւ անդունդը կը գլուրիս ու Տէր ընդքեղ....:

Վերջապէս լերան կատարն ենք, ճղնարանին մէջ, կը կարգանքարձանագրութիւնը, կ'աղօթենք ու կը լուսանկարուինք: Մեծ դժուարութեամբ վար կ'իջնենք քրտնաթոր ու պարտասուն, փոշոտած ոտքերնիս կը լուսանք պաղ գետակին մէջ, զովանալով զուլաւ ջուրով:

Ի՞նչ մեծ բարեպաշտութիւն էր մեր նախնեաց, եւ ի՞նչ զոհողութիւն, տարիներու տքնաջան ու յամառ աշխատանքով այս ժայռերէն գեղակերտ եկեղեցիներ շիներ են, ճղներ են այս քարայրներուն մէջ ու Հայ մշակոյթը ծաղկեցուցեր են, ձեռագիրներ գրելով ու գեղեցիկ պատկերներ նկարելով:

Վերադարձի ճամբան զառ ի վեր է եւ խորտ ու բորտ, ինքնաշարժը քանիցս կ'աւրուի, քանի մ'անգամ կը ստիպուինք վար իջնել: Գառնի հառնելով՝ Վեհափառը կ'ուզէ մեզ տանիլ ջուրի աղբիւրին ակը, մէկ ու կէս քիլօմէթր (մէկ մղոն) քալելով փուշու ճամբայէն: Կը հետեւինք իրեն ու կը խմենք պաղ ու ախորժելի ջուրը: Ժամը 7·30 է, երբ Գառնիէն դուրս կ'ելլենք, սակայն, հազիւ քանի մը քիլօմէթր կտրած՝ մեքենան կը կենայ բլրակի մը զառ ի վերին վրայ: Զորս ժամ պէտք կ'ըլլայ, մինչեւ որ մեքենավարը կը յաջողի նորոգել զայն: Ճամբայ կ'ելլենք ժամը 11·30-ին, գիշերուան զով օդը կը թարմացնէ մեզ: Ժամը մէկին երեւան կը հասնինք փոչեթաթախս եւ ուժասպառ, անօթի եւ ծարաւի, սակայն գոհ ու երակզոտ անմոռանալի յիշատակներով՝ մէր մըտքին մէջ:

## ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ



Սովետական Հայաստանի առաջին բարձրագոյն ուսումնական հաստատութիւնն է Երեւանի Պետական Համալսարանը :

Սովետական իշխանութեան հաստատումէն անմիջապէս վերջ՝ 1920 Դեկտ. 17-ին, հիմնուած է Երեւանի Ժողովրդական Համալսարանը՝ կազմուած Երկու Փակուլտէտներէ — Բնագիտական և Հասարակագիտական : Պաշտօնական բացումը տեղի ունեցել է 1921 Յունուար 25-ին : Առաջին սկսոր (նախագահ) նշանակուած է Յ. Ա. Մանանդեան : Համալսարանի մէջ պաշտօնի կը հըրաւիրուի Հայաստանի գիտական ամբողջ գասր : Առաջին տարին, ուսնողութեան թիւը կը հասնի 846-ի : Որովհետեւ համալսարանը իր գուռները լայն բացաւ ամենուն առջեւ, որոնք կ'ուղէին բարձրագոյն կրթութիւն ստանալ, առանց խիստ քննութեան, եւ գասախօսութիւնները տեղի կ'ունենային նաեւ իրիկունները՝ հնարաւորութիւն տալու անոնց՝ որոնք ցերեկը կ'աշխատէին :

1921-22-ի ուսումնական տարին համալսարանը սկսաւ հինգ բաժանմունքներով, որոնք էին — Տեխնիքական (Թէքնիքը), Բընագիտական, Արեւելագիտական, Մանկավարժական, եւ Սովետական Շինարարութեան : Շուտով Բնագիտականը վերածուեցաւ Գիւղատնտեսականի, Արեւելագիտականը՝ Պատմագիտականի, իսկ 1922-ին, բացուեցաւ Բժշկական բաժանմունքը :

1921-22-ին, կը կազմակերպուի համալսարանի գրադարանը, եւ կը հիմնուին առաջին լապորաթորինները — Բնագիտական, Քիմիական, ինչպէս նաեւ Բնագավառական թանգարանը :

1923 Հոկտ. ին, Հայկական ՍՍՌ Ժողովրդական Կոմիսարներու Խորհուրդը կ'որոշէ Երեւանի Ժողովրդական համալսարանը դարձնել Պետական Համալսարան, եւ զայն կը հաւասարեցնէ Սովետ . Միութեան նման բոլոր բարձրագոյն ուսումնական հաստատութիւններուն, երկրին մէջ բարձրորակ մասնագէտներ պատ-

բաստելու համար : Եւ միայն միջնակարգ կրթութիւն ունեցողները կ'ընդունուին :

Ուսանողական թիւն էր, 1923-24-ին՝ 938 · 1924-25-ին՝ 938 · 1925-26-ին՝ 1161 · 1926-27-ին՝ 1187 · 1927-28-ին՝ 1227 · 1928-29-ին՝ 1318 · և 1929-30-ին՝ 1316 :

1925-ին համալսարանը սկսաւ տալ իր առաջին հունձքը : Դասսախոս փրօքէսօրներու թիւը երթալով կ'աճէր . 1925-26-ին հասաւ 104-ի . իսկ 1929-30-ին՝ 138-ի :

1929-30-ի տարեցրանին մէջ կը գործէին 65 Ամպիոններ , 1925-ին լուսժողովատ (լուսաւորութեան ժողովրդական կոմիսարիատ) առաջին անդամ փրօքէսօրի կոչում տուաւ համալսարանի տասը դասախոսներու . 1929-30-ին անոնց թիւը բարձրացաւ 20-ի , ոչ միայն գուրսէն կուզային դասախոս փրօքէսօրներ՝ այլ նաև նոր ոյժեր կը համէին համալսարանէն :

Սատիճանաբար կ'աճէին լապորատորիներն ու գիտական հիմնարկութիւնները : Կը զարգանար գիտական հետազօտական գործունէութիւնը : Ու համալսարանը կը զառնար Հայաստանի հանրապետութեան գիտական կեդրունը :

Կ'ընդլայնուէք նաև հրատարակչական գործը համալսարանի մէջ : Բացի դասախոսութիւններու և դասագիրքերու տպագրութենէն , համալսարանը սկսաւ գիտական աշխատութիւններու տըպագրման : 1925-ին լոյս տեսաւ համալսարանի «Գիտական Տեկագրերի» ասացին հատորը :

Համալսարանի աճումը կ'արտացոլար նաև անոր պիտածէին մէջ : Եթէ 1922-23-ին մօտաւորապէս 50,000 Ռուպլի էր , 1929-1930-ին 970,000 Ռուպլի էր : Իսկ 1933-ին՝ 2,669,000 , և 1940-ին հասաւ 8,360,000 Ռուպլի :

1930-ին , Սովետական Միութեան միւս համալսարաններու օրինակով՝ երեւանի Պետ . Համալսարանն ալ վերակազմուեցաւ չարք մը ինքնուրոյն հաստատութիւններով . — Բժշկական , Գիւղատնտեսական , Փոլիտեխնիքական (Բազմարուեստից) և Տընտեսագիտական : Իսկ բուն համալսարանը վերածուեցաւ մանկավարժական ինստիտուտի . հետեւեալ վեց Փակութեաններով (faculties) . — 1 . Պատմական և Տնտեսագիտական . 2 . Գրական-Լեզուարանական . 3 . Քիմիական . 4 . Երկրագործական . 5 . Ֆիզիկո-Մաթեմատիկական և 6 . Մանկավարժական :

1934-ին Մանկավարժական Ֆակուլտետը բաժնուեցաւ ու վերածուեցաւ ինքնուրոյն Մանկավարժական ինստիտուտի :

Այսպէս , Համալսարանը ձեւակերպուեցաւ ու վերակազմուեցաւ հետեւեալ ութ Փակութեաններով . —

1. Ֆիլոլոգիական (Բանասիրական) , որ ունի 4 բաժանմունք .  
 Ա. Հայոց լեզուի և գրականութեան,  
 Բ. Արեւմտա-Եւրոպական լեզուներու և գրականութեան,  
 Գ. Արեւելեան լեզուներու և գրականութեան,  
 Դ. Ռուսաց լեզուի և գրականութեան :

Այս ֆակուլտետին կից են հետեւեալ ամբիոնները .— Հայոց լեզուի և գրականութեան , Ռուսաց լեզուի և գրականութեան , Արեւմտեան-Եւրոպական լեզուներու և ընդհանուր լեզուաբանութեան : Կուսանին 355 աշակերտներ :

2. ՊԱՏՄԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ .— Բաժանմունք չունի , սակայն , ուսանողները մասնագիտութիւն կը ստանան Հայ ժողովուրդի պատմութեան , ՍՍՌ Միութեան պատմութեան և Արեւմուրքի պատմութեան մէջ :

Կը մատգրուի կազմակերպել հնագիտական (արկիօլոգիայի) բաժանմունքը . կը գործեն հետեւեալ ամբիոնները .— Մարքսիզմ-Լենինիզմի , Փիլիսոփայութեան , Հայ ժողովուրդի պատմութեան , ՍՍՌ Միութեան պատմութեան , հին պատմութեան , նոր ժամանակի պատմութեան , և հնագիտութեան : Ունի 174 ուսանող :

3. ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ .— ունի 4 բաժանմունք .

Ա. Պլանային (արտիւնարերութեան և գիւղատնտեսութեան)

Բ. Սովետական Առեւտրի իկոնոմիկայի և Պլանաւորման (ինայողական)

Գ. Ֆինանսների (Տնտեսագիտութեան)

Դ. Ժողովրդա-Ճնտեսական հաշուառման :

Ֆակուլտետին կից կան ամբիոններ ու ապրանքագիտութեան լաբորատորին : Ուսանողներուն թիւն է 170 :

4. ԻՐԱԻԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ .— ունի Պետութեան և Իրաւունքի տեսութեան ու պատմութեան , քրէական իրաւունքի , քաղաքացիական իրաւունքի ամբիոններ : Ուսանողներու թիւն է 87 :

5. ՖԻԶԻԿՈ-ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ .— ունի երեք բաժանմունք .

Ա. Ֆիզիկայի (Փիզիքս — բնագիտութիւն)

Բ. Մաթեմատիկայի (ուսողութիւն)

Գ. Աստղաբաշխութեան :

Այս ֆակուլտետին կից կը գործեն բարձրագոյն երկրաչափութեան , փորձառական մարդուկագիտութեան , և ուրիշ ամբիոն-

ներ : Ունի Ելեքտրօ-Ռէտիոյի ակուստիկ լազորաթորիայ՝ իր արհեստանոցով և ընդհանուր մարդակաղմութեան լազորաթորիայով : Կուսանին 157 աշակերտներ :

6. ԳիլլիԱկԱն ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ունի երկու մասնագիտութիւն . Օրդանական (գործարանական) և անօրդանական քիմիայի, իրենց ամբիոններով ու տարրալուծարաններովը : Ունի 191 ուսանող :

7. ԳիլլիԱկԱն-ԱՇԽԱԲՀԱԳՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ունի երկու բաժանմունք —

Ա. Գիուլովիայի (Երկրաբանութեան)

Բ. Աշխարհագրութեան :

Այս ֆակուլտետին կից կը գործեն Փիզիքական և տնտեսական աշխարհագրութեան ամբիոնները : Եւ ունի հոգագիտութեան լազորաթորիայ, և հանքարանութեան բաժին եւ քարտէզագրութեան արհեստանոց : Կը հետեւին 172 ուսանողներ :

8. ԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ (Կենսաբանութեան) ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ունի երկու բաժանմունք —

Ա. Բուսաբանութեան

Ա. Կենդանաբանութեան :

Ունի բոյսերու և կենդանիներու լազորատորիաներ : Կուսանին՝ 150 աշակերտներ :

Համալսարանի վերակաղմութենչն յետոյ աշակերտութեան թիւը կրկնապատկուած է, 1933-34-ին՝ 712 էր. իսկ 1939-40-ին՝ 1718 ուսանող : Աճած է նաև փրօֆէսօրներու թիւը՝ 1933-34-ին՝ 137 էր, իսկ 1940-ին՝ 220 :

Վերջին տարիները՝ 34 Դոցենտ (Դասախոսի թեկնածու) եւ դասախոս պաշտպանած են զիտառութեան թեկնածուի թէղեր : Իսկ չորսը տօքթօրի դիտական աստիճաններ ձեռք բերելու համար : Համալսարանը պատրաստած է Ասպլանտներ (փրօֆէսօրի թեկնածու) :

Քսան տարուան ընթացքին, Պետական Համալսարանը հրատարակած է բազմաթիւ պատմական և դիտական հետազոտական գործեր . մեծ մասը իր պաշտօնական հրատարակութեան «Գիտագործեր» :

Նոյնպէս հրատարակած է դիտական հետազոտութիւններու ժողովածոյ, «Սասունցի Դաւթի» էպոսի հազարամետին և «Օտարերկրեայ Աղբիւները Հայերի Մասին» գործի քանի մը պըրակները լոյս տեսած են արդէն :

Վերջին տարիները ընդարձակուած են համալսարանի շէնքերը և նոր մասեր կառուցուած, մեծ դահլիճը՝ 700 հոգի կ'առնէ: Շինուած են նաև փրօֆէսօրներու և դասախոսներու բնակարաններ և ուսանողներու հանրակացարանը:

Համալսարանի դասախոսները եղած են: — Գիտնական Յ. Ա. Մանանդեան, որ Սովիետական Միութեան մեծանուն գիտնականներէն մինչ եւ անդամ ընտրուած է ՍՍՌ Միութեան Գիտութեանների Ակադեմիային, 1939-ին: Եւ ունի բազմաթիւ Գիտական ու Պատմական երկեր:

Քանի մը տարի համալսարանի մէջ աշխատած է նաեւ հանգուցեալ Էջօն (Ա. Բարախսաննեան) որ հեղինակն է չորս հատորնոց «Հայոց Պատմութեան»), եւ ուրիշ պատմական գործերու:

Հայ մեծագոյն բանասէրներէն մին է Մ. Աբեղևանը, որու գիտական գործունէութիւնը կ'սկսի անցեալ գարու իննունական թուականներէն. Աբեղևան, եղած է համալսարանի փրօֆէսօր, անոր հիմնադրութեան օրէն մինչեւ 1930: Ան մասնագէտ է Հայ լեզուի, Փոքրօրի և Հայկական հին գրականութեան: Ուսումնասիրած է Հայ ժողովրդական վէպը՝ «Սասունցի Դաւիթ»ը: Համալսարանը հրատարակած է անոր հին Հայ գրականութեան գաստդիրքիրը եւ գրարարի քերականութիւնը:

Փրօֆ. Հ. Ա. Ճառեան, աւելի քան 30 տարի նուիրած է իր «Հայերէն Արմատական Բառարան» Մագիստրական Գործին:

Փրօֆ. Ա. Տէրտիքեանը 20 տարի աշխատեր է համալսարանի մէջ. մշակելով Հայկական նոր գրականութեան հարցերը: Անոր դրչէն ելած են հայաստութիւններ, որոնք նուիրուած են ԺՄ. դարու գրեթէ բոլոր ականաւոր Հայ գրողներուն: Ան հրատարակած է ԺՄ. դարու Հայ Գրականութեան գրսնթացքը: Հայաստանի բոլոր երիտասարդ գրադէտները կը համարուին անոր աշակերտները:

Համալսարանը վերջին տարիները հրատարակած է Փրօֆ. Ղափանցեանի «Աւրարատուի Պատմութիւնը», «Խեթական Աստուածները Հայերի Մօտ», «Հին Հայաստանի Տեղանունների Պատմա-լեզուարանական Նշանակութիւնը» հատորները եւ «Բնդհանուր Լեզուարանութեան» գասագիրքը:

Փրօֆ. Լիսիցյանը ունի 50 տարուան մանկավարժական աշխատանք. հեղինակն է Աշխարհագրական եւ Ազգաբանական աշխատութիւններու: Վերջերս լոյս տեսած է անոր «Հայկ. ՍՍՌ-ի Ֆիզիքական Աշխարհագրութիւն»ը:

Փրօֆ. Սանթրոսեանը մանկավարժական ամբիոնի վարիչն է. ոչ նուազ աշխատանք է կատարած նաեւ բուսաբանութեան,

կենդանարանութեան, Փիզիքսի, մաթեմաթիքայի և քիմիաբանութեան ճիւղերուն մէջ:

Քսան տարի շարունակ աշխատած է համալսարանի մէջ ականաւոր Բուսաբան Փրօֆ. Բեղէլեանը, վախճանած՝ 1940-ին: Մահուանէն քիչ առաջ ան պատրաստած է ութ լեզուով «Միջադրային Բուսաբանական Բանարան»ը:

Փրօֆ. Թումանեան, Գիւղատնեսական ինստիտուտի մէջ, Հրատարակած է «Հայաստանի Վայրի Յորեններու» նուիրուած աշխատութիւն մը:

Փրօֆ. Տէր Պօղոսեան, 20 տարի գեկավարած է կենդանարանական ամբիոնը: Հրատարակած է Հայերէն լեզուով կենդանանութեան գասագիրք:

Փրօֆ. Անժուրը ելեքտրո-բէտիոյի ակուստիկ լապորաթորի հիմնագիրն ու կազմակերպիչն է, և հեղինակն է կարդ մը գիտական գործերու այդ մասին:

Պէտք է յիշել նաև անունները հետեւեալ Փրօֆէսօրներուն. — Մանկավարժ Ալ. Յակոբեան, Տէր Մկրտչեանը, հեղինակ առաջգականութեան մասին գործերու: Արծրունի, Արշ. Յակոբեան, Լ. Յովհաննէսեան, Քեչեկին, Մելիք, Աղամեան, Արիշեան, և ուրիշներ:

Գիտուիթեան ՎԱՍՏԱԿԱԽՈՐ ԳՈՐԾԻՉԻ կոչում ստացած են հետեւեալները. — Ակադեմիկոս Մանանդեան, Փրօֆէսօրներ՝ Տէրտէրեան, Տէր Պօղոսեան, Տէր Մկրտչեան, Յակոբեան, Բունիաթեան, Յովհաննէսեան, Աղաջաննէսեան, Լ. Յովհաննէսեան, Մելիք Աղամեան, Արիշեան, Արշակ Յակոբեան, Վելլը, Թումաննէսեան, Արժմիանի Գիտական աշխատովներ՝ Զթչեան և Գուլքաննէսեան:

\*

1940-ին Պետական Համալսարանում կ'ուսանէին 1461 աշակերտ, որոնցմէ 237-ը ըրչանաւարտ եղած են:

Համալսարանին մէջ կը գործեն 41 ամբիոններ, կը գասաւանդեն 19 փրօֆէսօրներ. 53 դացենաներ. 94 աւագ դասախոսներ եւ 54 օգնական դասախոսներ:

Իր գոյութեան քսան տարուան լնթացքին, համալսարանէն շրջանաւարտ եղած են 2540 մասնագէտներ. — 491 տնտեսագէտ, 181 բանասէր, 276 քիմիագէտ, 228 կենսաբան, 219 իրաւաբան, 203 պատմաբան, 198 Փիզիկոս և մաթեմաթիկոս, 72 աշխարհագրագէտ, եւ 71 երկրաբան:

իսկ առաջին տասը տարուան մէջ, նախ քան բժշկական, գիւղատնտեսական և տեխնիքական Փակուլտէտներու բաժանումը, տուած է 279 հոդագէտ, 137 բժիշկ, և 47 ճարտարապետ:

Համալսարանի շրջանաւարտները Հայաստանի մէջ կը գրաւեն շատ մը կարեւոր պաշտօններ եւ զբական ու գիտական ասպարէդին մէջ հոչակաւոր են, որոր օր — Շքանշանակիր Բանաստեղծ Նայիրի Զարեան:


\* \* \*

Համալսարանի Գրադարանը ունի 150,000-ի մօտ հատոքներ, եւ կանոնաւոր կերպով կը ճոխանաց նոր գրականութեամբ: Տարեկան կը ծախսուի 100,000 մուլլի: Ունի 4 ընթերցարաններ:

1937-էն սկսեալ համալսարանը ունի իր սեփական հրատարականը եւ տպարանը. վերջին 3 տարուան ընթացքին լոյս ընծայած է բազմաթիւ դասագիրքեր եւ ուսումնասիրութիւններ:

\* \* \*

Յուլիս 12-ին այցելեցի համալսարանի գրադարանը՝ որուն համակրելի վարչչը, Աստառուր Հայկաղեան աղնըւութեամբ մեղի նուիրեց քանի մը կարեւոր գիրքեր, զորս այլուր չգտանք, եւ ըստ թէ՝ այժմ 200,000 հատորի բարձրացած է գիրքերու թիւը, եւ ինդրեց մեղմէ որ Ամերիկայի հրատարակութիւններէն աշխատինք զրկել գրադարանին. ինչպէս նաեւ Հայ Մամուլը, եւ մեղի ընձեռեց վերոյիշեալ տեղեկութիւնները, որոնց համար ի սրաէ չնորհակալ ենք իրեն:



Էջմիածնի



Դպիր Գեորգ Գեորգեան Էջմիածնի  
Առջեւ



Էջմիածնի Տղաքը Վասիքի Բակին Մէջ



Պատգամաւորներէն՝ Զախէն Աջ. — Սեդրակ Քարեան (Ֆրանսային), Փրօֆ. Արարատ Ղարիպեան, Սինն Եպիսկոպոս, Փրօֆ. Աշոտ Աբրահամեան, Տքր. Խըրինեան (Լուսոննէն) :



Ա. Հռիփսիմէի Զանգակատունը



Օշականի Եկեղեցին



Հայաստանի Աղջկեները



Պատգամաւորներ եւ Ռւխտաւորներ Սե-  
ւանա Կղզոյի Վահվի Առջեւ



Մայր Մարտիրոսեան եւ Երկու Դուստ-  
րեր Էջմիածին




Խշան Վահան Ամատունիի Յուշարձանը Օշականի Եկեղեցիին  
Քովը



Պատգամաւորներէն եւ Ուխտաւորներէն Խումբ Մը Մխիթար  
Այրիվանեցիի ձգնարանին Մէջ . Մէջտեղը Կիլիկիոյ Վեհափառ  
Աստ ի Զեռին

Առաջնական պահանջման վիճակը





Երեւանի «Կիբո Մոսկվա» Սինեմայի Շենքը



Հայաստանի Աղջկերն ու Երիտասարդները Սնդուկեան Թատ-  
րոնի Աստիճաններուն վրայ



ՀԱՅ ԳՐՈՒՆԵՐՈՒ ՏՈՒՆ  
ՀԱՅԻ ԶԱՅՈՒՄԻ ԱՅ — Ազգայի շշունիք, ՀԱՅԻ ՍԱՅԻՇ Պօղոսեան, Արտիկը, Ստելան Զօրիան,  
Արազի  
Խանի լ՝ Զայումի ԱՅ — Գուրզէն Բորիսան, Սողոմոն Տարմակի հետ Յասմին Մարգարեան

## ՕՇԱԿԱՆ ԵՒ ԱՇՏԱՐԱԿ



Հայրենի պատմական վայրերու մեր Գ. այցելութիւնը տուինք  
Օշական եւ Աշտարակ աւաններուն :

Յուլիս 16-ին, առաւօտեան ժամը 11-ին, օթօպիւսով ճամ-  
բայ ելանք Երեւանէն, նախ հանդիպեցանք Էջմիածին ուր մեզի  
միացաւ Երուսալէմի Պատրիարքը, Ամենապատիւ Կիւրեղ Արք.  
Խորայէլեան : Երեւանէն Էջմիածին Երկարող 12 մղոն ճանապարհը  
գեղեցիկ է ու ծառուղիներով եւ այդիներով զարդարուած :

Անցանք Քասախ գետի վրայէն, որ խորունկ եւ ապառաժուտ  
ձորին մէջէն կը հոսի, եւ բարձրացանք Օշական գիւղը, մտանք  
եկեղեցին, կարճ ժամերգութիւն մը կատարեցինք, Երգելով  
Թարգմանչաց գեղեցիկ շարականը .—

«Որք զարդարեցին Տնօրինաբար  
Զիմաստ Անեղին .

Հաստատելով յերկրի զգիր կենդանի  
Հովուել զհու նոր Խորայէլի .

Երգով լաղցրութեան հնչմամբ  
զԱսուած օրինեսցուք» :

Կ'իջնենք խորանին տակ Հայ Տառերու հեղինակին Դամբա-  
րանը, ու կը համբուրենք մեծ Սուրբին, Ս. Մեսրոպ Մաշտոցի  
Շիրիմը՝ Երկիւղածութեամբ եւ յուզումով : Միտքս կուգայ սի-  
րեցեալ Ուսուցչին՝ Երջանկայիշատակ Եղիշէ Պատրիարք Դուր-  
եանի Օշական քերթուածը, նուիրուած Ս. Մեսրոպին, երբ Ան-  
ալ ուխտի եկած էր սուրբին Շիրիմը .—

— Օշակա՞ն,

Քանիներ այսօր քեզ Ուխտի եկան,

Ու դեռ քանիներ պիտի զան նորէն

Համբուրել այն Քարն որ անշրջօրէն

Կը ծածկէ Տիրի փառքն յափշտակող

Հայ Գիրի հըսկան՝ իրեւ լուռ կոքող :

## — Օշակա՞ն,

Օր մ'ալ ես եկայ իբրեւ ուխտական...  
Ու այն Քարին մօս՝ որուն ներքեւ նա  
կը հսկէ արքուն քան թէ կը քնանայ՝  
Ըսի՝ հողին տակ Գիրը՝ երկարէ  
Շունչով մը կ'ապրի... իսկ Քարը... միքէ  
Զէ՞ երազին Վէմն, ուր դեռ կը յածին  
իր միտքն աղաւմանի, մատներն նսկեծին:

## — Օշակա՞ն,

Ո՞վ Սուրբ Մեսրոպի հանգիստ սիրական,  
Եթէ օր մ'երքեք նոր հովիւ նոր հօս  
Պաշտամունիքի նոր ծէսով գան ֆեզ մօս,  
Ու իրենց համար նոր Աստուած մ'ուզեն,  
Արքընցո՞ւր Հըսկան Գիրի Երազին...:

**Ու կ'աւելցնեմ խնդրանքս «Աղուոր Այր ու Բենէդ դաս մը  
առուր ինձի» :**

Օշականի եկեղեցին սրբատաշ քարով շինուած է, ուղղան-  
կիւն-քառանկիւն, պարզ եւ սիրուն եկեղեցի մըն է, առանց գըմ-  
բէթի, նորոգուած 1879-ին։ Զանդակատունը շինուած է խորա-  
նին վրայ, ետեւի կողմը, ինչ որ նորութիւն մըն է. եկեղեցիին  
քովն է Վանքը, այժմ դպրոցի վերածուած։ Բակին մէջ կանգ-  
նած է Վահան Ամատունի իշխանի Գերեզման-Յուշարձանը, մեծ  
իշխանին անուան արձաննազբութեամբ, առանց թուականի, վերջի  
դարերու գործ։ Ամատունեաց քաջ իշխանը որ աշակերտն էր  
Մաշտոցի, իր ուսուցչին մարմինը տարաւ ու պատուով հողին  
յանձնեց իր կալուածին մէջ, և իր մահուանէն վերջ ինքն առ  
թաղուեցաւ Անոր քովը։

Օշականի ճերունի քահանան ու սարկաւագը մեզ կ'առաջնոր-  
դեն դէսի Վանքի նախկին այգին, այժմ Գիւղի կոլխոզին հսկողու-  
թեան տակ։ Ժողովուրդի բազմութիւնը կը հետեւի մեղի, մա-  
նուկներ եւ տղաներ մեծ հետաքրքրութեամբ կը նային մեղի, եր-  
կար ատեն է որ եկեղեցական սքեմով այսքան այցելուներ չեն  
տեսած։

Կ'առաջնորդուինք Այդին, լաւ ինամուած, ուր Հայաստանի  
համեղ ծիրանը կը ճաշակենք, հսկայ չինարի ծառին տակ նսատծ  
գորգերու վրայ։ Այս ծառին տակն է որ Հայոց Հայրիկը ծալա-  
պատկի նստած՝ լուսանկարուած է, որուն պատկերէն արտա-  
տպութիւն մ'ունիմ։

Խրիմեան ամառը օդափոխութեան կուգայ եղեր Օշական եւ

կը բարձրանայ Արագածի լանջեին շինուած Բիւրականը :

Կ'անցնինք Օշականի նեղ փողոցներէն եւ պտղալից ու ջրարթի այգիներու մէջէն, ուր շինուած է Գինիի Գործարան մը : Այժմ Աշտարակ Գիւղն ենք, ուր հինէն կառուցուած են Ս. Աստուածածնին նուրիսուած երեք եկեղեցիներ — Մարինա Աստուածածին, Կարմրաւոր Աստուածածին, եւ Սպիտակ Աստուածածին : Երեքն ալ բաւական վնասուած ժամանակին աւերէն եւ տակաւին դոց : Հայաստանի Կառավարութեան հնագիտական թանգարանի վարիչ՝ Խաֆատալեան մեզի հետ է ու կը բացատրէ հնութիւնները : Կառավարութիւնը մէծ հոգ կը տանի պատմական հնութիւններու պահպանման, եւ որոշած է նորոգել զանոնք, փրկելու համար Հայ մշակոյթի այդ անգին կոթողները : Կարմրաւոր Աստուածածին եկեղեցին փոքրիկ ու սիրուն մատուռ մըն է, Ս. Հռիփսիմէի ոճով շինուած եւ կզմինտրով ծածկուած . Է-րդ դարուն կառուցուած՝ Հայ ճարտարապետութեան հնագոյն յիշատակարաններէն մին է :

Եկեղեցիին շուրջ ու քովի Գերեզմաննոցը մէծ ու քանդակուած Խաչքարեր շատ են, մին՝ բլուրին վրայ՝ կը կոչուի Հաղ-Խաչքար, Հազ ունեցողները բուժող: Գերեզմանատան բարձունքէն, ուր թաղուած են մէծ իշխաններ եւ եկեղեցականներ, կը գետենք Աշտարակ Աւանն ու Քասախ Գետը, որ ձորին մէջէն որոտումով կը հոսի . ու կը վերյիշնեք անցեալի Հայկական փառքերն ու իշխանական քաջադործութիւնները : Կը յիշենք Հայրենասէր Ներսէս Ե. Կաթողիկոս Աշտարակեցին, եւ Գ. Դոգովինանցի «Ծիծեռնակ» երգը կը թուչի մեր բերնէն . —

Ծիծեռնակ, ծիծեռնակ,  
Դու զարման սիրուն քոչնակ,  
Դէպի ո՞ւր, ինձ սաս,  
Թոչում ես այդպէս արագ :

Ա'լ, քըսի՛ր ծիծեռնակ,  
Ծընած տեղըս Աշտարակ,  
Անդ շինիր քո քոյնը,  
Հայրենի կտուրին տակ :

Դէ՛հ, սիրուն ծիծեռնակ  
Հեռացի՛ր, քըսի՛ր արագ,  
Դէպի Հայոց երկիրը,  
Ծընած տեղըս Աշտարակ :

Դողովիսեանց իր պանդիստութեան օրեւուն Հայրենիքի կարօտը ծիծեռնակին հետ կ'ուզէ զրկել իր սիրելի ծննդավայր Աշտարակին :

Վերադարձի ճամբուն վրայ կը հանդիպինք Հնձուոր Գիւղացիներուն, որոնք ոսկեղէս ցորենի արտերը հնձեր են ու խուրձեր կապած : Կ'երգեն ժողովրդական ուրախ երգեր, Հայաստանի աղատ երկինքին տակ, իրենց սեփական դաշտերուն մէջ, անվախ ու երջանիկ :

Կ'անցնինք Նոր Սեբաստիոյ և Նոր Մալաթիոյ մէջէն երթաւու համար Երեւան :

## ԵՐԵՒԱՆ

Հայաստանի մէջ մեր բնակութեան 32 օրերը, զորս ապրեցանք իշմիածնի Վանքին ու Երեւանի Խնառութիստ Պանդոկին մէջ, երազի պէս չուտ անցան : Մեր տարիներու իղձերուն կատարման ու մեր կեանքի ամենէն երջանիկ օրերն էին անոնք, զոր անցուցինք Հայրենի նույիրական հողին վրայ :

Երեւանէն իշմիածնի երկարող 12 մղոն ճամբան այնքան ընտանի եղաւ մեղի՝ որքան մեր բնակած քաղաքներու տան փողոցը : Երկու շաբաթուան ընթացքին, զրեթէ միշտ կ'անցնէինք պլասով կամ ինքնաշարժով այդ ծառազարդ եւ այդիներով շրջապատուած ճամբայէն, որուն քովէն կը հոսի Զանգու գևառը վարէն, ու անկէ բացուած ջրանցքը՝ վերէն : Կ'անցնինք Երեւանի Կամուրջէն, բարձրանալով Արարատ Գինիի եւ Գոնեակի մեծ գործարանին առջնէն : Այդ բարձունքին վրայ հին ժամանակներ շինուած էին Երեւանի Բերդն ու Խշիանական պալատները :

Ցերեկ ատեն, երբ կամուրջէն կ'անցնինք, միշտ կը տեսնենք գերման գերիները, որոնք կ'աշխատին նոր կամուրջի շինութեան համար, որ աւարտելու վրայ է :

Մեր ճամբուն վրայ կը հանդիպինք գիւղացիներուն կամ կուխողներուն, որոնք՝ չարքաչ եւ կորովի՝ կը մշակեն իրենց այգիներն ու արտերը :

Առիթ ունեցանք այցելու Երեւանի Արուարձաններն ու շըրջակայ նորաշէն Աւանները — Նուպարաշէն (այժմ Սովետաշէն), նոր Մալաթիա, նոր Արարկիր, նոր Սեբաստիա (այժմ Բերիա), նոր Խարբերդ, եւ իշմիածնի քով՝ նոր Եւղոկիա : Ամենէն աւելի ուշադրութիւնս գրաւեց նոր Սեբաստիան (Երեւանէն 9 քիլոմէթր հեռու — 6 մղոն) որ բաւական մեծ Աւան մըն է, եւ կեդրոնը շուրջի աւելի պղտիկ աւաններուն, մօտաւորապէս 7000 բնակչութեամբ, գեղեցիկ չէնքերով եւ մետաքսի գործարանով, ուր հաթերաւոր կիներ կ'աշխատին, մասնաւորաբար պատերազմի ժարիւրաւոր

մանակ : Մետաքսի գործարանէն քիչ հեռու շինուած է Մանկամուրը, ուր տեսանք 50-է աւելի երախաներ, մաքուր օրօրոցներու մէջ պառկած, հիւանդապահներու խնամքին տակ : Գործող մայրերուն զաւակներն են ասոնք, որոնց հոգ կը տարուի եւ սնունդ կը ջամբուի, մինչ իրենց մայրերը կ'աշխատին գործարանին մէջ :

Նոր Սեբաստիոյ մէջ այցելեցինք նաև ձամբարը (մանուկներու քէմբը) ուր հարիւրէ աւելի 5-10 տարեկան մանուկներ ամառուան արձակուրդ կը վայելէին, ու լաւ սնունդ կը սուանային : Հաճոյք էր տեսնել զիրենք, երբ կ'երգէին լիաթոք, ուրախ, բարձր եւ երջանիկ ձայնով :

Երեւանի մէջ կեանքը եռ ու զեռով լեցուն է, փողոցները լիքն են բազմութեամբ, մանաւանդ Արովիեան փողոցի ամբողջ երկայնքը, ժողովուրդը — մեծաւ մասամբ երիտասարդուհիներ — կը ճեմեն ու զուարթաձայն կը խօսակցին, թատրոն կ'երթան եւ կամ կը վերադառնան :

Երբ պտոյտի ելնէք Երեւանի մէջ, տեսնելու շատ կարեւոր եւ գեղեցիկ շէնքեր ու հրապարակներ կան : Նախ, հանրային պարտէզը, որուն դիմացն է Սունդուկեան թատրոնը, շրջապատուած պարտէզներով : Եթէ Արովիեան փողոցին վեր բարձրանաք ու ճամբան շարունակէք ձեր առջեւը կը դմնէք Շահումեան հրապարակը իր պարտէզով ու Ստեփան Շահումեանի Մարմարէ Կիսանդրի Յուշարձանով : Շահումեան հրապարակը կը միանայ Լենինեան մեծ հրապարակին, ասֆալտապատ, որ կը տարածուի մինչեւ Արովեն փողոցը : Հոն կանգնած է Լենինի Գեղակերտ Արձանը, շատը ուանով Աւաղանին վրայ : Այս հրապարակը կը տարածուի Պետական Պալատին տուալետին, որ Հայկական ոճով, Արթիկի վարդագոյն տուալետին գույք քարով կառուցուած՝ Երեւանի ամենէն մեծ ու գեղեցիկ շէնքն է, եւ Հայաստանի Մայրաքաղաքին պարձանքն ու զարդը :

Արովիեան փողոցին վրայ շինուած են Երեւախն կարեւոր շէնքերուն մեծ մասը . Հայ Ֆիլհարմոնիայի, հնագիտական եւ կերպարուեստից թանգարանի շէնքերը : Ունիվերժաքը (տիփարթմէնթ սթոր), ինտուրիստ Պանդոկը, որուն քովն է Կինօ Մուկուտան (Ախնեմա), առջեւը հրապարակով, եւ Արովիեանի արձանով : Բժշկական ինստիտուտը, Համալսարանը, եւ ուրիշ շէնքեր :

Արովիեանի ձախ կողմէն զուգահեռական կ'ընթանայ Ստալինի Պրոսպէկտը (պողոտան) աւելի լայն եւ ասֆալտապատ, մինչ Արովիեանը սալարկուած է : Ստալինի պողոտային վրայ կառուցուած է Պետական հոյակապ Օբերայի բոլորակ, մեծ ու գեղեցիկ շէնքը, լայն հրապարակով :

Երեւանի միւս մեծ փողոցներն են — Նալպանտեան, Շահում-  
ևան, Սպենդիարեան, Ալավերտեան եւ Միկոյեանի Պողոտան:

Արդիական քաղաք մըն է Երեւանը, իր լայն փողոցներով՝ ու  
մայթերով, ծառուղիներով եւ հանրային պարտէզներով, բար-  
մայարկ ու գեղեցիկ քարաշչն շէնքերով եւ մեծ գործարաններովը։  
Նովու մակերեսէն 3200 ոտք բարձր, լեռնային ու բարձրաւան-  
դակ գիրքով, սամնորակ ու զուլալ ջուրով եւ առողջարար օդով։  
Բնակչութեան թիւը, այսօր, 250,000-ը կ'անցնի։ (Հայաստանի  
բնակչութիւնն է մօտաւորապէս 1,400,000)։ Խոկ երկրորդ մեծ  
քաղաքն է Լինինականը, 140,000 բնակչութեամբ, եւ հիւսուածե-  
ղէնի եւ ուրիշ մեծ գործարաններով նշանաւոր։

Երեւանի մէջ այցելեցինք նաև Պետական եւ Մշակոյթի միւս  
հաստատութիւնները։ Գիտութիւններու Ակադեմիան, Գրապա-  
լատը, Պետական Տպարանը, Զեռագրաց Մատենադարանը, Ման-  
կավարժական, Երաժշտական, Բժշկական ու Թատերական ինստի-  
տուտները, եւ Գրողներու Տունը։

Հայաստանի Մայրաքաղաքը խուզվիներով եւ երկաթուղիով  
կապուած է Կովկասի վլխաւոր կեդրոններուն, Ռուսիոյ, Պարս-  
կաստանի եւ Թուրքիոյ սահմաններուն, որոնց հետ սահմանակից  
եւ գրացի է։ Թրքական սահմանադրությունը Երեւանէն 30 մղոն մի-  
այն հեռու է, Արաքսի միւս ափը։

Վերջապէս, Երեւան Հայաստանի սիրտն է, իմացական ու  
տնտեսական կեդրոնը, որուն հետ հաղորդակցութեան մէջ են  
Հայաստանի բոլոր քաղաքներն ու աւանները եւ որմէ կը ստանան  
իրենց գեղագլարութիւնը։

Երեւանի ժողովուրդը իրաւունք ունի երգելու թ. Թաղէսոսեա-  
նի հետեւեալ երգը։

— Հայաստանի ոստան, սիրուն Երեւան  
Դաշտում Արարատեան, հարուստ մըրգաստան։

Ե՛յ, ջա՞ն Երեւան գեղեցիկ ոստան,  
Ե՛յ, ջա՞ն սիրուն Երեւան։

— Օդը հրաշալի, գեղձրդ հիւթալի,  
Խաղողը գովելի, ջուրը պանծալի։  
Ե՛յ, ջա՞ն Երեւան, գեղեցիկ ոստան,  
Ե՛յ, ջա՞ն սիրուն Երեւան։

— Խորտիկդ իշխանի, եւ դուլ մի գինի,  
Վայելենք թող լինի, կենաց ոստանի։  
Ե՛յ, ջա՞ն Երեւան, գեղեցիկ ոստան,  
Ե՛յ, ջա՞ն սիրուն Երեւան։

## ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԹԱՏՐՈՆԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷԶ



Հայաստանի մեր բնակութեան մէկ ամսուան ընթացքին, առիթ ունեցանք ութ անգամ ներկայ ըլլալու Հայկ. համերգներու եւ թատերական ներկայացումներու, ինչ որ խորունկ ու երջանիկ տպաւորութիւն ձգեց մեր վրայ, տեսնելով Հայ երաժշտութիւնն ու թատրոնը այնքան ծաղկեալ ու փայլուն վիճակի մէջ: Ոչ մի-այն Հայաստանի՝ այլ նաեւ ամբողջ Խ. Միութեան մէջ:

Հայ ժողովուրդը գեղարուեստի սիրահար ազգ մըն է, ու եր-դը իրեն համար կեանքի էական պահանջներէն մին եղած է: Հայը շատ կը սիրէ երդը, եւ եթէ իրաւունք ունի Կէօթէ, երբ կ'ըսէ թէ՝ «Զարերը միայն երգ չունին», կամ չ'ն սիրեր, Հայ ժողովուրդը բարի է, քանի որ երդը շատ կը սիրէ, լաւ երգ ու ե-րաժշտութիւն ունի, թէ՝ կրօնական եւ թէ գեղջուկ երդեր:

Երեւանի ժողովուրդը, իրիկունները կը խորժէր թատրոն-ներն ու համերգներու սրահները: Պետ. Օբերան միշտ բերնէ բե-րան լեցուն էր, հակառակ տոմսակներու բարձր գինին (15-30 ռուպլի — 3-6 տոլար):

Երեւան ունի երաժշտութեան եւ թատերական բարձրագոյն վարժարաններ: Պետ. Օբերայէն զատ՝ կան Սունդուկեան թատրո-նը եւ ուրիշ աւելի պղտիկ թատրոններ, ամէնքն ալ լեփ լեցուն:

Մեր Հայաստան ժամանման երկրորդ իրիկունը, Յունիս 19-ին, ամբողջ պատղամաւորութիւնը, Աղդընտիր Գէորգ Տեղակա-լին, Կիլիկիոյ Վեհ. Կաթողիկոսին ու Երուսաղէմի Պատրիարքին հետ միասին՝ պաշտօնապէս հրաւիրուեցաւ Երեւանի Ֆիլհար-մոնիայի դպրոցական աշակերտներու համերգին: Գաղափար մը տալու համար, հոս կը ներկայացնեմ Յայտագիրը.—

Ճերմակ ու մաքուր թուղթի չորս էջի վրայ, տպուած է հա-մերգի յայտագիրը:

Ա. էջին վրայ գրուած է .—

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ  
ԴՐՈՇԻ ՇՔԱՆՇԱՆԻ ԹԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ

1945 թ. ՅՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

ՀԱՄԵՐԳ

Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի երաժշտական Ուսումնական Հաստատութիւնների Ուսանողների Եւ Աշակերտների

ԵՐԵՒԱՆ

Մնացեալ երեք էջերուն վրայ տպուած է համերդի երեք բաժիններու Յայտագիրը՝ մանրամասնորէն :

Ա. Բաժինին մէջ, 6-12 տարեկան երկուու ուսանողները երգեցին ու նուազեցին, ջութակ եւ գաչնամուր, Բեթովէնէն, Շուպերթէն, Շումանէն եւ այլն, գասական կտորներ :

Բ. բաժինը վերցուցեր էին պատանիները եւ պատանուհիները : Դաշնամուր, ջութակ և թաւջութակ .— Մենտելսնէն, Վերդիէն, Գուսան Շերամէն, Ն. Տիգրանեանէն, Ռ. Մելիքեանէն («Վարդը»), Շորէնէն, եւ Գ. Աղամեանէն կտորներ :

Գ. բաժնին, Երեւանի Երաժշտական Ուսումնարանի, Զայքովսկիի անուան Երաժշտական 10-ամեայ դպրոցի եւ Ա. Սպենդիարովի անուան Երաժշտական դպրոցի թաւջութակահար ուսանողների եւ աշակերտների 21 հոգուց բազկացած Միահնչիւն Անսամբլ. Երգեց Ա. Յարութիւնեանի «Ալագեազ»ը, Մենտելսնի «Անխօս Երգ»ը, Կոմիտասի Հայկ. ժողովրդական «Ալ Այլուխս» երգը :

Ս. Ասլամազեանէն, Ա. Սպենդիարովի Ալմաստ Արիան, «Ալմաստ Օբերայէն, Ռ. Մելիքեանի «Շափախ Կուտաս» (խօսք Ա. Իսահակեանի), եւ այլն :

Ինչպէս կը տեսնուի, ուսանողներու համար բաւական դժուար կտորներ էին, սակայն, շատ յաջող կերպով երգեցին եւ նուազե-

ցին։ Հայ տղաքը մանուկ տարիքէն կը մարզուին երաժշտական ուսման մէջ, երբ ընդունակութիւն եւ տաղանդ ցուցնէն։

Ցունիս 26-ին, Արտասահմանի հետ կուլտուրական կապի Հայկական Ընկերութեան կողմէ հրաւիրուած էինք դարձեալ, բոլոր պատգամաւորներս, Սպենտիարովի երգի եւ Պալէտի Պետ. Օքերան, Մեծ Համբարգի, Ֆիլհարմոնիայի կողմէ տրուած։ Հակայ թատրոնը լիքն էր, գեղեցիկ ու արդիական բեմը կը չուզար լոյսերու եւ գոյներու մէջ. և գոչարում 90 հոդիկ բաղկացած՝ Հայկ վառ տարազով կը փալվէր իր գոյնզոյն հագուստներովը. պահմը ինքվինքնիս պարեիներու աշխարհին մէջ զգացինք. մանաւանդ երբ խումբը սկսաւ երգել մելանոյշ։

Յայտագիրին Ա. մասը մեներգներ կամ զուգերդներ էին. — Ալ. Սպենդիարովի «Հիջազ»ը, Յարօ Ստեփանեանի «Կուարտէտ»ը, Ռոմանս Մելիքեանի «Մի Լար»ը, Տիգրան Չուհանեանի «Լեպլեպինի» Արիան, «Կարինի», Արամ Խաչատուրեանի «Փշատի Մառ» եւ պար «Գայիանի» պալետից, Կոմիտասի «Քելէ», «Քելէ», «Կաբակիլ»ը, եւ «Զինար Ես», Կոմիտաս-Ալամազեանի «Երկինքն Ամպիլ Է», «Հաբրան» եւ «Հզմիածնի Պար»ը, Սայաթ-Նովայէն «Դու Են Գլուխն», եւ այլն։

Իսկ Բ. բաժինը կատարեց ամբողջ խումբը՝ Հայ Ֆիլհարմոնիայի Հայկական ժողովրդական երգի-Պարի Անսամբլը։

Գեղարուեստական զեկավարն էր Հայկական ՍՍՌ արուեստի վաստակաւոր գործիչ՝ Թաթուլ Ալթունեան։

#### Ահա երգերու ցանկը. —

1. Երգ Ստալինի Մասին — Երաժշտութիւն Կոմպոզիտոր Վ. Տալեանի
2. Հօյ Նազան — մենապարեց Ռ. ՍաՓարեան
3. Զիլ Զարկենք — Երաժշտութիւն Դ. Ղազարեանի
4. Թոյ Ներգիղ — Վանի Հայկ. ժողովրդական պարերդ
5. Զուրն Անցնում — Մեներգեցին Ե. Բասեան եւ Հ. Կարանեան
6. Շուշանիկ — Մենապարում է Կ. Մելիքեան
7. Շաթախի — Պարողներու արական խումբը
8. Զեմ ու Զեմ — Մեներգում եւ մենապարում է Լ. Քոչեան
9. Հովհեների Պար — Արական Խումբը
10. Ես Միրեցի — Խմբերդ
11. Հայաստանի Աղջիկները — Մեներգում են Ե. Բասեան, Ս. Սարգսեան, Վ. Մաթէոսեան եւ Հ. Կարանեան
12. Դէ Ե՛լ Խաղա — Պարուհիներու Խումբը
13. Կոխ — Կատարում են Ռաշիտեան եւ Ա. Կարապետեան

14. Խնջոյքի Երդ — Մեներգում են Վ. Մաթէսսեան եւ Հ. Կարանեան

Ծրագիրը վարեց Արաքսիա Մանասսեան։ Ամբողջ Երկու ժամ և բջախումբը լարտած պահեց բոլոր ժողովուրդը խելայեղ խանդավառութեան մէջ։ մանաւանդ Զեմ ու Զեմը եւ Կոլյը, անդերազանցելի էին։

Բոլոր յայտագիրներուն ետեւը կայ Ռուսերէն թարգմանութիւնը։

Յուլիս 9-ին տեսանք Աշուալ Մուրաս Օրերէտը, կատակերգութիւն, հեքիաթի ձեւով, բեմադրութիւնը եւ տարազները շատ հայլէ էին։

Յուլիս 11-ին եւ 19-ին Սունդուկեանի թատրոնին մէջ ներկայ եղանք Լեւոն Սաղաթէլեանի Կարմիր Մամեակ եւ Շիրվանզադէի Պատուի Համար ողբերգութիւններուն, Հրաչեայ Ներսէսեանի յաջող գերակատարութեամբ։

Յուլիս 13-ին, Գնչուներու Երգահանդէսին ներկայ եղանք, 18 հոգինոց պարող-երգողներէ բաղկացած, Այգիի (պարտէղ) թատրոնին մէջ։

Յուլիս 6-ին, Պետ. Օրերայի մէջ ներկայ եղանք Դառմէնի ներկայացումին, Ռուսերէն լեզուով։ Սակայն շատ յաջող բեմադրութեամբ։ Գլաւոր գերակատարներն էին Օր. Սաղանդարեան եւ Ռուս մը։

Իսկ Յուլիս 15-ին, բախտ ունեցանք ներկայ ըլլալու Խանդուք Բալէտին, Պետ. Օրերային մէջ։

Տեմադրութիւնը, Հայկական տարազներն ու երաժշտութիւնը այնքան տպաւորիչ էին որ՝ չէինք ուզեր բաժնուիլ մեր նստարան-ներէն՝ երբ լմնցաւ։

Սասունցի Դաւիթ ժողովրդական գիւցազնավէպի Դաւիթ եւ Խանդուք գլուխէն առնուած է նիւթը, երաժշտութիւնը կազմը-ւած է Ալեքասնդր Սպենդիարովի ստեղծագործութիւններէն՝ Գ. Բուղազեանի կողմէ։

Հայ երգն ու թատրոնը իրենց բարձրագոյն գէնիթին հասած են Հայաստանի մէջ։

## ԷԶՄԻԱԾԻՆ



Անունը միայն բաւական է թրթռացնելու ամէն հարազատ Հայու սիրտն ու հոգին . գարերով Ս . կջմիածինը եղած է Հայու հաւատքին լուսարձակ փարոսը , հոգեւոր լոյսի ջահը , որ անշէջ վառեր է , իր լոյսը սփոնելով տառապող ու տարագիր Հայութեան վրայ : «Եջ Միածինն 'ի Հօրէ , եւ լոյս փառաց ընդ նմա . . . » : Արդարեւ , աշխարհի Լոյսը հոն իշած է , Աստուծոյ Միածինը՝ իր լուսեղէն փառքովը , հոգեւոր ու իմացական լոյս ջամբելու համար լուսարադ ու լուսակարոտ Հայ ժողովուրդին : Եւ Հայ ազգը իր սիրտն ու հոգին լայն բացած է այդ լոյսին՝ ինչպէս Արեւածաղիկը կը կը բացուի պայծառ Արեւին , ծծելով անոր կենսատու ճառագայթները , զանոնք իւրացնելով , ու իր սրտէն ցոլացնելով հոգեւոր եւ իմացական զանձիր ու զարդեր :

Եւ մեր հոգիներուն Լուսաւորիչը , որ իր հոգիին մէջ տեսաւ Միածինը կանդնած Հայաստանի հոգին վրայ , հոգեկան գերհրաժուանքով գոչեց Հայոց Նորագարձ Արքային . . . «Եկա'յք , Ձենեսցուք սուրբ զիսրանն լուսոյ , քանզի ի սմա ծաղեաց մեղ լոյս , ի Հայաստան Աշխարհի» :

Եւ Արթուն Լուսաւորիչն ու բարեպաշտ թագաւորը կանգնեցին լոյսի այդ մեծ Յուշարձանը , կջմիածնի Տաճարը , իբրեւ առաջին հոգեւոր կոթողը խաւար դարերուն մէջ : Եւ կանգուն մրնաց այդ լուսեղէն խորանը դարերէ ի վեր , ու իր լոյսը սփոնց Հայաստան աշխարհին ու Հայութեան վրայ , մինչեւ դրացի երկիրները :

Ահա այդ հոգեւոր լոյսի փարոսին էր որ ուխտի դացեր էինք մենք , իբրեւ պանդուխտ ուխտաւորներ :

\* \* \*

Պէտք չեմ տեսներ նկարագրել կջմիածինը այս էջերուն մէջ , վասն զի , ոչ միայն որովհետեւ Անիլաւ արտաքին կառուցուածք մը

ըլլալէ աւելի հոգեղին շենք մըն է, քարեղին Տաճար մ՛ըլլալէ աւելի կուսեղին խորան մըն է, այլ նաև, որովհետեւ շատ անդամ զբուած ու խօսուած է անոր մասին։ Այս առղերը զբողին նպատակն է միայն հաղանցիկ ակնարկ մը ձգել կջմիածնի Վանքի ներկայ վիճակին վրայ։

Մայր Տաճարը կանգուն կեցած է, դարերով, հակառակ Գլմբէթի ներսի կողմէն ունեցած ճեղքին եւ ուրիշ վնասներուն։ Բը հսկայ ու երկնամերձ գմբէթով եւ չուրջի զանգակատուններով, մանաւանդ դրան ճակատին վրայ, վերջէն շինուած գեղցիկ ու քանդակազարդ Զանդակատունով՝ հոյակերտ կոթող մըն է Հայկական ճարտարապետութեան։

Երեք պղտիկ գմբէթները՝ իրենց զանգակատուններով գետեղուած երեք խորաններու (abside) վրայ, չինած է Եղիազար Կաթողիկոս, 1682-ին։

Տաճարի դրան քով, բակին մէջ թաղուած են վերջին շրջանի մեծանուն Հայրապետները. — Խրիմեան Հայրիկի մարմարէ տապանաքարին վրայ փորագրուած է՝ «Նուազող Վշտից Հայրենեաց Հայոց»... Իսկ Ներսէս Ե. Աշտարակեցի Կաթողիկոսի Շիրմին վրայ՝ «Պաշտպան Հայրենեաց»...։

Մայր Տաճարը ներսէն, ինչպէս նաև գուլսէն, փոփոխութիւններ կրած է ժամանակի ընթացքին, ըստ մեծանուն ճարտարապետ Թորոս Թորամանեանի, որ մանրակրիստ ուսումնասիրած է Հայ ճարտարապետութիւնն ու անոր հնագոյն կոթողները։ Էջմիածնի երեք թեւերու կողակները (abside) վերջէն աւելցուած են, նախապէս ուղղանկիւն-քառանկիւն եղած է, ինչպէս է նըկարագիրը Հայկ. ճարտարապետութեան։

Գմբէթին տակ շինուած է իջման Ս. Սեղանը, պղտիկ գըմբէթիկով։

Էջմիածնի Վանքը Վաղարշապատ (այժմ Էջմիածնին) քաղաքին Հարաւ-Արեւելեան թաղամասն է։ Վաղարշապատ գրեթէ 40 հազար բնակչութիւն ունի եւ Հայաստանի չորրորդ մէծ քաղաքն է (միւսներն են՝ Մայրաքաղաքը, Լենինականը եւ Կիրովականը)։

Մայր Տաճարը շրջապատուած է պարտէզներով, որոնց մէջէն առուակ մը գլուխով կը հոսի միշտ։ Տաճարին հարաւն է Ղաղաքապատ միաբանական թաղը։ Դրան առջեւն է հին Վեհարանի րապատ միաբանական թաղը։ Դրան առջեւմուտքը կ'իյնայ նոր ու գեղաշէն Վեհարանը, չէնքը, որուն արեւմուտքը կ'իյնայ նոր ու գեղաշէն Վեհարանը, կառուցուած նաւթի մէծահարուստ վաճառական Մանթաշէֆի ծախքով, եւ սակայն Ա. Մեծ Պատերազմը վրայ համնելով՝ չէ կործածուած դեռ։

Տաճարին հիւսիսային կողմը ծառաստան է (պուրակ մը), իսկ Վանքի բակին դրան կողմը (Արեւելք) շինուած են Տպարանն ու Մատենադարանը: Վեհարանի պարտէզին քովն է Մրկմեանի կառուցած թանգարանը, իսկ ձեմարանի չէնքը Վանքի պարիսպէն դուրս կը գտնուի, ինչպէս նաեւ նոր Մատենադարանի չէնքը: Վանքի բոլոր չէնքինը վերադարձուած են միաբանութեան:

**Վանքի ըրջարակէն դուրս են նոյնպէս՝ Ներսէսեան Լիճն ու Անտառը:**

Էջմիածնի Միաբանութեան թիւն է Տասը, որմէ հինգը եպիսկոպոս ճենադրուեցան, ու Առաջնորդական պաշտօնի պիտի կոչուէին չուտով: Ուրախ ենք իմանալու որ՝ այս տողերը գըրռուած ատեն՝ Հոգիւոր Ճեմարանը բացուած է արդէն, ինչպէս կը հաղորդէ նորընտիր Վեհափառին հեռագիրը:

Ոչ միայն էջմիածինը, այլ նաեւ Երեւանի երեք եկեղեցիները — Առաջնորդանիստ Ս. Սարդիս, Ս. Աստուածածին եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ — միշտ բաց եղած են ժողովուրդին առջեւ, նոյն իսկ պատերազմի ահաւոր օրերուն, ինչպէս նաեւ Թիֆլիսի եւ Պագուի Մայր Եկեղեցիները, սակայն, տասնեւակներով գիւղերու եկեղեցիները տակաւին գոց են՝ առ ի չգոյէ քահանաներու:

Յոյս մեծ ունինք թէ Հոգիւոր Ճեմարանը ժամանակի ընթացքին, իր հունձքը պիտի տայ եւ հասնի ժողովուրդի հոգեւոր պէտքերուն:

### Ս. ՀՈՒՓՍԻԼՐԵ ԵՒ Ս. ԳԱՅԻԱՆԵ

Էջմիածին կը կոչուէր նաեւ իւշ-քիլիսէ (երեք եկեղեցի), որովհետեւ Վաղարշապատ քաղաքին մէջ երեք մեծ եկեղեցիներ եղած են հինքն ի վեր — Մայր Տաճարը, Ս. Հոփիսիմէն ու Ս. Գայլիանէն: Սակայն, այս կարծիքը թէական է, ոչ միայն որովհետեւ չի յիշեր Շողակաթի Եկեղեցին, այլ նաեւ, որովհետեւ այդ անունը տրուած է էջմիածնի Տաճարին, վասն զի երեք գմբէթ ունեցած է, թէեւ ըստ Թորամանեանի, Ս. Հոփիսիմէի ոճով հինգ գմբէթ ունեցած ըլլալու է, չորս գմբէթիկները՝ մեծ գմբէթին ըսրս անկիւնները շինուած:

Վաղարշապատի արդ երեք սիրուն կոթողները կառուցուած են Դ. Ե. Բ. Պ. գարերուն, Ս. Լուսաւորչի Տեսիլքէն վերջ, ու գրեթէ միեւնոյն Հայկական սճով, սակայն, հետագայ դարերուն՝ քանդըւած ու նորոգուած ըլլալով՝ մեծ փոփոխութիւններու ենթարկըւած են: Այսօրուան մեր տեսած կառուցուածքները՝ իրենց կըւած են: Վաղարշապատի մեր տեսած կառուցուածքները՝ Փիլիպպոս Կաթողիկո-

սին ձեռքով : Դ . -Ե . զարուն շինուածքները պղտիկ մատուռներ էին , որոնց անդ մեծ եկեղեցիներ շինուեցան կ . բդ . դարուն : (618-ին) Ս . Հոփիսիմէն և հաւանաբար կջմիածինը՝ Կոմիտաս Կաթողիկոսի ձեռքովը , իսկ Գայլիանէն՝ Եղր Կաթողիկոսի ձեռքով :

Ս . Գայլիանէն կջմիածնի վանքին քովն է , գերեզմանատունէն քիչ մը անդին , հարաւային կողմը : Իսկ Ս . Հոփիսիմէն՝ Վանքէն մէկ մզոն հեռու քաղաքէն գէպի Երեւան մեծ պողոտային վրայ , Շողակաթի մօտերը :

Ս . Հոփիսիմէն շատ ինքնատիպ ու եղական կոթող մըն է , որ պահէր է իր կ . բդ . դարու նկարագիրը , ըստ Թորամանեանի , բացի Զանդակատունէն , որ վերջէն շինուած է , գրան վրայ :

Երկրորդ անդամն էր որ կայցելէի Ս . Հոփիսիմէին , զոր գետելէ ու հիանալէ չես յագենար : Դուրսը ներսէն , եւ փոխագարձարար , ներքինը արտաքինէն՝ աւելի սիրուն է եւ գրաւիչ , կարծես թէ թանկապին քարէ շինուած մեծ գոհար մըն է , եւ կամ սատափէ հսկայ ու գեղեցիկ տուփ մը : Եկեղեցին կառուցուած է բարձրաւանդակի վրայ , մէկ կողմէն քարէ պատճէշով , հոն կը բարձրանաս աստիճաններով : Արթիկի Տուփ Վարդագոյն քարով շինուած է , եւ սրբատաշ քարերը անարատ եւ անաղարտ մնացած են , ինչպէս նաեւ ամրող Տաճարը անլինաս ու կանգուն կեցած է :

Մեծ գմբէթին չորս անկիւնները տանիքին վրայ կառուցուած են չորս գմբէթիկներ , որոնք դուրսէն կ'աւելցնեն եկեղեցին գեղեցկութիւնը :

Երբ ներս կը մտնես , ա'լ աւելի կը հիանաս անոր ճարտարապետական հանճարեղ ոմին վրայ : Գմբէթը կանդնած է կամարներու վրայ առանց սիւներու , չորս մեծ կողակներուն (abside) միջեւ , չորս պղտիկ խորշեր կամ կողակներ շինուած են , զորս առաջին անդամ կը տեսնէի Հայ Եկեղեցիի մէջ :


Եկեղեցիի չորս անկիւնները շինուած են չորս սենեակներ՝ իրեւ աւանդատուն , որոնց գուռները կը բացուին այդ խորշերէն :

Մարմարէ Սեղանը կանգնած է Վէմ քարի վրայ , առանց քով վընտի նեցուկներու , բոլորովին ազատ , Խորանին վրայ կը բարձրանայ պղտիկ գմբէթ մը , խաչկալ չունի : Արեւելեան կողմը աւանդատունէն , նեղ անցք մը կը տանի խորանին տակ մութ խցիկը , կամ գերեզմանը Ս . Հոփիսիմէին : Բատ Թորամանեանի Սեղանին տակէն ճամբայ մը կար , հին ատեն , կոյսին Գերեզմանը առաջ նորդող , որ այժմ գոցուած է : (Տես Թորամանեանի Հայկ . Ճարտարապետութիւն , էջ 291-93) :

Այցելեցինք նաև էջմիածնէն Երեւան երկարող ճամբռոն վը-  
րայ, Արեւելքէն քիչ մը դէպի ներս, Զուարթնոցի աւերտկներն ու  
հնութեանց թանգարանը։ Զուարթնոց Հոյակաս Տաճարը, բոլո-  
րակ յատակագծի վրայ կառուցուած, որ գուրսէն եռայարկ գմբէ-  
թի երեւոյթը ունի, հրաշալի կոթող մըն է, Հայկական ճարտա-  
րապետական հանձարին, կառուցուած ներսէս Գ. Շինող Կաթո-  
ղիկոսի ձեռքով, 643-ին, լսոտ Թորամանեանի, եւ կործանած Ժ. բդ-  
դարուն։ Եթէ Բիւզանդիոն ունէր Ս. Սօֆիան, Հայաստան ալ ու-  
նէր Զուարթնոցը։



ՎԱՐՊԵՏՅԱՆ, ԱԼԻ. ԽՍԱՀԱԿԵԱՆ



### ԱՆԹԻԼԻԱՍԻ ՀՈՎՈՑՅ

Ա. Կարգ — Զայտեն Աշ — Գարեգին Արք., Գարեգին Կարողիկոս, հարք Արք. Աջապահեան



Դամասկոսի Մէջ, Մէջտեղը Գարեգին Արքեպս., Տիրան և  
Սիոն Եպոսներ, Քիոյ. Հայրեր եւ Եպօպեան Եղբայրներ



Զահեկի Հովոցը, Մէջտեղը Զաւէն Արք. Եղիայեան. Նախկին  
Պատրիարք Պոլսոյ -



Պապալէֆի Աւերակներուն Մէջ



Ազունիկի Բուժաբանի Պաշտօնէութիւնը և Պատգամաւորներէն  
Խումբ Մը




Ազունիկի Ազգային Բուժաբանին Առջեւ, Մէջտեղը Տնfp ·  
Ենիցումշէան



Խոմ Իսակիար՝ Քաջուած երուսաղեմի Հ. Բ. Ը. Մ. Սահմանիլի Կողմէ; Եղանակ  
Պատգամաւորինութիւնը Տրուած Թէյասեղամին

Արմենական Պատգամավորությունից և Գահերէի Ազգային կերպ . Վարչութեան Անդամները  
Առաջնորդարանի Առաջնամեիքն վրա





ԳԱՀԻՐԵՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ  
Զախէն Աջ .— Սիոն Եպս ., Մամբրէ Արդեպիսկ Գալֆայեան ,  
Մամբրէ Արքեպս . Սիրունեան , Գարեգին Արքեպս ., Վարդան  
Եպս . եւ Տիրան Եպս .





Ամերիկահայ Պատգամառութեարք Կրիփտոնիմ Նաւուն Վրայ՝  
Մարսիլիոյ Նաւահանգիստին Մէջ

# ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ՄԵՐ ԱՇԽԱՐՀ

ԵՐԵՎԱՆԻ  
ՏՐԵՅՄԱՆԻ  
ՏՐԵՅՄԱՆԻ  
ՏՐԵՅՄԱՆԻ

ԵՐԵՎԱՆԻ  
ՏՐԵՅՄԱՆԻ  
ՏՐԵՅՄԱՆԻ  
ՏՐԵՅՄԱՆԻ



## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԳԱՂՈՒԹԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՓՈԽ-ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ



Պատերազմէն առաջ եւ մանաւանդ պատերազմի օրերուն, գժուար էր սերտ յարաբերութիւն եւ հաղորդակցութիւն պահել Հայրենիքի և Տարագիր Հայութեան միջեւ։ Այժմ, այդ գժուարութիւնները վերցուած են, թղթակցութիւնները աւելի շուտ տեղի կ'ունենան՝ ո'չ միայն պաշտօնական մարմիններու, այլ նաև անհատ ազգականներու և բարեկամներու միջեւ։ Երկուստեղմեծ հեծ հետաքրքրութիւն կայ իրարու նկատմամբ, եւ սերտ հաղորդակցութեան գորաւոր փափաք։

Ուրախ ենք որ մենք առիթ ունեցանք անձամբ տեսնելու և լսելու Հայաստանի ժողովուրդին հետաքրքրութիւնը եւ սէրը Սիիւռքի Հայութեան հանդէպ, մանաւանդ Ամերիկայի Հայութեան։ Անոնք կ'ուղեն զիտնալ թէ՝ Ամերիկայի Հայութիւնը ի՞նչ կը խորհի իրենց մասին, կը հետաքրքրուի՝ Հայաստանով, եւ Հայկական դատով, եւ երբ թերթերուն մէջ տեսան Ամերիկայի Հայութեան Հայրենասիրական ողին ու ժեստը, շատ ուրախ եւ դան ու մեծ հետաքրքրութիւն ցուցուցին այս գաղութին հանդէպ։

Հայաստանի ժողովուրդը շատ խանդավառ եւ յուսալից է Հայկական դատի և Հայաստանի սահմաններու ընդարձակման մասին։ Եւ մենք կը հաւատանք թէ՝ այս անզամ արդարութիւն պիտի ըլլայ Հայ ժողովուրդին, չնորհիւ մեր մեծ պաշտպան եւ բարեկամ Ռուս ժողովուրդին եւ Խորհ. Միութեան։ Կարս եւ Արտահան նուազագոյն պահանջըն է Հայութեան։

Թէ ի՞նչ կը մտածէ Հայաստանի երիտասարդութիւնը Ամերիկայի Հայութեան եւ մասնաւորաբար երիտասարդութեան նըկատմամբ, շատ գեղեցիկ կերպով կ'արտայայտուի հետեւեալ նամակին մէջ։

ԷՇՄԻԱՆՆԻ ԴՊՐՈՑԻ ՎԱՐԺՈՒՀԿԻՆԵՐԵՆ, ԱԶՆԻՒ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ  
ԿԸ ԳՐԵ—

«...Սրբազան Հայր, յլում եմ Ձեզ հետ կարօտանքիս ողջ ե-  
րազանքները, սրատի ջերմագին ողջոյներս, Հայաստանի կար-  
կաչու առուսակների երդը. Վեհ Մասիսի եւ Արագածի մեղմա-  
նուշ զեփիւները՝ հեղ Մաղկելանքի բաղմերանգ ծաղկեների  
բուրմունքը, Մայր Աթոռ էջմիածնայ բուրգաների ծուխը Ամե-  
րիկեան ա'յն Հայ ժողովուրդին՝ որոնց երակներում գեռ չի սա-  
ռել Հայրենիքի արիւնը. որոնց սրաերում բարախում է Հայաս-  
տանի կենսական հուրը:

Առաւել ողջոյներ եմ յլում նաեւ Ամերիկայի Հայկական  
Բարեգործական Ծնկերութեան ողջ անդամներին, որոնց առ երես  
չեմ արժանացել, բայց նրանց օգնութիւնը կեանքում եմ տեսել  
և որոնց բոլորս ի մի երախտապարտ հնք մնացել:

Ինքա լինելով Երիտասարդ Մանկավարժ, մասնաւոր ողջոյն-  
եր եմ յլում նաեւ Ամերիկեան ողջ Խնտելիգենցիային:

Սրբազան Հայր, կը պատմես բոլորին որ Հայաստանը կան-  
գուն է եւ անառիկ, Հայ ժողովուրդը մինակ չէ, նա ունի ա'յնպէս  
հարազան եղբայր, ինչպիսին Ռուս ժողովուրդն է: Ա'յնպիսի լու-  
սատու ասալ, ինչպիսին մեծ Ստալինն է:

Մօտեցել է ժամանակը Ձեր մեկնելուն, գիտեմ որ անշուշտ  
պիտի բաժանուէք մեղանից, ուստի մի խոնարհ խնդիր եմ զնում  
Ձեր առջեւ, որ ուր էլ որ գնալու լինիք, երբ' ք չմոռանաք Հա-  
յաստանը, եւ Հայ ժողովուրդը, որի մէջ եւ մտնում եմ ես մի  
չնչին հիւէս:

Սիրելի Սրբազան, մեր բազուկներով կ'ողջագուրուէք մեր  
եղբայրակիցների հետ, մեր բերանով կը խօսէք եւ մեր աչքերով  
կը տեսնէք: Ոչինչ, մենք թերեւս այսպէս հետուից էլ կարողա-  
նանք արենալ նրանց բոյրից:

Դէ՛ զնաք բարեաւ, մաղթում եմ Ձեզ բարի ճանապարհ, յա-  
ջողութիւն եւ երկար տարիների երջանիկ կեանք, Ս. Գրիգոր Լու-  
սաւորչայ Աջը Ձեզ հետ լինի, կրկին եւ կրկին չերմագին ողջոյն-  
եր բոլորին, բոլորին :»(\*)

(\*) ԾԱՆՈԹ. — Արքախ ենք քերքերէն իմանալու քէ արդէն  
իսկ սկսած են ներգաղքի արձանագրութիւնները Սիւրիոյ եւ Ֆը-  
րանսայի մէջ:

Ուրիշ Հայ օրիորդք մը , Պետ . Համալսարանի Մանկավարժական ճիշտին հետեւող , որ լաւ Գրաբար գիտէր , ոտանաւորի մը տակ հետեւեալ տողերը գրեց .—

«Զքնազապեղ Հայաստանի Ծաղկածիծաղ բնութեան ծոցից ելած մի Հայ օրիորդք , այս զբուածքը նուիրում է Ա-Մ-Ն-ի ներկայացուցիչ Ս . Ե .ին որպէս յիշատակ , որ միշտ յիշի ու չմուանայ իր Հայրենիքն ու ժողովուրդն շարւոնակ :»

### ՅԱՍՄԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ

Իսկ Սփիւռքի Հայութիւնը կարօտ և ծարաւի է Հայաստանէն սփոփարար լուրերու և խանդավառ խապրիկներու : Եւ պատրաստ է իր բաժինը բերելու Հայրենիքի վերելքին :

## ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՏՈՒՆԸ



Երեւանի մեր բնակութեան ընթացքին, երկիցս այցելեցինք Գրողներու Տունը, Շահումեան հրապարակին մօտ, Հայաստանի գրողներու կեդրոնը, ուր զրագէտները իրարու կը հանդիպին, և կ'ունենան իրենց զրական ժողովներն ու հրապարակային ելոյթները:

Հայ զրականութեան պատմութիւնը լեցուն է նիւթապէս թշուառ եւ անսուազ զրողներու գրուագներով, բայց, այսօր, Հայաստանի մէջ, Հայ գրողը այլ եւս, նիւթական մտահոգութիւն չունի, Պետութիւնը լի ու լի կը վարձատրէ զինքը: Անիկա աղատ է իր ամբողջ ժամանակը տրամադրելու ստեղծագործող զրական աշխատանքի, եւ ժողովուրդը կը յարդէ զինքը ու կը պատուէ իր մտաւորականները եւ գեղարուեստի ու գիտութեան մշակները:

Հայ Գրողներու Տուն մեր երկրորդ այցելութեան, աւելի մեծ թիւ մը կը զանենք Հայ զրագէտներու, կ'երեւի թէ զրական ժողով ունին, բայց, սիրով կ'ընդունին մեզ, իրենց ժամանակը կը տրամադրեն մէզի, ու կը թոյլատրեն լուսանկարել զերենք: Հոն է Վարպետը, Հայաստանի պատառը բանաստեղծը, Աւետիք Իսահակեան, որուն զործերը Մուսերէնի, Վրացերէնի եւ ուրիշ լեզուներու թարգմանուած են եւ որ հանրածանօթ է ամբողջ ԽՄիութեան մէջ, եւ որուն ծննդեան 70 ամեակը տօնուեցաւ եւ պարզեւատրուեցաւ Լենինեան շքանշանով: Մենք յաճախ բախտ ունեցած ենք տեսնելու զինքը, խօսակցելու իրեն հետ, լսելու իր իմաստասիրական, Հայրենասիրական եւ գրական խորունկ մտածումները, եւ վայելած ենք իր եւ իր աղնիւ Տիկնոջ հիւրասիրութիւնը իր պատուական յարկին տակ:

Հոն են բանաստեղծ Ազատ Վշտունին, վիպասան Ստեփան Զօրեան, որուն Պապ Թագաւոր պատմական վէպը մեծ հետաքրքրութիւն յառաջ բերած է: Հոն են Հայաստանի բանաստեղծներէն — Արագի, Սովորոն Տարօնցի, Գուրգէն Բորեան, Հուիփսիմէ Պօղոսեան եւ ուրիշներ:

Հայ Գրողներու Տան խոհուն քարտուղարը, Պ. Թօփչեան,  
սիրով կը պատասխանէ մեր հարցութեանուն, ու մեզի կը տրա-  
մադրէ Գրական Թերթի վերջին տասնեակ մը թիւերը:

Հայաստանի գրողները ամէն ամիս հաշիւ կուտան իրենց  
աշխատանքին համար, թէ ի՞նչ զործի վրայ կ'աշխատին, եւ գրա-  
կան պաշտօնաթերթին մէջ կը հրատարակուին իրենց գեկոյցները:

Հայ գրականութիւնը իր փայլուն և ծաղկեալ շրջանին մէջ  
կը գտնուի, իր բնիկ հողին վրայ, քանի որ ճշմարտութիւն է թէ՝  
ժողովուրդի մը գրականութիւնը իր բնիկ միջավայրէն, իր ժո-  
ղովուրդի կեանքէն կ'ստանայ իր ներշնչումը, Հայ գրականու-  
թիւնն ալ Հայաստանի հարազատ հողին վրայ միայն կրնայ ապ-  
րիլ և մնայուն արժէքով զործեր արտադրել, որովհետեւ Հայ  
ժողովուրդէն ոլխուի ասնէ իր ներշնչումը:

Հայաստան Գիրքի Երկիրն է, Հայ ժողովուրդը այնքան ծա-  
րաւի է գրականութեան, հացին չափ կենսական է գիրքը, զոր  
լոյս տեսածին պէս կը յափչտակէ: Պատերազմի ատեն, թուղթի  
պակասէն՝ նուազ օրինակներով կը տպուէին գիրքերը, ատոր  
համար մենք գժուարութեամբ կարող եղանք գտնել նոր հրատա-  
րակութիւնները: Ուրախ ենք որ անոնցմէ ոմանք հեղինակներէն  
նուէր ստացանք և ուրիշներ՝ պաշտօնական հաստատութիւն-  
ներէ:

Յիշենք մեզի ծանօթ Հայ գրողներու և բանասէրներու ա-  
նուններն ու անոնց վերջին նշանաւոր դործերը:

## ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

### 1. Աւետիք Իսահակեան

Բանաստեղծութեանց 2 հատորը.

### 2. Նայիրի Զարեան

Արա Գեղեցիկ ոզբերդութիւնը և  
Ամրոց բանաստեղծական հատորը

### 3. Ազատ Վշտունի

Հատընտիր Քերքուածներ

### 4. Գեղամ Սարեան

### 5. Սողոմոն Տարօնցի

### 6. Արազի

### 7. Գուրգէն Բորեան

### 8. Ցոլհաննէս Շիրադ

### 9. Հը. Քոչար

## ՎԻՊԱՍԱՆՆԵՐ

1. Դերենիկ Տէժիբճեան  
Վարդանանիք Պատմական Վէպը
2. Ստեփան Զօրական  
Պապ Թագաւոր, պատմական վէպը և  
Պարզ Հոգիներ

## ԲԱՆԱՍԵՐ ԵԽ ԳԻԾՆԱԿԱՆ

1. Ակադեմիկոս Հրաչեայ Աճառեան  
Հեղինակ «Արմատական Բառարանին» և  
«Հայոց Լեզուի Պատմութեան»
2. Ակադեմիկոս Ստեփանոս Մալխասեան  
«Բացատրական Բառարան» և  
«Մովսէս Խորենացիի Ուսումնասիրութիւնը և  
Թարգմանութիւնը»
3. Ակադեմիկոս Մանուկ Աբեղեան  
«Հայոց Հին Դրականութեան Պատմութիւն», Ա. Հատոր
4. Ակադեմիկոս Յակոբ Մանաղեան  
«Քննական Տեսութիւն Հայ Ժողովուրդի Պատմութեան»
5. Թորոս Թորամանեանի  
«Հայկական Ճարտարապետութիւնը»
6. Ակադեմիկոս Ա. Տէրտչըրեանի  
«Հայ Կլասիկները»
7. ՓրօՓ. Աշոտ Աբրահամեանի  
«Անանիա Շիրակացին»
8. ՓրօՓ. Աբարատ Ղարիբեանի  
«Համառօտութիւն Հայ Բարբառապետութեան»

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆ ԳՐՈՂՆՆԵՐԻՆ

1. Մարիէթա Շահինեան
2. Հռիփսիմէ Պօղոսեան
3. Արաքս
4. Աղաւնի
5. Մ. Մարգարեան
6. Լ. Թարգիւլ
7. Հ. Մկրտիչեան
8. Սիլվա
9. Ս.Կապուտիկեան

ՆԿԱՐ ԶՈՒՀԻ — Մ. Առամազ

ԵՐԳԱՀԱՆՈՒՄ — Գ. ԶԵՐՈՒԹՅԵԱՆ : ԱԽՋԱՆԱԳՈՐԾ՝ Ուրարտու :

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆԵՐ

1. Հայկանոյշ՝ Դանիէլեան
2. Յասմիկ
3. Օ. Գիւղաղեան
4. Ռ. Վարդանեան
5. Տ. Սաղանդարեան

Ինչպէս կը տեսնուի Հայ կինը մեծ քայլեր առած է գրականութեան և գեղարուեստի միւս ճիւղերուն մէջ, միեւնոյն առեն կարեւոր պետական պաշտօններու տիրացած է :

Հայաստանի մէջ, այժմ յայտնի վերադարձ մը կը տեսնուի դէպի հին արժէքները, գէպի պատմական, գրական, և նոյն իսկ կրօնական մշակոյթի հին գանձերն ու գրականութիւնը : Մեսրոպ Մաշտոցի կեանքը տրամայի վերածուած է, յառաջիկային պիտի տօնուի Գրիգոր Նարեկացիի — մէր կրօնական մեծագոյն եւ խորունկ բանաստեղծին — հազարամեակը, եւ Նարեկը աշխարհաբարի պիտի թարգմանուի եւ ուսումնասիրուի : Հանրածանօթ է Դ. Տէմիքը հանի Վարդանանի պատմական հարազատ եւ հրաշալի վէպը, կրօնական ոգիով օծուն :

\* \* \*

Հոս կը գնինի փոքրիկ Ծաղկեփունջ մը Հայաստանի քերթող-ներէն, զորս քաղեցինք իրենց գործերէն եւ Գրական Թերթէն, ուր կան ո՛չ միայն Խորհրդացին Միութեան զաղափարականին զովքը, հայրենասիրական վաս ոէրը եւ ուազմական ողին, այլ նաև բնութեան եւ սիրոյ երգեր եւ մանկական սիրուն կտորներ :

### ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Պիտի փարուեմ չենադ լանջիդ՝

Գարնան վարդով ցնծուն .

Եւ մայրական անհուն շնչիդ՝

Ցորեն արտով ծըփուն :

Կանչում ես ինձ լուսաբրրառ

Քո սիրազեղ կոչով՝

Դէմքդ եմ տեսնում նոր ու պայծառ

Քո հնազեղ ոնով :

Վա՛ո ու հզօր քո ապագան

Կայծակում է իմ դէմ

Դու, յաւերծող իմ Հայաստան,

Անուն քաղցր ու վսեմ :

## ԶՈՆ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

Հայրենի դաշտում քայլում եմ մինակ

Աշուն է արդէն, եւ ձիւնը նորեկ

Ծածկել է լանջքը սէգ Արարատի՝

Հողմը սաստկաշունչ հսկայ մի բարդի

Կորաքեֆել է աղեղի նման

Հայկ Նահապետի :

Սակայն իմ առաջ կանգնած են ահա՝

Պատմութեան ահեղ հողմերին ընկնած

Սիմերն, հոյակապ հին աւերակի :

Դո՛ւ՛ դարերի մէջ՝ դժար ու դաժան,  
Երբ ամենայն ինչ ընկած էր տապաստ,  
Դո՛ւ՛, ո՛վ երկնախոհ զմբէքներ ու վէս,  
Մնացիք ըմբռստ, մնացիք անսաստ  
Բոնակալների չարութեան ընդդէմ,  
Իմ ժողովուրդը՝ զարկուած շղթայի,  
Նշխարներդ Սուրբ, քարերդ մամռստ  
Պաշտեց գուրգուրեց հաւատով անշէջ :

Դո՛ւ՛, հզօ՞ր որմեր կամարներ լորովստ

Նրա հոգու հետ խօսեցէք հոգով

Մեր քաջակորով նախահայրերի

Խօսեցէք լեզուով անհուն գեղեցկի,

Եւ ներդաշնակի, եւ քացարձակի :

Դուք, վեհ վկաներ մեր անմահ փառքի,  
Մեր ստեղծագործ ոգու, հանճարի,  
Բեկորների մէջ ձեր նուիրական  
Ինչպէս մանուկը՝ աշխարհից լքուած,  
Մայրական զրկում տեսաւ նա իրեն  
Պաշտպանուած ամուր, պարիսպներով կուռ :

Հոգով ներշշուած Սուրբ քարերիդ մէջ

Իմ ժողովուրդը հիացքով արդար,

Մարմինը տեսաւ իր երկնասաց

Վսեմ խոհերի, վեհ գաղափարի

Եւ իրեն բարձր զգաց ոսովից,

Հպարտ ու հզօր, եւ գօտեպնդուեց

Իր անպարտելի, լուսարադա ոգու

Ցաւերծի համար անհաշու Պայքարի :

ԱԻԵՏԻՔ ԻՍՍԱՀԱԿԵԱՆ

ԵՐԵՒԱՆ

Ողջոյն քեզ, կեանք եւ Երեւան,  
Քո արեւին, հողին:  
Կրկին ժպտում է քո աշնան  
Խարսնաշ Գեղեցկուին:

Դանիգուրներով արեւաբոյր:  
Ողկոյզներով իր քաց:  
Իր բերքերի հրապոյրը բուռն  
Ահա իմ դեմ յորդած:

Ահա շրջում եմ ես Էլի  
Մանօք փողոցներով:  
Նոր յոյզերով ու սիրով լի,  
Նոր դասնուրեամբ խըռով:

Եւ ես դիսում եմ կառուցուող  
Թաղամասերը քո՝  
Աշնան անափ, շըռայլաշող  
Մայրամուտի ներքոյ:

Այստեղ կանգնած է նոր մի տուն  
Շուրջն աւերակ ու հող:  
Այնտեղ ելնում է հաստատուն  
Մի նոր երկինք-քերող:

Բայց ես մտքովն իմ անհամբեր  
Թուչում եմ քիչ առաջ,  
Տեսնում եմ լրիւ քաղամասեր,  
Պողոսաներ քարած:

Տեսնում եմ ես, որ անդադար  
Այս օրերից յետոյ  
Դարձել ես դու վեմ, որձաքար,  
Մարմար ու տուփ, պետոն:

Որ չեն լինի նորքի, կոնդի  
Թաղերը գորշ ու հին:  
Փողոցներում չի փոշոտուի  
Խարսնաշ գեղեցկուին:

Եւ աղջիկներ շքեղ, հպարտ,  
Պատանիներ ուրախ,  
Գործարանի ասլալտապատ  
Պողոսայի վրայ:

Մանուկների զըւարք փընջեր  
թուլվարներում կանաչ:  
Նրանց գգուում են սիրաջերմ  
Զքնապագեղ կանայք:

Եւ վիմահիմ այս Երազում  
Ցնդում են առ յաւէտ  
Անհատական վէրք ու ցասում  
Այս հին շէնքերի հետ:

Ես քեզ սիրում եմ, Երեւան,  
Ինչպէս երգիս ուղին:  
Ինձ կախարդում է քո աշնան  
Խարտեաշ Գեղեցկուիին:

«Ամրոց» Հատորէն

ՆԱՅԻՐԻ ԶԱՐԵԱՆ

### ԱՐԱՐԱՏԵԱՆ ԴԱՇՏԱՆԿԱՐ

Մեղմ յուզմունիքով սարսուաց գիշերը հեզ, սեւախօղ,  
Մուրը դարձաւ քափանցիկ, գորշ, կաքնազոյն Երանզով:  
Լուսինը լուրը Երերում՝ մեղկ ջրահարս հերարձակ —  
Լողաց Ծովումն երկնէի ու նազանիմ հեռացաւ:

Աստղերն ասես, մակոյկներ ոսկի, սահուն Երերուն —  
Խորտակուեցին, սուզուեցին երկնէի ջինջ ջրերում:  
Ասեղնոտուում է լոյսից խաւարն ասեղ առ ասեղ.  
Անծայրածիր, անծխոր գիշերուայ վերջն է հասել:

Մշուշաքող լեռների, բլուրների գագաթին  
Փայլեցին նուրբ Երանզներ ոսկու, վարդի, ազարի:  
Որպէս առիւծ ոսկերաշ արեւն ահա ելաւ վեր,  
Անապատով երկնէի քայլում է նա վառ ու վեհ,  
Եւ իր Բաշերն է ցնցում, բաշը նանանչ ու փայլում,  
Փայլուն բաշերն է փռում երկրի վրայ ու քայլում:

Խլրտացին, զարքնեցին հաւէ ու քիքեռ ծիլ ու ծառ,  
Արծար ջրանցքն ու առուն փոեցին երգ ու ծիծաղ,  
Շողով, ցողով շողացին լեռներ, արտեր եւ արօտ:  
Արարատեան պերն դաշտի չնաշխարհի՛կ առաւօտ:

Արարատեան դաշտն այսօր սեղան է լի Գեղանի,  
Բարձր լեռներ, բլուրներ շուրջն են բազմել սեղանի,  
Սեղանը նոյն, ծածկուած ծաղկանկար ծածկոցով,  
Անմահական մրգերով եւ խրճերի վառ բոցով :

Արարատեան շէն դաշտում տօն ու խննոյք է հիմի,  
Արտերն ըմբում են անյազ Արաքս Գետից զով գինի,  
Կապած դեղին լաշակներ հասկերը պար են գալիս,  
Նրանք հարբել են գինով, իրար համբոյր են տալիս :

Ահա կանգնած է հպարտ Արագած լեռը վերձիգ,  
Գեղեցկուիի աննման, ներմակախօն, գեղեցիկ:  
Եւ ժպիտով հեշտանուշ, նազանքներով հմայուն —  
Երիտասարդ սիրահար Արա լեռան է նայում:

Խսկ գորգերի՝ մարգերի վրայ նախշուն ու փափուկ —  
Գրկայսանում է ծաղկանց, խաղ ու պարեր գինարբուժ:  
Եւ այգիներ խումբ առ խումբ կանաչաւուն մազերով,  
Կանգնած շուրջ պար են բռնել նազիկ հեզիկ նազելով :

Արարատեան դաշտավայր, գեղածիծաղ դու յաւետ,  
Քո առաւոտն է բացուել կենսաքրիո բուրաւետ:

«Հատընտիր» Հատորէն

**ԱԶԱՏ ՎՃՏՈՒՆԻ**

### ԼԵՆԻՆԻ ԾՆՆԴԵԱՆ 75-ԱՄԵԱԿԸ

### ՎԼԱԴԻՄԻՐ ԻԼԻԶ ԼԵՆԻՆԻՆ

#### 1.

Դու Մահ չունես, թէ մի սրտով դու մեռար,  
Հազար սրտով կեսմի առար:  
Դու մահ չունես, Ստալինի մէջ ես դու,  
Աշխարհով մէկ կենսատու:  
Դու մահ չունես, հայրենիքն է ֆեզ արձան,  
Յաւերծօրէն, անկործան :

#### 2.

Հայր չեմ տեսել . . . բայց նիշչի  
Անուն ինձ միշտ հայր է եղել,  
Զեռքը գլխիս ու մինչ հիմի  
Ինձ ոչ մի օր չի բռղել —  
Իմ օրօցքի փայտի ծառը դեռ չէր բռւսել,  
Երբ նիշը ունի օրօցք էր ինձ հիւսել . . .

## 3.

Քո դրօշի տակ ենք անմահ , քո դրօշն է մեզ հովանի  
Նա փորձութեան ամէն ծովից մեզ լուսեղէն ափ կը հանի ,  
Կոհւթերում այս յաղթական քո դրօշն է մեզ հովանի ,  
Ստալինն է դրօշը քո , դու դրօշն ես Ստալինի :

**ՅՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ**

---

**ՍՊԱՍՈՒՄ**

— Թամանեան-Բենլինեան Հայկական Դիվիզիային

Պտղաւորուած այգիների գովկը առած ձեր նամբին ,  
Պարտէզների շեղահիւս գորգերն ամէն ձեր նամբին ,  
Արարատի Արագածի հայեացքն ուղղած ձեր նամբին ,  
Մեր երկիրը սպասո՞ւմ է , սպասո՞ւմ է ձեր գալուն :

Հայաստանի հովերն եկան ձեզ ընդառաջ՝ համբութեն ,  
Ծաղկոցների բոյրերն եկան նամբաներուն ձեր բուրեն ,  
Թռան սրսերը մայրերի , որ փարուեն ձեզ , գուրգուրեն ,  
Մեր երկիրը սպասո՞ւմ է , սպասո՞ւմ է ձեր գալուն :

Եկէ՛ք քաջե՞ր , հայո՞ց քաջեր , նայում ենք մենք ձեր նամբին ,  
Գորովալի մեր սրսերը փոած ահա ձեր նամբին ,  
Կարուտավառ մեր յայգերը ու մեր սէրը ձեր նամբին ,  
Մենք սպասում , սպասո՞ւմ ենք , սպասո՞ւմ ենք ձեր գալուն :

**ԳԵՂԱՄ ՍԱՐԵԱՆ**

Յունիս 20 , 1945  
ԵՐԵՒԱՆ , ԳՐԱԿԱՆ ԹԿՐԹ

---

**ԻՄ ՈՂՋՈՅՑՆԵ**

Սիրելի Գեղամ , Սարեանին , նրա գըական  
գործունէութեան 25-ամեակի առթիւ :

Գարնան տարիներն եկան զբնացին .  
Բայց դու քո երգով ջահել մընացիր .  
Կանաչ մընացիր եւ սիս կըրկին  
Շռայլ է , շըքեղ քո երգի այգին :

Լայն նանապարհ ես քո երգով հարքել,  
 Հուրիբարում է արդ հայեացիդ դեմ  
 Չերգած երգերիդ առաւօտը նոր,  
 Աւելի պայծառ, աւելի գերող . . .  
 Եւ մեզ կանչում է, ճրգում է, գերում,—  
 Թող նոյն գարունը յոյզ տայ քո սրտին  
 Եւ քող նոյն մուսան քեզ առաջնորդի . . .

**Գ. ԲՈՐԵԱՆ****ՀԱՅՐԵՆԱԿԱՆ**

(Երգեր Նոր Տաղարամից)

**1.**

Հովիտներով քո ծաղկաբոյր,  
 Հովի նման կ'անցնեմ մի օր,  
 Կ'անցնեմ ինչպէս զնգուն աղբիւր,  
 Ինչպէս արտից թռած մի լոր:  
 Ա՛յս դաշտերում քո երփնազոյն,  
 Աղբիւր սրտիս շաղը մնայ,  
 Հայրենաշունչ հովիդ հանգոյն —  
 Իմ մեղմախօս տա՛ղը մնայ . . .

**2.**

Հայրենական աղբիւրներ,  
 Զա՛ն, աղբիւրներ հովասուն,  
 Սիրտըս խաղաղ այս գիշեր  
 Կրկին ձեզ հետ է խօսում:  
 Հազար հովիտ ու անտառ,  
 Հազար կոկոն ձեր նամրին,  
 Որ դալարում են կայտառ,  
 Գգուամներով ձեր անրիծ:

Հովիտ լինեմ, լինեմ արտ,  
 Ցօդուն լինեմ կակաչի,  
 Որ կոհակը ձեր գուարք,  
 Սրտիս միջով կարկաչի . . . :

**ԱՀԱԽՆԻ**

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

9 Մայիսի, 1945 թ.

Իմ պայծառ սրտի հանդէսն է այսօր՝  
Այս հեքեաբական պահը Մայիսեան,  
Որը երգում են հազար երազով  
Շքերքի ելած շարժեր տօնական։

Կարծես ինձ համար հանդէսի ելան  
Բազմութիւնները բոցավառ սիրով,  
Եւ իմ սրտից է այսօր անսահման  
Յորդում աշխարհի ցնծութիւնը ծով...

Թըլում է, ահա մոլորակը մեր,  
Մեծ յաղբանակի շքերք է երգում,  
Եւ այդ երգը վեհ խոյանում է վեր,  
Նոր Արեւ դառնում մեր տիեզերքում...

Եւ ինչքա՞ն, ինչքա՞ն զանեֆ տուին ու կեամք  
Իմ ընկերները այսօրուան համար,  
Ա՛յս, դրօշները մեր այս տօնական  
Նրանց արեամբ են բոցկլտում անմար։

Իր համար ես ել տուի ամէն ինչ,  
Իմ կեանքը անգամ մռացայ յանախ  
Եւ ինչքան փափաք ու երազներ զինչ  
Ուազմի մշուշում ցրեցի անվախ։

Սակայն հաւատն իմ երկինք էր Գարնան,  
Աստղերով հազար, երանգների ծով,  
Ես գնում էի դէպի ապագան  
Մեր նուիրական սիրոյ շքերքով...

Եւ դրա համար ոչ մի մահուան հողմ  
Զէր կեռում հողիս, շեղում իմ ուղին,  
Ես նախրում էի, անցնում ծովու հող,  
Նստած հաւատիս ոսկէ նժոյգին...

\* \* \*

Ահա՝ այս ժամին տօն է փաղոցում  
Մարդիկ են ուրախ համբուրում իրար.  
Ամէն մի սրտում կայ անափ ցնծում.  
Եւ երջանկութեան աշխարհներ արար...

Երգում են նրանք մեր բախտը այսօր  
Այս պահը այնքան պատմական ու մեծ,  
Որը մեր ճեռքով ապագայ բոլոր  
Դարերի համար նոր ուղի նշեց...

Ես գիտեմ, կ'անցնին տարիներ հազար,  
Չի մոռացուի այս հանդէսը վսեմ.  
Դալիք սերունդներ սիրով մեզ համար  
Փառքի պսակներ ու գովքը հիւսեն:

### ՅԱԿԱՆ ՇՈՂԵՆՑ

#### ԴԵՊԻ ԲԵՌԼԻՆ

Երազել եմ ես շարունակ օրն այս վըսեմ,  
Խնչպէս նամբորդ մի անանուն լոյս-արեւին,  
Որ լուսաշող մի առաւօս ուրախ լըսեմ,—  
«Մեր զօրքերը արշաւում են դէպի Բեռլին»:

Արդ ամեն օր, լուսաբացին ելած կանուխ,  
Ճանդիպում է երէ մէկն իր բարեկամին,  
Ճաղորդում է բարեւի պէս զերմ, սրտաբուխ —  
«Մեր զօրքերը արշաւում են դէպի Բեռլին»:

Երէ մըտնես դու հանդերը եւ գործարան,  
Տեսնես մեր բիւրանք բանորներին,  
Կ'աղաղակեն բոլորն ուրախ միարերան —  
«Մեր զօրքերը արշաւում են դէպի Բեռլին»:

Իսկ թէ գընաս դու հեռաւոր գիւղերը մեր,  
Կամ թէ ճամբին հարցմունք անես մեծ ու փոքրին,  
Պիտի լըսես դու բոլորից ծիծաղադէմ —  
«Մեր զօրքերը արշաւում են դէպի Բեռլին»:

Մոսկուայի հրանոթներն ահեղաձայն,  
Աւետում են յաղթանակի լուրն աշխարհին,  
Եւ ասես թէ կրկնում է աշխարհն համայն —  
«Մեր զօրքերը արշաւում են դէպի Բեռլին»:

Առած լեզու մեծութիւններն մեր աշխարհի,  
Փառք ու անուն, ինչ հարազատ է մեր սրտին,  
Գրի կ'առնեն պայծառ գրքում մեր օրերի  
«Մեր զօրքերը յաղթանակով մոտն Բեռլին»:

### ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

## ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Ի՞նչ երջանկութիւն մահից յետոյ  
Սեւանի կապոյտ ալիք դառնալ,  
Դառնալ լեռան մուժ ու երեկոյ,  
Նշենի դառնալ ծաղկած Գարնան :

Նորից-նոր ապրել ուրիշ կեանքով,  
Եւ ուրիշների եւ քեզ համար,  
Ի՞նչ երջանկութիւն մահից յետոյ  
Հազար ձեւերով անմահանալ :

---

## ՇԻԱԾԱՆ

Անձրեւից յետոյ երկինքը քաց է.  
Ապրին է շրջում ծաղկազարդ նորքում,  
Մեր սիրոյ նման անհաս ու բարձր  
Զինջ ծիածանը ցոլում է օդում :

Ցոլում է՝ յենած մի ծայրն իմ սրտին,  
Միւսը սուզած քն քնինչ հոգում,  
Եւ ողջ աշխարհը նրա տակ կրկին  
Գոռում է իրար ու սիրով հարքում :

Մեր անհաս սիրոյ արցունիք ծնուել  
իմ ու քն սիրտն է նա իրար կապում,  
Բայց հեռու ենք մենք իրարից յաւետ՝  
Ոնց ծիածանի ծայրերը երկու :

Գ. ԿՄԻՒՆ

## ԳԱՐՈՒԻՆ

Գարունն ինձ յոյզեր ու երգեր քերեց,  
Գարնան հետ ելայ աշխարհ շրջելու,  
Նա սիրով ծաղկեց, նա նամբիս փռուեց,  
Ինձ քննար տուեց իրեն երգելու :

Ու սիրս լցուեց երգով անբարքառ  
Զմրուխտ շրերի հեթեաքով լուսէ,  
Ես՝ Գարնան մի խենք ջահէլ սիրահար  
Երգեցի Գարուն, շող, արեւ ու սէր . . .

Ծաղկեց իմ սրտում Վարդը Մայիսի,  
Մայիս էր շուրջն լցուած յոյզերով,  
Գարունը կայծ էր մի անքիծ յոյսի,  
Նա ինձ հրդեհեց հրեղէն սիրով :

**ՔԱԶԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ**

### ՍՊԵՇԱՆԻ

Մարտադաշտի կրակներով բայլում եմ ես  
Կրծքիս սեղմած պայուսակը այս քոյրական,  
Սրտիս նման փոքրիկ տուփում խոր ու անտես  
Տանում եմ ես սպեղանի կախարդական :

Ու քուում է՝ թէ կարող եմ ես ամռել  
Մարել բոլոր վէրքերն այրող խոցերն ամէն,  
Եւ խոշտանգուած մայր հողը մեր կրծքիս սեղմել  
Եւ կիսաւեր քաղաքները այս հոյաշէն :

Եւ ես կարող եմ ամռել ցաւ ու անկում,  
Վշտակոհակ այս գետերը երկրատարած,  
Քանի սրտիս սեղմած փոքրիկ պայուսակում  
Մայր հայրենիք, ես բն սէրն եմ տանում ծաղկած :

**ԱՐՃԱԼՈՅՍ**

### ԱՅՍ ԱՐՑԵՐԸ ՀԻՄԱ

Արեւով են ծփում այս արտերը հիմա,  
Գարունենով են հիմա այս արտերը լցուած,  
Ամէն հասկը լուսէ նառագայրն է նրա,  
Ամէն խուրճը դեղին ոսկէ ջան է վառուած :

Բայց հացով քող լցուեն մեր դաշտերն ու շողան  
Լիութեան ու բերքի արեւահամ այս հացով,  
Այս հացով ենք այսօր բանայու մենք սեղան,  
Թամանեան քաջերին հայրենիքը դարձող :

Կը դառնայ քաջերի շքախումբը կարմիր,  
Ափերից այն հեռու, դէպ օջախը հայկեան,  
Լիութեան ու բերքի մեր սեղանը կ'օրինի  
Թամադան մեր խոհուն Արարատ մեր հսկան :

**ԱՐՃԱԼՈՅՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ**

## ՄԱՅՐԱԿԱՆ ՇԱՐՔԻՑ

## ՀԱԶԱՐ ԵՐԱՆԻ

Հազա՞ր, հազա՞ր երանի  
Շող աստղերին ու լուսնին,  
Մաղիկներին նազանի  
Ու քնչշանուշ հովերին,  
Որոնք քեզ հետ են լինում  
Արշալոյսից ուշ գիշեր.  
Ու կարօտով չեն մնում  
Ժպիտներիդ կենսաբեր :

Հազա՞ր, հազա՞ր երանի  
Ճամբաներին քո անցած  
Ընկուզենուն դարաւոր,  
Որ քեզ շուր է արած . . .  
Կոհակներին ջրերի  
Որ քառել են շուրբերիդ,  
Խլել հայեացքդ արի,  
Ճամբոյըները քո վճիտ :

Հազա՞ր, հազա՞ր երանի  
Այն աչքերին, որոնք քեզ  
Կը ժպտան մեղմ, սիրալի,  
Իմ աչքերով սիրակէզ  
Չեն անցատուի հարազատ  
Երենց որդուց յաղը-ական,  
Կը փայփայեն անաղարտ  
Անհուն սիրով Մայրական :

## ՎԱՐՍԵՆԻԿ ԱՂԱՍԵԱՆ

## ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ

## ՕՐՈՐ

Ոսկէ մազեր ունես դու,  
Հազար նազեր ունես դու,  
Աչիկներում քո անոյշ  
Արեւ ու սէր ունես դու :  
— Օրօր, օրօր իմ նուշիկ,  
Մատադ ջանիդ անուշիկ :

Տեղ եմ զցել ժեզ համար,  
Խաս ու դումաշ փոք ունի,  
Բարձիդ տակը ալ խնձոր,  
Ես ի՞նչ անոյշ հոտ ունի:

— Օրօր, օրօր իմ նուշիկ,  
Մատաղ ջանիդ անուշիկ:

Լուսին ծագեց մեր սարին,  
Կաքան երգեց իր ժարին.  
Դու իմ լուսին, իմ արեւ,  
Երգող սոխակ իմ քեւին:

— Օրօր, օրօր իմ նուշիկ,  
Մատաղ ջանիդ անուշիկ:

Մ. ԿՈՐԻԻՆ

---

### ՄԱՅՐԻԿԻՍ ՀԱՄԲՈՅՐԸ

— Անուշ, անուշ, ի՞նչն անուշ,  
Խաղողն ու չամիչն անուշ,  
Սերկեւին ու բուզն անուշ,  
Սալորն ու ընկոյզն անուշ:

Մեր արեւի հուրն անուշ  
Մեր մրգերի բոյրն անուշ,  
Մրգից էլ ժաղցրահամ,  
Մայրիկիս համբոյրն անուշ:

Մ. ԿՈՐԻԻՆ

---

### ԱՍՏՂԻԿՆԵՐԸ

Զիւն էր իշնում մեղմ ու քերեւ՝  
Փաքիլ-փաքիլ, թիթեներ,  
Թերթիկներով հազարանեւ  
Ծածկում դաշտեր ու լեռներ:

— Մայրի'կ — ասաց մանուկը վառ,  
Փաքիլն ափին՝ Մայրիկին,  
Զեան փաքիլը ինչո՞ւ այսքան  
Նման է լոյս աստղիկին :

Մայրը խնդաց եւ ժպիտով  
Նայեց մանկան զերմ ափին,  
— Աստղերից են, — ասաց, — խմբով  
Իջնում՝ գալիս են երկիր :

Մանուկը լուռ մօրը լսեց՝  
Աշիկներում հուր անհուն,  
Եւ եսքն այնպէս զգոյշ փոխեց  
Կարծես աստղեր եր կոխում . . . :

### ՄՈՒՇԵԴ ՆԱՐԵԱՆ

«Գրական թերթ»  
Յունիս 20, 1945

## ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ



Յուլիս 9-էն վերջ, Արտասահմանի պատգամաւորները սկսան մեկնիլ, առաջին խումբը — իրանի, Եղիպառուի, Սիւրիոյ, Ռումանիոյ, Պուլկարիոյ, Թիւրքիոյ, Յունաստանի եւ Ամերիկայի Աշխարհական պատգամաւորները օդանաւով մեկնեցան դէպի թիւրքան: Յաջորդ շարաթը, Ֆրանսայի պատգամաւորները Մուկուսայի ճամբարի Բարիկ մեկնեցան: Մենք ուղեցինք աւելի երկար մնալ՝ տեսնելու համար Երեւանի Գետական ու Մշակոյթի հաստատութիւնները:

Յուլիս 19-ին կառավարութեան կրօնական գործերու պաշտօնեան — Սուրէն Ն. Յովհաննէսեան, եկաւ ողջերթի ճաշին, ինտուրիստ Պանդոկին մէջ, ու պաշտօնապէս հայորդեց կառավարութեան ողջոյնները եւ բարի ճանապարհ մաղթեց: Ժամը 3·30-ին օդանաւ պիտի նստէինք, սակայն այդ օր յետաձգուեցաւ մեր մեկնումը:

Յուլիս 21-ի առտուն, առիթ ունեցայ այցելելու Զանգուի Զորը, ուր կառուցուած է մեծ ջրելեքտրակայան մը, եւ Մահուկներու Շոգեկառքը, զոր կը վարեն պատանիները:

Կէսօրուան մօտերը, տևանք որ օդանաւը կը սաւառնի Երեւանի վրայ, փութացինք պանդոկ, ուրկէ պըսով օդակայան գնացինք՝ անցնելով Զգալսէժի մեծ զործարանին ու Շոգեկառքի Կայարանին մօտէն: Ժամը մէկ ու կէսին, մեր օդանաւը բարձրացաւ վեր, հրաժեշտ տուինք Երեւանին, որուն գեղեցիկ չէնքերը, պարտէզներն ու այգիները այնքան սիրուն կ'երեւէին օդէն, հրաժեշտ տուինք Հայաստանի հողին ու թուանք դէպի Պագու: Երկու ժամէն Պագու էինք արդէն, ուր իջանք եւ վերջին անգամ խմեցինք Ռուսական համով թէյը:

Պատգամաւորներու մեր վերջին խումբին մէջ էին՝ Կիլիկիոյ Վեհաշնորհ Կաթողիկոսը, Երուսաղէմի Ամենապատիւ Պատրիարքը, Պէյրութի, Դամասկոսի, Իրանահնդկաստանի, Հարաւ. եւ

Հիւսիս . Ամերիկաներու Առաջնորդները , Դերենիկ Վրդ . , երեք աշխարհական պատգամաւորներ եւ այս տողերը գրողը — 12 հոգի :

Երեկոյեան ժամը 7.30-ին , Թեհրանի օդակայանը վար ի-ջանք , զիմաւորութեան եկած էին տեղույն Թեմականի ու Թա-զականի անդամները եւ քահանայ հայրերը , կ'երթանք Առաջ-նորդարան , ուր ճաշկերոյթով կը պատուեն մեղ , յայտնելով իրենց ուրախութիւնը :

Դէպի Ամերիկա վերադարձի մեր ճամբուն վրայ՝ առիթ ու-նեցանք հանդիպելու Միջին Արեւելքի կարեւոր Հայ Գաղութները , ամենուրեք մեծ խանդավառութիւն կը տիրէր Հայաստանի մասին , ու մենք , ո՞ւր որ այցելեցինք՝ քաջալերեցինք այդ զգացումը , եւ պատմեցինք վերածաղկով Հայաստանի բերկրալի լուրերը : Մեր այցելութիւնը թեհրան , Դամասկոս , Զալէպ , Պէյրութ , Երուսա-ղէմ , Գահիրէ եւ Աղեքսանդրիա , մօտաւորապէս երկու ամէիս տեւեց , մինչեւ որ կարելի եղաւ նաւու տոմսակ ապահովել՝ Ա-մերիկա վերադառնալու համար :

Այս բոլոր երկիրներուն մէջ , որոնք բնակուած են Խալամ ժո-ղովուրդներով , եւ ուր հօծ Հայ գաղութներ կան — 350,000-էն աւելի — աղջայնական ողին արթնցած է Արար ժողովուրդին մէջ , ինչպէս նաև Պարսիկներուն , եւ ատելութիւն կայ Քրիստոնեայ տարրին հանդէպ , մանաւանդ Հայերուն՝ որոնք ամէն տեղ յաջող են Առեւտուրի եւ Արհեստներու մէջ : Միջին Արեւելքը բռնկած է այժմ . Հոն ուր կը թուէր թէ Հայ Բեկորները կրնան աւելի ա-պահով զգալ աղջային ծուլումի դէմ , այսօր հակակրութիւն կը տիրէ ու բնիկ տարրը կ'ուզէ որ Հայերը հեռանան իրենց երկիր-ներէն , դէպի ո՞ւր , ուրիշ ապաստան չկայ , եթէ ոչ Հայրենի եր-կիրը : Հայաստան լայն պիտի բանայ իր գուռները իր պանդուխտ զաւակներուն առջեւ , ուր անոնք փրկուելով հալածանքի եւ կո-րուսաէ , պիտի լծուին Հայրենիքի վերաշինութեան սրբաղան գոր-ծին :

### ԹԵՇՐԱՆ

Վեց օր միայն մնացինք իրանի մայրաքաղաքը , սակայն , այդ կարձ միջոցը բաւական եղաւ տեսնելու Հայ գաղութի եռ ու զետ կեանքը : 40,000 կը հաշուուի Թեհրանի Հայոց թիւր , մեծ մասը վաճառականներ եւ ոսկերիչներ , կամ արծաթեղէնի եւ գոհարե-ղէնի առեւտրականներ , ինչպէս նաև գործավաճառներ , բարե-կեցիկ զիրքի տէր , որոնց մէջ մեծահարուստներ ալ կան՝ նման Ուօման Խսայէվին , որ իբրեւ պատգամաւոր էջմիածին եկած էր , ու Վեհափառին ինքնաշարք մը նուիրեց : Ռ . Խսայէվ շինել տուած է Թեհրանի նոր , մեծ ու սիրուն եկեղեցին , որուն նաւու հայութեան սրբաղան գոր-

ու Օծումը կատարեց Գարեգին Վեհափառը, յաջորդ Կիրակին:

Պարսիկները յետամնաց ժողովուրդ մըն են: Իրենց հսկայ երկրին — 628,000 քառ. մղոն — մեծ մասը անապատ է, աւազ եւ քար: Սոսկալի տաք եւ անջորդի: Իրանի 15,000,000 բնակչութեան՝ 3,000,000-ը թափառաշրջիկ կամ գնչուներ են: Այս ընդարձակածաւալ Իրկրին մէջ, որ նշանաւոր է իր քարիւղով, գորգերով, քաշմիր այծի մաղով, գանոնուղի մորթով և խաւեարով, Հայերը հինէն ի վեր փայլուն գիրք ունեցած են իրեւ վաճառականներ: Այս էր առեւտուրի ճամբան՝ Փոքր Ասիոյ և Ծայրագոյն Արեւելքի (Հնդկաստան, Զինաստան, և այլն) միջնւ: Սակայն, Պարսիկները կ'առեն Հայերը, որովհետեւ Հայերը լաւ գիրք ունին, կը նախանձին ու արգելք կը դասնան անոնց միջոցով իրենց երկրին յառաջդիմութեան: Այս առողերը գրուած պահուն (Նոյեմբեր 21, 1945) Իրանի մէջ քաղաքացին կամ կայ: Հոս Խ. Միութեան և Անդզիոյ շահերը իրարու կը բախին:

Պարսկաստանի Հայոց թիւը 100,000-էն աւելի կ'ենթագրուի, կեղբոսն է Նոր Ջուղա, իր Ամենափրկիչ Վանքով եւ Եկեղեցիներով, ինչպէս նաև Սպահանը: Վաղեմի գարերէն սկսեալ՝ իրեւ զրացի և ցեղակից ազգեր՝ Հայը և Պարսիկը քովի քովի ապրեր են, կուտով և պայքարով, այն օրէն սկսեալ՝ երբ Հայերը գարձան նոր ու լուսաւոր կրօնքին, և յասոյ, երբ Պարսիկները գարձան անապատի Մարգարէի կրօնքին:

Թեհրանի մէջ կը Հանդիպիմ Աշոտ Պատմագրեան ծանօթ և րաժիշտին, զոր կը ճանչնայի Եղիպատոսէն, ութ տարիներ առաջ: Նպաստակ ունի Ամերիկա գալու և Երկահանդէսներ կազմակերպելու, ինչպէս ըրած է Եղիպատոսի, Պաղեստինի և Իրանի մէջ:

Թեհրանի օդը հեղձուցիչ է, ջուրը անախորժ, և միակ մօտիկ օդափոխութեան վայրերն են՝ Դըմրան, ուր կը գտնուի թագաւորին Ամարանոցը: Արծաթեղէնի Հայ վաճառականներէն նուէրներ կը գնենք, Վանեցի նշանաւոր ոսկերիչ և փորագրիչ Դաւիթ Փափաղեան, մեզի համար, ծխախոտի տուփի մը վրայ կը փորագրէ Հայաստանի քարտէզն ու Սասունցի Դաւթթը:

Կ'աճապարենք Իրանի, Իրաքի և Սիրիոյ վիզաները ստանալ եւ շուտով հետանալ այս տօթակէղ անապատէն:

### ԴԱՄԱՍԿՈՍ

Շարաթ առտու, Յուլիս 28-ին, Անդզիական զինուորական օդանաւոր՝ Երկու Ամերիկաներու Առաջնորդներու հետ՝ կը թոխնք գէպի Դամասկոս: Ճամբը 10·10-ին Պալտաստի Օդակայանը վար

կ'իջնենք, կէս ժամուան համար, մինչեւ որ օդանաւը կաղ առնէ: Կարծես թէ հնոցի մէջ ես, անապատի խորշակը կը զարնէ երեսիդ:

Կէս օրէ վերջ, ժամը 1.30-ին Դամասկոսի օդակայանը կ'իջնենք: Կը հանդիպիինք Առաջնորդարան, Սիւրիոյ Կառավարութեան Երեսփոխան եւ կիմիածնի համագումարին պատղամաւոր՝ Ն. Եալուպեանի երիտասարդ տղաքը կը գիմաւորեն մեղ, եւ իրենց տունը կը հիւրընկալին:

Կիբակի Գարեգին Արք. Խաչատուրեան կը քարոզէ Ս. Սարգիս Եկեղեցւոյ Բեմէն, յաւարտ Ս. Պատարագի, քանի մը խօսք ալ ես կ'ըսմ, Հայաստանի մասին, Եկեղեցին լեցուած հոծ բազմութեան:

Առաջնորդարանի վերհայարկի սենեակներէն մին՝ կը կոչուի Օրմանեանի Սենեակ, ուր մեծանուն Պատրիարքը 1917-ին իր աքսորի օրերուն ապրեր է ու գրեր իր կենսագրութիւնը «Խոհք եւ Խոսք» անունով:

Դամասկոսի, ինչպէս նաև Պէյլութի եւ Լաթաքիոյ եկեղեցիներն ու գալրցական չէնքերը Երուսաղէմի Վանքին կը պատկանէին, 1927-ին, երբ Սահակ Կաթողիկոս՝ Վերահաստակեց Կիլիկիոյ Աթոռը Լիբանանի մէջ, Երուսաղէմի Պատրիարքութիւնը անոր յանձնեց բոլոր եկեղեցական ու գալրցական չէնքերը:

Դամասկոս (Շամ) նշանաւոր է իր մետաքսեղէններովք: Ասթէն օգտուելով՝ եկեղեցական զգեստի համար կտոր կը գնենք ու տեղույն վրայ կարել կուտանք:

Դամասկոս Սիւրիոյ Մայրաքաղաքն է: Արաբները ատելութեամբ կ'եռան Ֆրանսացիներուն դէմ, զորս գեռ նոր գուրս վտարած են իրենց երկրէն՝ չնորհիւ Անդվիացիներուն: Ատելութիւն կայ նոյնպէս Քրիստոնեայներուն դէմ, մանաւանդ Հայերուն՝ քանի որ Ֆրանսական բանակին մէջ չատ Հայեր կը ծառայէին: Սակայն, մերիններուն խոհեմութեամբ՝ բորբոքած կիրքերը հանդարսած են: Ֆրանսացիներուն դէմ ա'յնքան մոլեռանդ ատելութիւն կայ որ՝ սրբելմաքրել կ'ուզեն Ֆրանսական ամէն հետք գալրցները, լեզուն եւ արձանագրութիւնները խանութներու վըրայէն: Եթէ հեռածայնի մէջ Ֆրանսերէն խօսիս՝ չեն պատասխաներ, ուրանալով Ֆրանսացիներու բերած մշակոյթն ու քաղաքակրթութիւնը:

Ինձի ծանօթ էին Լիբանան ու Սիւրիան, ութ տարիներ առաջ այցելած էի, Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանին համար աշակերտներ ընտրելու համար:

## ՀԱԼԵՊ

Օգոստոս 2-ին, Հարաւ. Ամերիկայի կաթոլ. Պատուիրակ Գարեգին Արք.ի եւ իր թեմի աշխարհական պատվամաւոր՝ Պր. Սահակ Պաղջէճեանի հետ՝ պըսով կը մեկնինք Հալէպ, տաք է շատ եւ անապատի խորչակը կը փէտ: Սիւրիոյ մեծ մասը անջրդի է եւ անապատ: Հալէպ անապատի մէջ շինուածէտ, ամառը Պարտա Գետը կը չորնայ գրեթէ, եւ ջուրի պակաս կայ, սակայն հինքն ի վեր թիւրքիոյ, Պաղեստինի, Իրանի եւ Իրաքի միջիւ վաճառականութեան մեծ ճամբան է հղած: Կը կենանք Հօմս կէսօրուան կերակուրի եւ երեկոյեան ժամը 5-30-ին Հալէպ կը հասնինք: Առաջնորդարանի մէջ կը գտնինք Զարեհ Ծ. Վարդապետը, երիտասարդ եւ համակրելի Առաջնորդը Բէրիոյ Թէմին: Կը նախընտրենք բնակիլ Պարոնի պանդոկը (Մազլումեան), որ հանրածանօթ է Հալէպի մէջ, եւ առաջնակարգ իր դիրքովն ու մաքրութեամբը:

Յաջորդ առաւ Եփրատ թիւրթի տղաքը կուգան տեսակցութեան: Սիւրիա եւ Լիբանան աննախլնթաց խանդավառութիւն ստեղծուած է Հայաստանի մասին, կարծես խուճապ կայ չուտով Հայրենիք երթալու, սակայն պէտք է համբերող ըլլալ, Հայաստանի կառավարութիւնը պիտի հաղորդէ ժամանակը, երբ պատրաստ ըլլայ զիրենք ընդունելու, պէտք է նոր աւաններ, եւ քաղաքներ կառուցանել նախ, ներդադթը սկսելէ առաջ:

Հալէպ քաղաքը մօտաւորապէս 100,000 Հայութիւն կը հաշուէ իր ըրջակայքով միասին, իսկ Բէրիոյ թեմը 120,000-էն աւելի է: Մէր ամենէն հոծ գաղութն է, եւ ապկային կեանքը կենսունակ է հոն իր եկեղեցիներով, գպրոցներով եւ ապկային կապմակերպութիւններով: Հայաստանի մօտակայ Հայ գաղութներէն ըլլալով՝ Իրանի պէս, հետաքրքրութիւնը մեծ է Հայաստանի հանդէպ:

Հո՞ս ալ Արար տարրը հակակրութիւն ունի Հայոց հանդէպ, հո՞ս ալ ապագան պայծառ չ'երկեր Հայութեան համար, եւ մեծ փափաք կը տիրէ Հայաստան տեղափոխուիլ ու հաստատուիլ Հայրենի հողին վրայ, եւ իր ջանքերը նույիրել Հայրենիքի վերելքին:

Շաբաթ օր կ'այցելեմ Պ. Կիւլպէնկեանի Մայրանցը, մաքուր եւ կանոնաւոր, ուր ծննդարերութիւն ունեցող մայրերն ու նորածին մանուկները կը սուանան ամէն ինսամք:

Կիւրակի կը պատարագեմ եւ կը քարոզեմ Մէյտանի Ս. Գէորգ և կեղեցին, ժողովուրդը մէծաւ մասամբ կը բաղկանայ Մարաշ-ցիներէ, կը պաշտօնավարէ Մշեցի ալեւոր եւ կորովի Տէր Օշական քահանան:

Եկեղեցին թիւրքով ծածկուած է, թաղը շատ բարեկեցիկ չէ, սակայն, Հալէպի մէջ ունեւորներ չեն պակսիր: Սիւրիոյ եւ Լիբա-

նանի Հայութիւնը այլ եւս պէտք է զադրի նպաստընկալ ըլլալէ և ինքն ալ իր մասնակցութիւնը բերէ Հայաստանի վերաշնորհեան:

Երկուշարթի Աղէզ զիւզի հոգաբարձութեան Առենապետ Պր. Միասք Երամեան (Պրաւիտենսի Եկաւեաններուն քեոին) կուզայ զիս հրաւիրելու Աղէզ, Հայաստանի մասին խաղըիկներ տալու տեղուոյն համայնքին, որ կարօտով կ'սպասէ, չեմ կրնար մերժել, ծանօթ ըլլալով Աղէզի ժողովուրդին: Իր ինքնաշարժով կը մեկնինք, դիւղէն երկու մզոն հեռու, մեծ պողոտային վրայ շարուած են Սկառուներն ու Աղէզի երիտասարդները, զիւզի ամբողջ ժողովուրդը գիմաւորութեան եկած է, երգով ու խանդավառ ցոյցերով եկեղեցի կ'առաջնորդեն, ուր կը խօսիմ իջմիածնի եւ Հայաստանի մասին, հաղորդելով՝ Նորընափր Վեհապիառ Հայրական տին օրհնութիւններն ու սիրալիր Հայրական ողջոյնները:

Դ. կ'այցելեմ Հալէպի Ծերանոցը՝ միսիթարելու համար անոր գժբախտ բնակիչները:

Հալէպ տակաւին չէ խաղաղած վերջին քաղաքական գէպքերէն, Անդղիացիները զրաւուծ են Ֆրանսացիներուն տեղը, սակայն, գեռ ապահովութիւն չի տիրեր: Քաղաքը նոր ու ճերմակ քարաշէն շէնքերով աւելի մհծցեր է, ութ տարիէ ի վեր, երբ այցելած էի, 1937-ին:

Մէկ շաբաթէն աւելի չհնք կրնար մնալ, ժամանակը չի ներեր, կը փութանք օր առաջ Երուսաղէմ հասնիլ եւ ճամբու տոմսակը ապահովել:

#### Պէջը ՈՒիթ

Օգոստոս 9-ին, զարձեալ ճամբու Երեք ընկերներս (Գարեգին, Երք., Տիրան և Սիոն Եպիսկոպոսներ), ինքնաշարժով կը մեկնինք գէպի Պէյրութ, այցելելու Կիլիկիոյ Վեհապատին և միաբանութեան: Իրիկուան գէմ Անթիլիաս կը հասնինք: Կը մտնենք Նորաշէն Մայր Տաճարը, արդարեւ շատ գեղեցիկ ու Հայկական է իր գմբէթով՝ մանաւանդ գուրսէն: Նոյնակէս Վեհարանն ու Դպրեվանքը: Անթիլիաս գիւղին ծայրը, ծովեղերքը, Պէյրութէն գրեթէ հինգ մզոն հեռու, նալրնջնիններու պարտէզներուն մէջ հաստատուած է Կիլիկիոյ պանդուխտ Աթոռը: Զմեռը մեզմ եւ բարեխառն է, սակայն, ամառը խոնաւ եւ տաք է օդը, ուստի հովոց կը բարձրանայ միաբանութիւնը, ամառուան երեք ամիսները:

Կը գիշերենք Նորմանտի ծովահայեաց պանդոկը, բայց նորէն տաք է եւ խոնաւ: Յաջորդ առառու, Դերենիկ Վրդ. Կաթողիկոսի ինքնաշարժով կուզայ մեզ ՊէքՓայա տանելու, ուր կը մնայ Վեհափառն ու միաբանութեան մէկ մասը: Գարեգին Վեհապատը կը

տեսնենք նոյն կորովով եւ եռանդով, թէեւ քիչ մը յոգնած Հայաստանի երկար ճամբորդութենէն :

Ասուածածնի Վերափոխման Կիրակին կը պատարագեմ Տուհր-Շուէր ամարանոց քաղաքը, Յունաց Եկեղեցին, ուր մեծ թիւով Հայեր եկած են ամառը անցնելու: Եւ կը կատարենք խաղողի օրինութիւնը, Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Խաղ. Արք. Աջապահեանի հետ:

Երկուշաբթի, Օգոստոս 13-ին, Պէյրութ կ'իջնենք Գարեգին Սրբազնի հետ՝ այցելելու Գաղթակայանները: Կը տեսնենք նոր Մարաշ, Սիս և Ալտանա Թաղերը: Մանճակէն նոր գաղթած Հայերու բնակարանները շատ ողորմելի եւ ապասողջապահիկ են. թիթեղէ կամ տափառէ խելքուկ խաճիթներ, ուրկէ անձրեւն ու փոշին ներս կը խուժեն: Նոյնայէս զպրոցներն ու եկեղեցիները ո՞չ միայն նպատակին չեն կրնար ծառայել, այլ նաեւ շատ անբաւարար են Հայ բազմացող մանուկներուն համար: Ու մտածել որ Պէյրութի 60,000-է աւելի Հայութեան մէջ շատ բարեկեցիկներ եւ նոյն իսկ Հարուստաներ կան, որոնք միշտ դուրսէն օգնութիւն կ'ակնկալեն:

Կէս օրէ վերջ Լիբանանի մէջ Հանրածանօթ Տքթ. Ենիկոմշեանի ինքնաշարժով եւ իր լնկերակցութեամբ՝ Ազունիէի Ազգ. Բուժարանը կ'այցելենք: Պէյրութէն երկու ժամ հեռու, գեղեցիկ բարձոնքի մը վրայ շինուած շատ առողջարար օդով եւ տեսարանով, պատուարեր հաստատութիւն մընէ Հայութեան, եւ թոքախտի հիւանդներուն լաւագոյն բուժարանը:

Կը խօսինք Հայաստանի մասին ու կ'աղօթենք հիւանդներուն համար:

Եշ. Կը մեկնինք Զահէէ, այցելելու Պոլսոյ նախկին Պատրիարք Զաւէն Արք.ին: Նախ կը հանդիպինք Պաարէք, տեսնելու տեղույն հնութիւնները. — Բազոսի եւ Ճուպիթերի հսկայ Մեհեաններու մեծզի սիւներն ու որմնաքարերը՝ տապալած եւ ոմանք տակաւին կանգուն՝ կը պատմեն հին քաղաքակրթութեան մը մեծագործութիւնները իրենց աւերակ վիճակին մէջ:

Իրիկունը կ'իջնենք Զահէէ, Յովակիմեանի Պանդոկին մէջ կը գտնենք Զաւէն Սրբազնը, որ ամէն տարի ամառը Պաղտատի տաքէն խոյս կուտայ եւ կուգայ Զահէէի չոր եւ զով ամարանոցը:

Ուրբաթ կէս օրէ վերջ կը բաժնուինք Զաւէն եւ Արտաւազ Սրբազններէն ու կ'այցելենք Այնինք, Մուսա Լերան Սուէտիացի Գաղթականներու Աւանը, շինուած ջուրի մեծ աղբերի մը քով, լերան կուշտին, ուր մօտաւորապէս 5,000 Հայեր կ'ապրին՝ ֆրանսացիներու կողմէ կառուցուած սիմէնտէ պղտիկ հիւղակնե-

րու մէջ : Սակայն եկեղեցի եւ քարոզիչ չունին, կը օնական արարողութիւնները կը կատարեն գործոցի շնչքին մէջ :

Իրիկունը Դամասկոս կը հանդիպինք մեր դոյքերը առնելու համար : Սիւրիոյ մայրաքաղաքը, ուր մօտաւորապէս 10,000 Հայութիւն կ'ապրի, մէծ եռ ու զեսի մէջ է, Անդվիացիները կը տօնախմբեն ծարոնի անձնաասութիւնն ու պարտութիւնը, իսկ Սիւրիացիները կը տօնեն իրենց անկախութիւնը :

Շարաթ օր ինքնաշարժով կը սուրանք դէպի Հայֆա անցնելով Գալիլիոյ գեղածիծաղ ու ծաւի լիճին եղերքներէն, կանայէն ու Նազարէթէն : Այլ եւս Ս. Երկրին մէջ ենք, որուն ամէն քայլափոխը նուերական յիշատակ մը կ'արթնցնէ մեր մտքին մէջ՝ Յիսուսի կեանքին հետ կապուած գրաւագներով, Ան քալելով անցը է այս ճամբաներէն, օրերով եւ շաբաթներով ճամբորգելով, մինչ մենք մեքենայով կը սուրանք՝ ահազին տարածութիւն կը բելով մէկ օրուան մէջ : Տեսարանները ծանօթ եւ սիրելի են մեզի, 16 տարի ապրած ըլլալով՝ Պաղեստինի մէջ :

Կը գիշերենք Հայֆա, Հայկական Պանդոկ մը (Hotel Palace) : Կիրակի կը մասնակցինք տեղւոյն ժամատան մէջ մատուցուած Ս. Պատարագին՝ Տեսուչ Հմայեակ Վրուի կողմէ : Մեզի կը վիճակի քարոզել, Հաղորդելով Հայրենիքի խանդավառ լուրերը :

Կէսօրէ վերջ կը բարձրանանք Կարմեղոս Լեռը, Միջերկրականի վրայ՝ հրուանդանի մը ծայրին՝ շինուած է փարոսը, Ֆրանչիսկեաններու Վանքին քով, ուրիէ հրաշաղան տեսարան մը կը պարզուե աչքիդ :

Հրեաները գեղեցիկ տուներով զարգարեր են կարմեղոս Լեռը, եւ Հրէական թաղը : Հայֆայի 140,000 բնակչութիւն մէծ մասը Հրեայ է :

Ժամը 4:30-ին ինքնաշարժով ճամբայ կ'ելլենք դէպի Ս. Քաղաքը, անցնելով Թել-Աւերի մօտէն ու Լիւտի մէջէն, ամեն ուրեք Անդվիացին զինուորական քամբեր ծածկած են գաշտերը, ինչպէս էր Սիւրիոյ եւ Լիբանանի մէջ :

Որքան կը մօտենանք Երուսաղէմին՝ այնքան աւելի արագ կը տրոփէ մեր սիրուը : Ուխտի կ'երթանք, բայց ոչ թէ անծանօթ սուրբի մը կամ Սրբավայրի մը, այլ՝ շատ ծանօթ ու սիրելի տան մը, Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռին, ու Տնօրինական փարելի սրբավայրերուն, որոնց կարօտը կ'ուռեցնէ մեր սիրու՝ հօթը տարիներէ ի վեր :

Քաղաքէն 15 քիլոմէթր հեռու, սիրուն բարձունքի մը վրայ, Հայաստան անունը կրու Հայ տան մը քով՝ կը գտնենք Պատրիարքարանի ինքնաշարժը՝ Ներսէս Վարդապետի եւ ուրիշ դիմաւո-

բութեան եկող միաբաններու հետ : Կ'ողջագուրուինք ու ճամբան կը շարունակնք Պատրիարքի մեքենայով :

Ս . Քաղաքի չէնքերը կարծես աւելի սիրուն եւ մաքուր կ'երեւին եօթ տարուան բացակայութենէ մը վերջ, ծանօթ ու սիրելի փայրերը կ'ողջունեն մեզ :

Պապէլ Խալիլ Դուռնէնք կը մանենք հին քաղաքէն ներս, կ'անցնինք Դաւթի Բերդին առջեւէն, որմէ անդին Հայոց թաղնէ, Հայոց փողոցը եւ Ս . Յակոբեանց Բերդանման Վանքի չէնքերը : Մայր Տաճարի մէծ զանգակները կը հնչեն ոսկի գողանչով, ժողովուրդը լեցուած է անցքերուն վրայ, ծանօթ գէմքեր ամէնքն ալ՝ կը ժըպտին ու կ'ողջունեն, «Հարաշափառառով կ'առաջնորդուինք Ս . Յակոր, որուն հարիւրատոր գոյնզգոյն կանթեղներն ու ջահերը կը չողան զուարթ լսյով : Գլխազրի Սեղանին առջեւ կը կատարենք մեր ուլսան ու աղօթքը, ու Տեսանեղօր Սեղանին առջեւ կը յայտնենք Աստուծոյ մեր երախտազիտութիւնը՝ որ արժանի ըրաւմեկ՝ վերստին տեսնելու մեր ձոգեւոր Տունը, ուր կը ճառագայթէ Հայուն հաւատքին լուսաշող կանթեղը, Ս . Երկրին մէջ :

Թափօրը կը բարձրանայ Պատրիարքարանի գեղակերտ ու գեղազարդ Դահլիճը, որ լոյսերու մէջ կը շողայ, ուր Լուսարարապետ Եղիշէ Վ. բդ. բարի գալուստի խօսքեր կ'արտասանէ յանուն Ս . Յակոբեանց միաբանութեան, իր երկու միաբանակից եղբայրներուն, որոնք Եպիսկոպոսական օծում ստացած են եւ Գարեգին Արք . Խաչատուրեանին, որ կը պատասխանէ չնորհակալութիւն յայտնելով Միաբանութեան՝ սիրալիր ընդունելութեան համար :

## ԵՐՈՒՍԱՆՀՄ



Ս. Քաղաքը աւելի ընդարձակեր ու մեծցեր է վերջին հօթը տարուան ընթացքին, նոր ու գեղեցիկ շէնքերով։ Բնակչութիւնը բազմացեր է հասնելով մօտաւորապէս 200,000-ի, որուն մեծ մասը Հրեաներ են՝ հաստատուած նոր Քաղաքին մէջ, որ հին ու պարսպապատ քաղաքէն գուրս՝ զէպի Արեւմուտք կը տարածուի։ Մակայն, Երուսաղէմի շրջակայ դիւզերը, ամէնքն ալ Արար բը-նակչութիւն ունին։

Աշխարհի ամենէն մեծ Ս. Ա.-ի շէնքը Երուսաղէմի մէջ շինուած է։ Դիմացը Հրէական Քինկ Տէյլիս հոկայ պանդոկին, վարդապոյն քարով կառուցուած։

Պաղեստինի բնակչութիւնը մէկ ու կէս միլիոն կը հաշուուի, որուն երկու երրորդը Արար է, եւ մէկ երրորդը միայն Հրեայ։ Իսկ Քրիստոնեաներուն թիւը 100,000 է։ Յիսուն հազարէն աւելի Որթոսոք է, եւ մնացեալը՝ Կաթոլիկ, Հայ, Յոյն, եւ այլն։ Հայոց թիւը 10,000-ի մօտեցած է, 5,000 Երուսաղէմի մէջ, եւ մնացեալը՝ Եաֆա եւ Հայֆա։

Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը ձրի ուսում կը ջամրէ Պաղեստինի 1500-է աւելի Հայ աշակերտութեան, ինչպէս նաև ստանձնած է Եկեղեցիներուն բոլոր ծախքերը։ Երուսաղէմի Ս. Թարգմանչաց Ազգ։ Վարդարանը միայն, Վանքին շրջափակին մէջ շինուած, 750-է աւելի երկսեռ ուսանողութիւն ունի։

Մէր ժամանման երկրորդ օրը կը փութանք Ս. Փրկիչ, Գարեգին Արբաղանին հետ, խոնարհելու մեր մեծ Վարդապետին Շիրմին առջեւ, ուր Գարեգին Ս. երեք օր վերջ, մասնաւոր պատարագ կը մատուցանէ՝ ի հանգիստ հոգւոյ Երջանկայիշատակ Դուրեան Եղիշէ Պատրիարքին, եւ իմաստալից քարոզով մը կը պանծացնէ յիշատակը մեծ Դաստիարակին, որուն հարիւրաւոր եկեղեցականներ աշակերտած են։

Կ'այցելենք նաեւ Ժառանդաւորաց ձեմարանն ու Ազգ։ Վարժարանը, Մատոնադարանն ու Տպարանը, Բեթղեհէմն ու Ս. Յա-

րութեան Տաճարը : Կ'իջնենք Այրը Փրկչի Սննդեան , ուրկէ Սնունդ առաւ Աշխարհի Լոյսը : Ս . Յարութեան Տաճարի Գերեզմանի Մատուսին վրայ կախուած Լուսաւորչի Կանթեղին մէջ կը լեցնենք կաթիլ մը ձէթ , Հայոց հաւատքին իւզը , որով անշէջ ու մշտավառ պլազմագեր է Հայոց Լուսաւորչի հաւատքին կանթեղը , Քրիստոնէական Մայրաքաղաքին մէջ : Քանի մ'օր վերջ , գիշեր մը կ'անցնեմ Ս . Յարութեան Տաճարին մէջ , մատուցանելու Համար Գիշերային Ռւխտի Պատուարագս , Տիրոջ Լոյս Գերեզմանի Վէճ քարին վրայ : Դարեր չարունակ , պահուած է այս նուիրական աւանդութիւնը , որով Յոյն , Հայ և Կաթոլիկ երեք միարանութիւններ — Պահապան Ս . Գերեզմանին — ամէն գիշեր , յաջորդաբար , իրենց բնիկ լեզուով , Ս . Պատուարագ կը մատուցանեն Փրկչի կենսառու Յարութեան Գերեզմանին վրայ , ամրոջ գիշեր հսկելով և ժամասացութեամբ ազօթելով :

Կ'այցելենք նաեւ Եափա , ուր պատիկ գաղութ մ'ունինք , ինչպէս նաեւ Վանք , Եկեղեցի , Դպրոց և Կալուածներ :

Աստուածածնի Վերափոխման Տօնին (Օգոստոս 26 , Հին տոմարով) Տիրան Եպիսկոպոս Ս . Պատուարագ մատոյց Տիրամօր Գերեզմանին վրայ , ի Գեթսեմանի , Ս . Կոյսի Տաճարին մէջ , որ 64 աստիճաններով գետնափոր Եկեղեցի մըն է : Բակ յաջորդ Կիրակին , ինծի կը վիճակի պատուարագել Ս . Յակորեանց Մայր Տաճարին մէջ : Քարոզիս մէջ՝ պարտաք կը գրամ չեւտելու թէ Գաղութահայութիւնը ի՞նչ կ'ակնկաէ Երուսալէմի Առաքելական Ս . Աթոռէն , որ միջին Արեւելքի Հայ գաղութիւներու կրթական ու հոգեւոր Առաջնորդութեան գերազանց կոչումը ունի :

Գարեզին Ս . ի և Պր . Հ . Գավուգնեանի հետ կ'այցելենք Երիքով , Յորդանան և Մեսեալ Ծով : Օգոստոսի վերջերն է , սակայն , ահաւոր տաք է Երիքովի Հովիլունին մէջ , որ 13,000 ոտք ցած է ծովու մակերեսէն : Խոկ Մեսեալ Ծովը , իրաւամբ այդ անունը կը կրէ , վասն զի իր ազի ու իւզոտ ջուրին մէջ , որ հարուստ է փոթառով , ոչ մէկ կենդանի կամ ծուկ կրնայ ապրիլ :

Օգոստոս 22-ին Պարսկաստանէն կը ժամանէ Երուսալէմի Ս . Աթոռոյ Նորապսակ Պատրիարքը , Ամենապատիւ Տ . Կիւրեղ Արք . Խորայէլեան : Ս . Յակորի մէծ զանգակները կը հնչեն ծանր եւ արձականուով զօղանջով : Ամբողջ Միարանութիւնը զգեստաւորուած գիմաւորութեան կ'ելլէ իր Պետին , մինչեւ Դաւթի Բերգին առջեւ : Երուսալէմի այլազգ բնակչութիւնը դուրս թափեր է՝ տեսնելու համար Հայոց Պատրիարքը , որ «Հրաշափառ»ով Մայր Տաճար կ'առաջնորդուի , ու միարանութեան կը հաղորդէ նորընտիր Հայրապետին օրհնութիւններն ու ողջոյնները :

Երկու շաբաթը շատ արագ սահեցաւ, ու մենք ժամանակ չունեցանք տեսնելու մեր բարեկամներն ու աշակերտները : Եօթը տարուան կարօտը յագուրդ չզտած՝ կը ստիլուինք Ս. Քաղաքին բաժնուիլ, գէպի Եղիպատ նաւու կարգադրութիւններուն համար :

Պաղևստին գարձեալ կ'ալեկոծի այս տողերը գրուած պահուն, Արար-Հրէական կնճռոս ու յաւիտենական խնդրին համար :

Չենք կրնար աւելի ծանրանալ Ս. Երկրին ու Ս. Յակոբեանց Վանքին վրայ, կը յուսանք թէ ի մօտոյ կարելիութիւնը պիտի ունենանք ի լոյս ընծայելու մեր Հայ Երուսաղէմ գործը, ուր աւելի ընդարձակ կը խօսինք այս մասին :

### ԵԳԻՊՏՈՍ

Սեպտեմբեր 4-ին, կէսօրէ վերջ, համեշտ կուտանք Ս. Քաղաքին և Սրբոց Յակոբեանց Միաբանութեան : Ժամը 4.20-ին չոգեկառքը կը մեկնի գէպի Փարաւոններու երկիրը : Գարեգին Սըրբագանի հետ միասին ենք : Պայծառ և արեւաշող օր մըն է : Պաղեստինը ամբողջ ամառը անամուկ և անանձեւ եղանակ ունի . չոր և հաճելի է Երուսաղէմի բարձունքին վրայ, սակայն, Յորդանանի հովիսաը տաք է շատ, իսկ Եափա և Հայֆա ծովեղերեայ քաղաքները խոնաւ են :

Վայրաշարժը Փըշալով և մուխ ու ծուխ ժայթքեցնելով՝ կը սուրայ Ս. Երկրի լեռներու և ծորերու մէջէն, մինչեւ կը հասնի Լիւտ, Երկաթուղիի ցանցերուն կեղրոնական կայանը : Կը փոխենք ընթացքը, կը մտնենք Հաֆայէն եկող Ճեղսնթացին մէջ, որ ամբողջ զիշերը ճամբարդելով և անցնելով Սուէզի Ջրանցքին վրայէն՝ յաջորդ առառու, ժամը 10-ին, մեղ Գահիրէի կայարանը կը հասցնէ : Կը գիմենք Առաջնորդարան, հոն է մշտաժպիտ Մամրէ Արք. Սիրունեան, Եղիպատոսի ժրաշան Առաջնորդը :

Եղիպատոս, ոչ միայն Ամբրիէի ցամաքամասին, այլ նաև միջին Արեւելքի ամենին հարուստ երկիրն է, չնորհիւ Բեղմնաւոր Նեղոսին : Փարաւոններու երկիրը տուրքն է Նեղոսին, որով կ'ոռոգուին իր բարեկեր դաշտերը, և տարին քանի մը հունձք կուտան — Եղիպատացորեն, Բամզակ, Արմտիքներ, Արմաւ, Շաքարէկզ, Նարինջ, Պանանէղ, Մանկա և Քափաֆա (Եղիպատոսի տանձը) :

Ամեն ուրեք Անդիխական զինուրական քամբեր կը տեսնըւին : Միջին և Ծայրագոյն Արեւելքի ճամբան է Եղիպատոսը : Պատերազմի ահաւոր օրերուն, Գերման բանակները մտան այս երկիրը, Ռոմէլ 60 մղոն միայն հեռու էր Աղեքսանդրիայէն, սակայն, հրաշքո՞վ թէ Հիթլերի սիսաւ սազմագիտութեան հետեւ

ւանքով .— անհրաժեշտ օգնութիւնը չփութացնելով Ռոմէլին , այլ՝ իր ամբողջ ոյժերը կեդրոնացնելով Ռուսական ճակատը՝ Ստալինկրատի առջեւ , ուր ճակատազրական պարտութիւն կրեցին ու կոտրուեցան իր բանակները — թէ ոչ անապատի ջուրի պակասին եւ աւազախրումին պատճառով՝ Ռոմէլի բանակները պարտուեցան ու ի վերջոյ՝ գերի ինկան : Այս կարեւոր առզմական անցքը պաշտպանելու համար էր որ Անդզիացիք գրեթէ կէս միլիոն զինուոր հաւաքեցին Եգիպտոսի մէջ : Որուն հետեւանքով՝ ամէն ինչ — հազուստ , ուտելիք — առատ էր , որով ջանացին լը-սեցնել Արարեները եւ թոյլ չտալ որ թշնամին կողմը անցնին :

Եգիպտոս գրեթէ կատարեալ անկախութիւն կը վայելէ , ունի իր կառավարութիւնը եւ երիտասարդ թագաւորը (Ֆարուք) : Բնիկ ասարքին մէջ արթնցած է ազգայնական ողին , ու կը պահանջէ որ ճերմակ ցեղերը — Եւրոպացի եւ Քրիստոնեայ — հեռանան իրենց երկրէն , մուսալիզ որ՝ Եգիպտոս իր յառաջդիմութիւնը կը պարագի այդ օտարականներուն , որոնց մէջ կարեւոր տեղ մը կը գրաւեն Հայերը :

Դեռ մօտաւոր անցեալում , Հայերը նախարարներ եւ կարեւոր պետական պաշտօնեաներ տուած են այս երկրին , ուր Հայը վաղուց եկեր ու հաստատուեր է , իր խելքն ու բազուկը տրամադրելով անոր բարգաւաճման ու զարգացման : Անուն մը միայն յիշելու համար , Նուպար Փաշան եղած է Վարչապետը Եգիպտոսի , հիմնադիրը Հելլոպոլիս արգելական ու գեղեցիկ քաղաքին , ինչպէս նաեւ Նեղոսի ոռոգման ծրագրին :

Սակայն , այսօր Հայերը կորսնցուցած են իրենց կարեւոր գիրքն ու պետական պաշտօնները , ինչպէս նաեւ Առեւտուրի մեծ ձեռնարկները , մասնաւորաբար ծխախոտի հսկայ գործը , որ անցած է Մասրեր Եւրոպական հարուստ ընկերութեան մը ճեռքը , որուն մէջ Հրէական մեծ դրամագլուխ կայ , եւ որ տակաւին կը գործածէ Հայկական ծանօթ ու սիրուած սիկրէթներուն առունները — Մաքուեան , եւ այլն :

Գահիրէ իր աւելի քան մէկ ու քառորդ միլիոն բնակչութեամբ՝ Մայրաքաղաքն է Եգիպտոսի , իր այլացեղ ազգերովը , նոյնպէս Աղեքսանդրիա , որ աւելի Եւրոպական է իր բնակչութեամբն ու բարքովը , եւ ուր վկաց լեզուներ կը խօսուին — Ֆրանսերէն , Արարերէն , Անգլիերէն , Յունարէն , Իտալերէն եւ Հայերէն :

Եգիպտոսի Հայ գաղութը 30,000-էն աւելի է , որուն աւելի քան 10,000-ը Մայրաքաղաքին մէջ կը բնակի՝ ունենալով իր մեծ ու սիրուն Առաջնորդաբանը , գեղակերոտ ու Հայկական ճարտարապետութեամբ կառուցուած կաթողիկէ Մայր Եկեղեցին , Հայ-

կական դպրոցներ, կալուածներ, աղջային եւ մշակութային կադ-  
մակերպութիւն եւ մամուլ:

Կիբակի կը հրաւիրուիմ Ս. Պատարագ մատուցանելու Ս.  
Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցին մէջ, ու քարոզել Ս. էջ-  
միածնի եւ Հայաստանի մասին: Նոյն իրիկունը Գեղարուեստա-  
սիրաց Միութիւնը կազմակերպած է հանդէս մը որուն մէջ, ե-  
րիտասարդութեան կը յանձնուի Հայաստանչն բերուած նուիրա-  
կան հողը՝ սրտագրաւ հանդիսութեամբ: Հոն են Ամերիկայի  
պատգամաւորները, որոնք խօսք կ'առնեն այս առթիւ:

Արեւի աշխատակիցը, համակրելի երիտասարդ մը, նուազար  
Պէրպէրեան տեսակցութիւն մը կը իննորէ մեղմէ, թերթին հա-  
մար, ու երկու յօդուածով կը հրատարակէ մեր տուած տեղե-  
կութիւնները Հայ Եկեղեցւոյ եւ Հայաստանի մասին, ինչպէս  
նաև Գրաւիտէնսի մեր Եկեղեցին ու համայնքի մասին:

Սեպտ. 13-ին, Ազգ. Մարմինները ի պատիւ Ամերիկայի  
Պատգամաւորներուն, պալպաղակասեղան մը կուտան Առաջ-  
նորդարանի Դաշնիքին մէջ:

Մէկ շաբաթը շուտով կ'անցնի, մանաւանդ Գարեգին Սրբա-  
զանի համելի եւ սիրալիր Ընկերակցութեամբ՝ չես զգար ժամա-  
նակի հոլովոյթը, «որ կ'անցնի կ'երթայ չի անսոնար, կ'եցնել  
զինքն է անհնար»:

Կը ճաշենք Փարիզիանայ Հայ ճաշարանը, վայելելով անոր  
համեղ Հայկական կերակուրները:

Սեպտ. 14-ին բարեկամներ մեղ կը տանին Պառաժ, Նեղոսի  
Զրանցքներու բաժանման կեղունը, որ ճարտարագիտական հրա-  
չալիք մըն է: Հսկայ ու պղտոր գեալը, որ կը ծովանայ ու կը յոր-  
դի, ամբարտակներու տակ առնուած է, որ ջրանցքներով բաժ-  
նըւած, ուսոգելու համար Փարաւոններու հարուստ ու բերրի եր-  
կիրը: Շուրջը պարտէզներով ու ծառերով զարդարուած՝ հանրա-  
յին սիրուն պարտէզի մը երեւոյթը կուտայ այցելուին:

Նոյն իրիկունը, զարձեալ մեր ճամբու սրբազան Ծնկերներով  
կը մեկնինք Աղեքսանդրիա, հին աշխարհի մեր վերջին կայքը,  
քանի մօրէն նաւ նսուելու համար դէպի նոր Աշխարհը: Կայարան  
գիմաւորութեան Եկած են Առաջնորդական Փոխանորդ՝ Պատկ  
Վարդապետ, երիտասարդ եւ համակրելի Երուսաղէմական մը եւ  
քաղաքական ու կրօնական ժողովներու անդամները:

Հինգ օր միայն ժամանակ կ'ունենանք մնալու Միջերկրականի  
այս սիրուն նաւածանդիսուր, ինչ որ շատ կարծ է տեսնելու համար  
մեր բոլոր բարեկամները: Այս չորրորդ անդամն է որ կ'այցելենք  
Եղիպտոս ու մեր ծանօթներու թիւը Երկար է: Քաղաքական ժո-

դովը՝ իր գլուխը ունենալով Առաջնորդ Մամբրէ Սիրունեան Սըր-  
րազանը՝ կը պատուէ Ամերիկայի պատգամաւորները՝ ծովահայ-  
եաց գեղեցիկ ճաշարանի մը մէջ։

Ամերիկայի բոլոր պատգամաւորները հաւաքուած են Աղեք-  
սանդրիա, ու անհամբեր Կրիփսհոլմ (Gripsholm) նաւուն կը սպա-  
սեն, որ զիրենք Ամերիկա պիտի տանիք Եւ ահա, Եշ. Սեպտ. 20-ի  
կէսօրին, նաև կը մտնենք, որ ժամը 4-ին իր խարիսխները կը վեր-  
ցընէ ու կը բաժնուի ցամաքէն, եւ մենք հրաժեշտ կուտանք հին  
աշխարհին, մեր երեսը դարձնելով դէպի նոր աշխարհ։

### ԾՈՎՈՒՆ ՎՐԱՅ

Ծովը խաղաղ է ու օգը հաճելի. Կրիփսհոլմը հանդարտ կը  
սուրայ Միջերկրականի ջուրերուն վրայէն: 18,000 թընոց Շուէ-  
տական ճամբորդական առաջնակարգ նաև մընէ չ: Այժմ Ամերիկ-  
եան կառավարութեան հսկողութեան տակ (American Export  
Lines), բայց բոլոր պաշտօնեաներն ու նաւապետները Շուէտացի  
են, մաքուր հագուած, գեղեցիկ ու բարեկիրթ: Նաւուն մէծու-  
թիւնն է 70 ոտք լայնքով՝ 550 ոտք երկայնք: Ժամը 15 փարսախ  
(knots) կը կարէ: Կ'ըսուի թէ 20 օրէն նիւ Եորք պիտի հասնինք:

Նաւը խճողուած է ճամբորդներով — Յոյն, Խտալացի, եւ  
ուրիշ աղջեր — մէծ մասը Ամերիկեան քաղաքացիներ, որոնք պա-  
տերազմի ատեն չեն կրցած վերագառնալ Ամերիկա:

Ամերիկայէն եկած ատեն նաւը հանդիպած է Յունաստան  
(Փիրէա) եւ Հայֆա, ուրիէ ճամբորդներ առած է Աղեքսանդրիա  
գալէ առաջ: 1500 ճամբորդներէն զրեթէ մէկ երրորդը Յոյներ են,  
ընտանիքով — պատանիներ եւ մանուկներ շատ կ'աղմկեն:

Մեր խումբը — Գարեղին Արք. Խաչատուրեան, Մամբրէ Արք.  
Գալֆայեան, Վարդան Եպս. Գասպարեան, Տիրան Եպս. Ներսոյ-  
եան, Սիոն Եպս. Մանուկեան, Կարապետ Քահանայ Գալֆայեան,  
Հայկ Գալուգճեան, Ճէյմս Զանգալեան, Առաքել Եազըճեան,  
Պետրոս Թէրզեան, եւ Մամբրէ Արք. կ'որդեղիր Էօթնամեայ Ա-  
րամը, միասին սեղանի կը նստինք:

Հաճելի է լնկերովի ծովային ճամբորդութիւնը, երբ մանա-  
ւանդ՝ պայծառ է օգը եւ խաղաղ ծովը: Խցիկները չորսական ան-  
կողին ունին, եւ հանգստաւէտ են: Կամբջակին վրայ կը ճեմենք  
ու կը կարդանք: Վերագարձի ճամբուս վրայ կարդացի հետեւեալ  
կարեւոր հատորները — Հայաստանի գրողներէն՝ Դ. Դեմիրճեա-  
նի Վարդանանք պատմական գեղեցիկ վէպը, Ս. Զօրեանի Պապ  
Թագաւոր պատմական վէպը, Վ. Թէքէեանի Հայերգութիւն  
բանաստեղծական ընտիր հատորը: Ամերիկեան նշանաւոր

կին վիպասան՝ Փըրլ Պըքի Բարի Երկիրը (Pearl Buck, The Good Earth), Զինական կեանքէ առնուած այնքան հարազատ ու Սուրբ գրական ոճով գրուած վէպ մը, եւ Ամերիկայի համառօտ Պատմութիւնը — Allan Nevins and Henry Steele Commager — ծանօթ պատմաբաններու գործը, որուն յառաջաբանի մէջ կ'ըսուի՝ «Ամերիկա այսօր Աշխարհի Ամենակին Հանրապետութիւնն է, ամենէն հին Ռամկապետութիւնը եւ աշխարհի հնագոյն գրաւոր Սահմանադրութեան տակ կ'ապըր»:

Շաբաթ գիշեր ժամը 11-ի առենները Մեսինայի նեղոցէն կ'անցնինք: Կիրակի կէսօրին, Նափոլի կը հանինք: Խտալիոյ մեծ նաւահանգիստը բազմաթիւ նաւեր խարսխած են: Պատերազմի հետքերը յայտնի են: Նաւահանգիստը ոմբակոծուած է, ու գէշ կերպով վնասուած, իսկ նաւամատոյցին մէջ՝ ընկղմած նաւերը տակաւին գուրս չեն հանուած: Վեսուվի ծուխն ու մուլսը կ'երեւին, Նափոլի գեղեցիկ քաղաք է: Բաւական ճամբորդներ գուրս կ'ելլեն, եւ ուրիշներ կը մտնեն: Սակայն, ճամբորդներուն արգիլուած է պայտի համար գուրս ելլել, հակառակ որ նաւը երկուօր կը կենայ անշարժ:

Մեր նաւուն քով խարիսխ ձգած է զինուորական նաւ մը, Իտալական Vulcania, որ խճողուած է Ամերիկեան զինուորներով, մօտաւորապէս 5,000: Սեպտ. 25-ին, կէսօրին կը մեկնի ան: Իսկ մեր նաւը ճամբայ կ'ելլէ նոյն օրը ժամը 4-ին: Յաջորդ օր, կէսօրէ առաջ կ'անցնինք Սարդինիա եւ Բորսիքա կղզիներուն մէջէն: Օդը ցուրտ է քիչ մը եւ ծովը ալեկոծ:

Եշ. առաւօտեան ժամը 7-ին կը հասնինք Մարսիլիա: Կանուխ նաւամատոյց եկած են տեղույն Քահանայ Հայրերն ու թաղականները: Կ'ակնկալեն որ մենք ցամաքը ելլենք ու եկեղեցին երթանք՝ հոն հաւաքուած հայրենաբարձ ժողովուրդին հաղորդելու Հայաստանի խանդապատ լուրերը: Սակայն, դարձեալ կ'արգիլուինք գուրս ելլել: Իրենք արտօնութիւն կը ստանան նաւ բարձրանալու: Ուրախ անակնկալ մը կ'ըլլայ մեղի, հոն տեսնելով նիւ ենոքի մէր բարեկամներէն Ատամնաբոյժ Ստեփան Սկաճեանը, որ Ամերիկեան բանակին մէջ Քափթըն է, եւ ի՞նչ սիրուն կ'երեւի իր կոկիկ ու վայելուչ զինուորական տարազով:

Երկու օր ալ Մարսիլիա կը հանգչի նաւը: Յաջորդ օր, յետ Միջօրէի, ժամը 4.30-ին կը բաժնուինք Մարսիլիայէն: Սեպտ. 29-ի Շաբաթ առողջուն, պայծառ արեւ մը արծաթ ժանեակներ կը ցանէ ծովու ջուրերուն վրայ: Ժամը 11-ին, կ'անցնինք Պալերեան կղզիներու քովէն (Մաժորքա):

Կիրակի կէսօրէ վերջ կը մօտենանք ձիպրալքարի նեղուցին : Ճիպրալթարի ժայռը վեհափառօրէն բազմած է Միջերկրականի գրան վրայ : Բրիտանական կայսրութեան ողնայարն է : Հսկայ ժայռը որուն ընդերքին մէջ թագնուած են ահաւոր թնդանօթները, Սպանիոյ ցամաքէն դէպի ներս ծովուն մէջ երկնցած է, որ ահարկու վիշապի մը պէս կը հսկէ նեղուցին, որուն լայնքը մօտաւորապէս 20 մղոն է, մինչեւ Ափրիկէի եզերքը :

Ճիպրալթարը անցնելէ վերջ, ծովը կը կատղի, ահաւոր ալեկոծութիւն կայ : Ատլանտիան Ովկիանոսը փոթորկած է ու կը ծեծէ իր ջուրերը, եւ ինքզինքը կ'ուտէ կատաղի գաղանի մը պէս :

Ամբողջ 10 օր, ցուրտ, անձրեւու ու ալեկոծ ջուրերուն վրայէն կը ճամբորդենք, մինչեւ որ կը հասնինք նոր Աշխարհը :


Վերջին կիրակին, Հոկտ. 7-ին, կը յաջողինք կարգադրութիւն մը ընել, կիրակօրեայ ժամերգութիւն կատարելու համար, ժամը 10.30-ին : Մենք թէեւ վեց եկեղեցականներ ենք, սակայն Հայ ճամբորդները երկու ձեռքերու մատներուդ վրայ կրնաս համրել : Իսկ Յոյները մօտաւորապէս 500 հոգի, եկեղեցական չունին, ու կը ինդքեն մեղմէ որ իբրեւ Որթոստքս քոյր եկեղեցւոյ պաշտօնեաներ՝ իրենց համար պաշտամունք կատարենք : Սիրով ընդառաջ կ'երթանք իրենց փափաքին, ու կը ծրագրենք Եռալեզուեան պաշտամունք մը, Հայերէն և Յունարէն Շարականներով, զորս կ'երդին իրենցմէ տասնեակ մը երիտասարդներ եւ Անդզիերէն քանի մը ազօթքներ : Շատ լաւ կ'ըլլայ տպաւորութիւնը եւ Յոյները կը հրճուին :


Հոկտ. 9-ին ամբողջ նաւը ես ու դեռի մէջ է, բոլոր ճամբորդները կամբջակներուն վրայ կը թափին, ու անհամբեր կը սպասեն տեսնել Ազատութեան Արձանը (Statue of Liberty) եւ ի՞նչ ուրախութեամբ զայն կը ցուցնեն իրարու... :


Նոյեմբեր 30, 1945

Փրաւիտէնս, Թ. Ա.










ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0051320

ЦЕНА



2n. 504.

ԳԻՒՆ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՏՈԼԱՐ



ԳԻՄԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

BISHOP SION MANOUGIAN

70 Jefferson Street

Providence 8, R. I.

ԿԱՐ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՅՆ

THE DELPHIC PRESS

342 Madison Ave.

New York 17, N. Y.